



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

329D 329<sup>a</sup>

491.99-8

U-70



Կ . Ա . Տ Ե Մ Ի Պ Ե Ա Կ

ԸՆԹԱՑՔ ՆԱԽԱԿՐԹՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ

# ԾԱՂԿԱՔԱԴ

# Տ Ի Պ Ա Ր Դ Ա Ս Ե Բ Ը Ն Ի

## Մ Ի Զ Ի Ե Ը Ն Ա Պ Ա Յ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԺԻՆԱԳՐԻ ԼԵԶՈՒ

ԱՐՁԱԿ ԵՒ ՕՏԱՎԱՐԵԼՈՅ

բ Ա Յ Ա Տ Բ Ե Ա Լ Ը Կ Պ Ե Ը Ց Ա Ն Ո Ւ Պ Ե Խ Ե

ԳՏԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

معارف نظارات جلیله سنک فی ۱۳ مارت ۳۱۷ و ۲۴ نومرسولی  
رخصتنامه سیله طبع و نشر اوئلمشدر

A decorative horizontal scrollwork element featuring symmetrical, swirling patterns on either side of a central vertical line.

ՏՊԱԴՐ. ՆՇԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ  
Կ. Պ Ո Լ Ի Ս

1902



11958-ԱԿ



Ի ՑԻՇԱՍԱԿ

ՈՎԹԱՑԵԱԼ ՀԱՐԱՋԱՏԻ

ՍԻՐԵՑԵԱԼՆ ԻՄ ՍԻՐԱԶԱՐԴԻ

Որ հանգեաւ ի Տեր (1903) 9 Ապրիլի

ԵՐԿՈՒՅ ԱՄԱՅ Ի ՀԱՍՈՎԿԻ



11959-Ծ

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Իբրև ընթերցանութեան դասագիրք՝ Հայ լեզուի նախակրութեան յատկացուած «Մաղկաբաղ Մանկական Դասերու» անուն գրեոյիս գտած ընդունելութենքի բաշալերուած, այս անգամ ի լոյս կ'ընծայէմ «Բ. Մաղկաբաղ Տիպար Դասերու» անուն հաւաքածոյս, ուր կ'ամփոփուին Հայ լեզուի ուսման հաշակն արբեցնող արձակ եւ ուսմաւոր ընտիր հատուածներ, որոնք իրապէս կրնան մեյմեկ տիպար դասեր հանդիսանալ Պատ. Ուսուցչին կինդանի բացատրութիւններով զօրաւոր հանգամանեն մը առնելով :

Իւրաքանչիւր հատուած արդեն ըստ բաւականի բացատրուած ու նոխացած և ներականական վերլուծութիւններով եւ ծանօթութիւններով, որոնք անհրաժեշտ են ամէն ուսանողի համար :

Պատ. Ուսուցչին կը մնայ միայն ըստ պարագային հատուածն ընդլայնել կամ համառօտել եւ ի հարկին զանց առնուած տրամաբանական վերլուծութենքն ընել, գրուածքին լաւագոյն ու բերի կողմերը մատնանել, այսպէսով հանելի եւ սիրելի ընելու համար Հայ լեզուի ուսումը մանուկին եւ միանգամայն մարզելու համար անոր միտքն ու նաշակը :

Կ. Ս. ՏէՄԻՐԵԱՆ



## ՄԵՐ ՄԻՒՍ ԳՈՐԾԵՐՆ ԵՆ

1.	Գործնական	եւ	Արհեստական	իրազիտութիւն	(Տարրակ.)	3	
2.	»	»	»	»	(Միջին, Ա.մաս)	4	
3.	»	»	»	»	(» Բ. »)	5	
4.	Բնապատմութիւն	եւ	Բնազիտութիւն	(Բարձրագոյն)		7	
5.	Մենտոր	Մանկանց	յըանսերէն	Լեզուի,	Ա. Տարի	2	
6.	»	»	»	»	Բ. »	4	
7.	»	»	»	»	Գ. »	(Հրատ.)	6
8.	Ժաղկաբար	Մանկական	Դասերու			3	
9.	»	Տիպար	Դասերու			5	

Սոյն զըրերու վաճառման կեղրոնատեղիներն են՝ Մարզարեան, Աշխեան եւ Արիկեան զրատունները։ Կը զտնուին նաեւ ամէն զրավաճառներու քով եւ մասնաւրապէս մեր զրամենեակը։ — Հասցէ։

## Ա . Ս Է Մ Ի Բ Խ Ա Ն

Տեսուչ Ս. Մեսրոպեան Երկուեռ Վարժարանաց Կէտիկ-Փառայի

Մեր սոյն երկասիրութիւնները մեծ մասամբ վաւերացած են Պատ. Ուսումն. Խորհուրդէն եւ անոնց գործածութիւնը ցերապէս յանձնաբարուած։

Դպրոցներու համար զոհացուցիչ զեղչ։

Նմոյշ ուզողներուն ծրիաբար կը դըկուի։

## ԹԱՌԱԿԱՐԱՐԱՆ

### ՏԻՊԱՐ ԴԱՍԵՐՈՒԻ

#### 1. — Դ Պ Ո Ց Հ Հ Ը

Մեր դպրոցները՝ ընդհանրապէս մեր եկեղեցիներուն մօտ՝ կրթական շէնքեր են ուր կը յաճախեն



մանուկները, կեանքի անհրաժեշտ եղող ուսումն ու դաստիարակութիւնը ստանալու համար։

Դպրոցին մէջ կը գտնուին ուսուցիչներ, ուսուց-

չուհիներ, դաստիարակներ և դաստիարակուհիներ, որոնց պաշտօնն է կրթել աշակերտները և անոնց սորվեցնել զանազան գիտութիւններ բ

Դաստիարակութեան նպասակն է զարգացնել տղոց միտքը, ներշնչել առաքինութեան և խմատութեան մէրը, պատրաստել անոնցմէ բարի մարդիկ և օգտակար քաղաքացիներ, որպէս զի Ազգին և Տէրութեան անձնուիրաբար ծառայեն:

Ուրեմն պէտք է որ տղաք դպրոցին մէջ անթուլ աշխատին սորվելու և յառաջանալու համար: Եթէ ծուլութիւն ընեն անոնք, կը թերանան իրենց ծնողքին հանդէպ ունեցած պարտականութիւններուն մէջ. վասն զի պէտք է գիտնալ թէ ծնողք մեծամեծ զոհողութիւններ կ'ընեն իրենց զաւակներուն դաստիարակութեանն համար: Եթէ տղաք դպրոցին մէջ չաշխատին, կը թերանան նոյն իսկ իրենց անձին նկատմամբ ունեցած պարտականութիւններուն մէջ:

Ծոլլ տղաք անմիտ եւ անխելք են:

Զեր բոլոր ընելիքները խելացութեամբ կատարեցէք, տղաքս. երբէք մի գործէք մեքենայաբար: Կարդացէք այնպէս մը որ յայտնի ընէք թէ կարդացածնիդ լաւ կը հասկնաք: Գրեցէք՝ այնպէս մը որ կարդացուի ձեր դրածը և ըլլայ. միշտ մաքուր ու գեղեցիկ:

Սիրեցէք ձեր աշխատութիւնը: Մարդ սրտանց սիրած գործն է որ լաւ կատարէ ընդհանրապէս:

Կարդալ գրել ու հաշուել չգիտնալ, երբ մարդ կրնայ սորվիլ զանոնք, մեծ ամօթ է, մեծ անմտութիւն է մանաւանդ. վասն զի ամէն արհեստի մէջ կարդալու, գրելու և հաշուելու պէտքը անխուսափելի է:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆԵՐ. — Այս հատուածին մէջ ո՞ր բառերը գոյական են:

Գոյական ըսելով պէտք է հասկնալ գոյութիւն ունեցող իրերու, անձեռու եւ կենդանիներու անունները, ինչպէս դպրոց, մասնկ, ուսուցիչ, ուսուցչուի եւայլն: — Իչ եւ ունի մասնիկները ի՞նչ կը ցուցնեն: — Գոյականներու կազմութեան մէջ ե՞րբ եր մասնիկը կը զրուի գոյականին ծայրը եւ ե՞րբ ներ:

## 2. — Տ Ն Ա Շ Ե Ն Կ Ի Ն Բ

(Երական կեանիք լրուագ մը)

Համեստ արհեստաւորի մը կինն էր տիկին Մաքրուհի: Վեց զաւակ ունեցեր էր որոնց երկուքը մեռեր էին և չորսը ովզ մնացած — երկու մանչ, երկու աղջիկ: Տիկին Մաքրուհի ամէն առատու կանուխ կ'արթնար, խոհանոց կ'իջնէր ու փոքրիկ լուացք մը կ'ընէր. յետոյ վեր ելլելով՝ սենեակն ու բակը կ'աւէր, ամուսնոյն եւ զաւակներուն նախաճաշիկը կը պատրաստէր, ինքն ալ նախաճաշ ընելէ ետքը

կը նստէր և կարը ձեռք առնելով կ'սկսէր աշխատիլ :  
Զաւակներուն հազուսոնները՝ պարդ բայց վայե-  
լուչ ու կոկիկ՝ իր ձեռքէն կ'ելլէին , ինչպէս նաեւ  
իր ամուսնոյն կոսւեղէնները : Ճաշակ և ճարտարու-  
թիւն միացած էին իր վրայ :

Տանը մէջ կատարեալ մաքրութիւն և բարեկար-  
գութիւն կը տիրէր : Ամէն առաւօտ զաւակները մի



առ մի կը նստեցնէր իր առջեւ և օճառաջրով անոնց  
երեսները , վիզը , ականջները , ձեռքերն ու ոտքերը  
կը մաքրէր , կը լուար անոնց բերանն ու ակռա-  
ները , կը սանտրէր գլուխը , կը յարդարէր մազերը ,  
այնպէս որ տեսնողը կ'զմայէր անոնց մարմոյն ու  
հանդերձներուն մաքրութեան ու վայելչութեան վրայ :

Տիկին Մաքրուհի մեծ փոյթ ունէր նաեւ իր զա-  
ւակները կրթելու : Ինք կրօնական պարտականու-  
թիւններուն ձգիւ կատարման ուշադիր՝ նոյն կրօ-  
նասիրական զգացումները ներշնչած էր նաեւ իր  
զաւակներուն :

Աչք չէր գոցեր անոնց տղայական թերութիւն-  
ներուն , քաղցրութեամբ կը յանդիմանէր , կը խրա-  
տէր և ուղղութեան կը բերէր : Այսպէս իր զաւակ-  
ները մաքրասիրութեան , կարգապահութեան , կանո-  
նաւորութեան և աշխատասիրութեան կը վարժե-  
ցնէր , ինքինքը ներկայացնելով անոնց իբրեւ տի-  
պար օրինակ որ ամէն խրատներէ աւելի ազդու է :

ՔԵՐԱԿԱՐԱԿԱՐ , ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ . —

Այս հատուածին մէջ զյականները ի՞նչ հոլով են . (Գոյա-  
կաններուն վերջին ժայրի փոփոխութիւնը կը կոչուի հոլովում .  
ինչպէս , Զաւակի , զաւակի , զաւակի , զաւակի .)

— Բարդ բառ որի՞ կ'ըսուի : Ի՞նչպէս կազմուած են տնա-  
ւէն , նախանաւ , բարեկարգ , օնառաջուր , կրօնասէր , մաքրասէր ,  
կարգապահ , աշխատասէր եւ մանրավէա բառերը :

### 3 . — ԱՏԱԽՕՍԻՆ ՊԱՏԻԺԼ

Փոքրիկ հովիւ մըն եր Միհրան ,  
Որ ամեն օր դաշտին վրան  
Արածելու կ'երբար , առտուն ,  
Հօսն իւր գիւղի ոչխարհներուն :

Օր մը նեղուած հոն միսմինակ,  
Հսաւ. « Աղուոր խաղ մը խաղանք »  
Եւ սկսաւ պօռալ ուժով,  
« Գայլ կայ, գայլ կայ, հասէ՞ք շուտով » :

Դիւղացիներ եկան հասան,  
Ոչ գայլ գտան, ոչ ալ գազան .  
Քանի քանի խնդաց անկիրք տղան,  
Հսաւ անոնց « Կատակ եր ան » :

Գայլեր եկան, օր մը իշաւ,  
Մարդ իր ձայնին մտիկ չըրաւ.  
Մեկը չելաւ անոր պատճան.  
Կտոր կտոր եղաւ Մինրան :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ . —

Պատուլ այս հատուածը բերանացի, յետոյ արծակ գրել  
զան:

— Օրինակել այս հատուածը եւ ստորագծել ածականները:  
Ածական կ'ըսուին այն բառերը որոնք զոյականին ինչպէս  
ըլլալք կը ցուցնեն, ինչպէս ստախօս Մինրան, փոքրիկ հովիւ,  
եւայլն. — Ի՞նչ կը ցուցնեն իլ, ակ, ուկ մասնիկները. օրինակ,  
փոքրիկ, ընիկ, ընակ, իւուկ: — Դտէք՝ խեղճ, տխուր, շատ,  
թեթեւ, զոհ, առատ եւայլն բառերու հականիշերը:

— Ային, ական մասնիկներն աւելցնելով ածականի վերա-  
ծեցէք հովիւ, օր, դաշ, գիւղ, գազան, տղայ, մարդիկ, ձայն,  
զոյականները:

Ա. — ՍՐԱՄԻՏ ՊԱՏԱՍ ԽԱՆ

(ԱԻԱՆԴԱՎԵՊ)

Ժամանակ առաջ, երբ ատակաւին հնարուած չէր  
շոգեկառը եւ ամէն մարդ կառքով կը ճամբորդէր,  
Անդիսոյ թագաւորներէն մէկը, Գէորգ Ա., գիւղի մը  
պանդոկը իջաւ, կառքին ձիերը փոխել տալու հա-  
մար, եւ անօթի ըլլալով՝ երկու հաւկիթ եփել տուաւ:

Մեկնելու պահուն՝ իր մանկլաւիկը եկաւ գանգա-  
տեցաւ թէ պանդոկապետը հարիւր Շիլին կը պահանջէր  
հաւկիթներուն համար:

Թագաւորը կանչել տուաւ պանդոկապետն և հար-  
ցուց թէ արդեօք հաւկիթները շա՞տ հազուագիւտ  
էին այդ գիւղին մէջ որ այդպէս սուզ կը ծախէր:  
— Ո՛չ, տէք արքայ, պատասխանեց սրամիտ գիւ-  
ղացին, ընդհակառակը շատ ալ առատ են. բայց  
հազուագիւտ են թագաւորները, եւ երբ բազդը Զեր  
Վեհափառութեան պէս մեծ ինքնակալ մը կը զրկէ  
մեզի, կը ջանանք պարագայէն օգուտ քաղել:

Թագաւորը ժպտեցաւ եւ հարիւր շիլինը վճարել  
տուաւ :

ՔԵՐԱԿ. ՎԱՐԺ. — Օրինակել այս հատուածը եւ ցոյց տալ  
մէջի անուններուն թիւր: — Ցոյց տալ այդ անուններուն հո-  
լովները:

— Ի՞նչ տեսակ բառեր են սրամիտ, տղեկառք, պանդոկա-  
պետ, հազուագիւտ եւ ինքնակալ բառերը:

— Մէկ շիլինը 6 դանեկան է, 20 շիլին մէկ սրեւլին կամ Անգ-  
լիական ոսկի է որ 120 դըշ. կարծէ:

5. — ՑԵԽԻ ՄԷՋ ՄԱՐԱԳՐԻՑ

Ուժը բռպիկ, հաշմանդամ,  
Բըզիկ բըզիկ հագուստով,  
Պատանոյ մը շատ անգամ  
Կը հանդիպիմ տաճրս բով :

Ողորմեցիք, կը պօռայ,  
Թող վարձատէ ձեզ Ասուած.  
Գութը սուլ է ի Բեռա,  
Ցուրտէն շատեր են մեռած :

Թէեւ տղայ բայց կարծեմ  
Խելի մը ունի չափաւոր.  
Ներեցիք ինձ ձեզ պատմեմ  
Ինչ որ տեսայ անցեալ օր :

Օրիորդ մը խիս սիրուն  
Մուշտակներով փաթքուած  
Քովին անցաւ, այն պահուն  
Լսեց անոր կոծ ու լաց :

Չեռնոցապատ բաթիկով  
Ստակ տուաւ աղբատիս,  
Հարցուց անոր ժպտելով  
— Արդեօֆ ո՞րչափ կը մսիս : —

— Երբ դուի, ըստ զիսիկոր,  
Ինձ նայելով ժպտեցաք,  
Այդ վայրկեանէն կ'երդնում որ  
Ալ ցուրտ չկայ, կ'զգամ տաք :

— Հետեւեալ բառերը վերացեալ զոյականի վերածեցէք  
ուրիւն մասնիկն աւելցնելով եւ տառերու պէտք եղած փոփո-  
խութիւնն ընելով:

Պատանի, հաւմանդամ, Ասուած, զուր, սուլ, ցուրտ, տաս,  
աղբատ, չափաւոր, սիրուն, խիս, տաք :

6. — ՓԱԽՍՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ

Պետրոս եւ Յակոբ՝ որոնք մէկ տան մէջ կը բնա-  
կէին՝ դպրոց չէին գացած :

Հետեւեալ օրը դաստիարակը ուզեց հասկնալ թէ  
այդ պարոնները ժամանակնին ի՞նչպէս անցուցեր էին :

« Պետրոս, երէկ ինչո՞ւ դպրոց եկած չէիր »,  
հարցուց պաղ արիւնով մը :

— Մայրիկս գործի մը համար տունէն բացակայիլ  
ստիպուած ըլլալով, պարտաւորեցայ պկտիկ եղբօրս  
վրայ հոկել, պատասխանեց Պետրոս վստահեցնող  
ձայնով մը :

— Իսկ դուն, Յակո'ր, ի՞նչ ունէիր երէկ :

— Ես, Պարոն, թոթովեց Յակոր, կարմրած, հի-  
ւանդ է :

Այս տարակուստական պատասխանէն դաստիարակը հասկցաւ որ երկուքն ալ ճշմարտութիւնը զբուցած չէին իրեն . ուստի նորէն հարցաքննեց զանոնք : Երբ Պետրոս կը յամառէր իր առաջին պատասխանը կըրկնելով , Յակոբ խոստովանեցաւ թէ դուրս դալու տեղ



իր ընկերոջ հետ քարգնտակ խաղցեր էին : Այս խոստովանութեամբ Յակոբին բացակայութիւնը ներսուեցաւ , բայց յամառ Պետրոս պատժուեցաւ թէ՝ դաստիարակին եւ թէ ծնողաց կողմէ :

Ճշմարտախօս ըլլանք միշտ , անով կը պարտկուին մեր շատ մը թերութիւնները :

ԽՈՐՀԻՆԱԾՈՒԹԻՒՆ . — Աշակերտները պէ՞տք է բացակային վարժարանէն : — Բացակայութիւն ներելի՞ է : — Ինչո՞ւ ոչ : —

Ո՞ր պարագայի մէջ : — Սուտ խօսիլ ներելի կրնա՞յ ըլլալ : ՔԵՐ. ՎԱՐԺ. — Որոշեցէր քանձրացեալ եւ վերացեալ , յատով եւ հասարակ անունները . Օքինակ .

ՎԵՐԱՑԵԱԼ զոյական՝ բացակայութիւն . — Թանձրացեալ զոյական՝ տուն . — Յատուկ զոյական՝ Պետրոս . — Հասարակ զոյական՝ Յակոբ :

Ա. Ռ. Ա. Ծ

Թէ որ ակռագ փըտուկ է ,  
Քաշէ' , հանէ' , ազատէ' .  
Թէ գըրացիդ խենդուկ է ,  
Քաշուէ' քովէն , ազատէ' :

Դ . — ԱԳՈՒԱԽՆ ՈՒ ԶԱԴԵՐԸ

( Ա. Ռ. Ա. Կ )

Եր ձագերւն՝ սեւուկն ազռաւ  
Երկարօրէն նառ խօսեցաւ .  
« Երբ տեսնէք թէ յանկարծակի  
Մարդ մ' ի զետին ծոփ խոնարհի ,  
Նշան է բար առնելու

Եւ ձեզ զարնելու .

Թեւ առէ' :

Նո՞ւս փախէ' :

— Բայց ի՞նչ ընենք , մայրիկ սիրուն .

Թէ այդ մարդն յառաջազոյն  
Գաղտուկ իր ձեռք բար ունենայ .  
Այդ խրասէկ՝ ուրեմն ի՞նչ շահ »:  
— Հիմա՛, ձագերս , կը հաւատամ ,  
Թէ ձեր կեանիք դուք յարաժամ  
Վասնգէ զերծ պահէք պիտի  
Փորձանաւոր մէջ այս երկրի ,  
Քանի որ այժմէն՝ տարիքով մատաղ՝  
Այդշափ խելք ունիք , այդշափ միտք չենաղ .

—

Երեկէ տղեկին  
Ոյր խելք ու միտք՝ հետ հասակին  
Հաւասար կ'ամին :

ՎԱՀԱՆ ՎՐԴԻ.

ՔԵՐ. ՎԱՐԺ. — Որոշեցէք ածականները եւ անոնց տեսակները:

— Հսէք թէ ի՞նչ յարաքերութիւն ունի	իր	ածականը	ձագուկ գոյականին հետ.
սեւուկ	»	ագռաւ	»
սիրուն	»	մայրիկ	»
այդ	»	խրաս	»
ձեր	»	կեանիք	»
չենաղ	»	միտք	»

—

Տ. — ԱՆԻՐԱԿԻ ՊԱՏԻԺ

Հրանտ , որ խելօք եւ աշխատասէր տղայ մըն էր ,  
որ մը ուրիշին յանցանքին պատճառաւ սիսալմամբ  
պատժուեցաւ վարժարանին մէջ : Այս անիրաւ պա-  
տիժը այնչափ ծանր եկաւ տղուն որ ասստիկ յուզ-  
ուեցաւ եւ ըստ իր ընկերներուն թէ դաստիարա-  
կուհին պիտի զղջար զինքը պատժելուն համար .

Տղաքը սպառնալիք մը կարծելով այս խօսքը՝  
խնդացին վրան , որովհետեւ կը ճանչնային իրենց  
դաստիարակուհիին անաշառ բնաւորութիւնը :

Ամիս մը ետքը , երբ հրապարակաւ տղոց նիշերը  
կարդացուեցան , Հրանտ մեծ գովեստներով յիշատակ-  
ուեցաւ դաստիարակուհիին կողմէ վարքին , բարքին  
և աշխատասիրութեանը համար : Այն ատեն Հրանտին  
ընկերները ամէնքն ալ հասկցան թէ ի՞նչ միջոց գտեր  
էր անիկա զղջացնելու համար իր դաստիարակուհին :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ . —

Օրինակել այս հատուածը եւ ստորագծել բայերը : (Բան մը  
ընել կամ զործողութիւն մը կատարել ցուցնող բառերը բայ  
կ'ըսուին , ինչպէս . գրել , ուտել , եւայլն .

— Ի՞նչ կը ցուցնեն արան , անոց , նոց մասնիկներն , ինչպէս  
դպրոց , զրուարան , վարժարան , սպանդանոց , ծաղկոց , եւայլն .

— Ի՞նչ մասն բանի են անտարերութիւն , հաստամու-  
թիւն , համբերութիւն , մարմարագութիւն , անհոգութիւն : — Ի՞նչ  
տեսակ բառեր են ասոնք :

— Գտէք հետեւեալ բառերուն հականիշները . Հարուս ,  
ուրախ , զուարք , գէւ , կծծի :



Պ . — ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ

1. — Ով որ բան մը ընել չդիտեր, չկրնար հրամայել :
2. — Բամպակ մանող ժրաջան կինը առանց շապիկի չմնար :
3. — Զեռքը թաթպան անցնող կատուն մուկ չկրնար բռնել :
4. — Բոյնը շինողը էդ թռչունն է :
5. — Իրիկուան կանուխ սլառկիլ և առտուն կանուխ ելլել՝ առողջութիւն, հարստութիւն և խելք կը բերեն մարդուն :
6. — Եթէ հաւատարիմ ու սիրելի ծառայ մը ունենալ կ'ուզէք, գուք ծառայեցէք ձեզի :
7. — Եթէ ձեր գործին կատարուիլը կ'ուզէք, անձամի գլուխը կեցէք. իսկ եթէ կ'ուզէք որ չկատարուի, ուրիշի յանձնեցէք :
8. — Առաւօտուն ուշ ելլողը օրն ի բուն կ'անձրկի, և մինչեւ որ գործի սկսի օրն իրիկուն կ'ըլլայ :
9. — Դատարկութիւնը ժանգի կը նմանի, աշխատութենէ անհամեմատ աւելի կը մաշեցնէ :
10. — Զուարձութիւնը իրմէ փախչողներուն ետեւէն կը վազէ :
11. — Անօթութիւնն աշխատասէր մարդուն դռնէն կը նայի բայց չհամարձակիր ներս մտնել :

12. — Ծուլութիւնն այնչափ ծանր կը քալէ որ  
աղքատութիւնը շուտով կը հասնի ետեւէն :

13. — Եթէ քեզի պէտք չեղած բաներ գնես,  
շատչանցած ամէնէն աւելի պէտք եղածը կը ծախես :

14. — Կաթիլ կաթիլ վազող ջուրը քարերը կը  
ծակէ :

15. — Երեք տնգամ տունէն փոխադրուողը՝  
ըկիզեալի մը չափ վնաս կը կրէ :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆԵՐ . —

Որոշել սոյն առածներուն մէջ գտնուած բայերը եւ անոնց  
տեսակները :

### I O. — Փ Շ Ո Տ Թ Ո Ւ Փ Բ

Փոքրիկ տղեկ մը, զոր փուժն էր խայթեր,  
իր ցաւն արցունեով հօրը կը պատմէր.  
« Ինչո՞ւ զեղեցիկ արտին մէջ մեր տան  
բոււեր է արդեօ այս թուփն անպիտան »:  
— Ուզէս զի փորձով սորվիս դուն, տրդաս,  
թէ պէտք է չարէն միւս հեռու կենաս .

— Պերի խօսքերուն մէջ ինչո՞ւ, արդեօ, միւս, հեռու ի՞նչ  
իմաստ կուտան : Ի՞նչ մասն բանի են : Ի՞նչ է մակրայը :

— Մակրայ կ'ըսուին այն բառերը որոնք բայի մը վրայ  
կ'ինան եւ կամ անոր իմաստը կ'ամբողչացնեն : Ինչո՞ւ բոււեր  
է . միւս հեռու կենաս : Այս խօսքերուն մէջ ինչու, միւս եւ  
հեռու մակրայ են :



### II. — ՅԻՍՈՒԽ ԵՒ ՄՈՆՈՒԿՆԵՐԸ

Յիսուսի քով մանուկներ բերին, որպէս զի ձեռքը  
անոնց վրայ դնէ եւ աղօթէ . իսկ աշակերտները  
կ'արգիլէին բերողները և կը յանդիմանէին զանոնք :  
Երբ Յիսուս տեսաւ այս բանը, նեղացաւ աշա-  
կերտներուն և ըստաւ . « Թողէք մանուկները և մի՛ ար-  
գիլէք զանոնք ինծի մօտենալու, որովհետեւ երկին-  
քի արքայութիւնը այդպիսինելունն է : Ճշմարիտը  
կ'ըսեմ ձեզի, ո՛վ որ Աստուծոյ արքայութիւնը մա-  
նուկներու պէս չճանչնար ու չհաւատար՝ կարող չէ  
հոն մտնել » :

Յիսուս գրկեց մանուկները, ձեռքը անոնց գլխին  
վրայ դրաւ և օրհնեց:

Թողեք մանուկներուն որ ինձի զան եւ մի՛ ար-  
գիլեք զանոնք, որովհետեւ Աստուծոյ արբայութիւնը այդ-  
պիսիներունն է:

#### ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ . —

Որոշեցէք հատուածին մէջ զտնուած զոյականներու թիւն  
ու հոլովը: — Որոշեցէք դեռանունները :

— Դերանուն կ'ըսուին այն բառերը որոնք անունի մը տեղ  
կը դրուին: Օրինակ. « Որպէս զի ծեռքը անոնց վրայ դնէ »:  
Այս խօսքին մէջ անոնց բառը դերանուն է եւ դրուած է մա-  
նուկներուն տեղ:

#### 12. — ՎԵՐՋԻՆ ԽՈՍՏՈՒՄ

*Օրհասական իր մահճին մէջ  
Հսաւ աղջիկն իր մայրիկին.  
« Երբոր իշնեմ ի ծոցն հողին  
Չըլլայ որ լաւ զիս հոս անվերջ:*

*« Ա՛յ չի տեսնես պիտի զիս դուն .  
Ու չի խօսիս պիտի այսպէս  
Սիրս սրտի, ա՛յ պիտի չըմպէս  
Սերն այժերուն մէջ զուարքուն:*

« Մեռնիմ, անդարձ երբամ պիտի,  
Բայց մի՛ լար. խաղը իմ սիրելին  
Յերկինս պիտի գտնես դու զիս  
Ամբողջ գեղովս իմ ծաղկատի:

« Հոն՝ անվախան կենաց ի սեմ  
Զեն մտներ հոգն ու սրացաւ,  
Կանուխ մեր սերն հոս վերցացաւ,  
Կը մեռնիմ, հոն ֆեզ կ'սպասեմ. »:

#### ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ . —

Սոյն ոտանաւորը արձակի վերածելէ ետք, պարբերու-  
թիւնները որոշեցէք: Դտէք ամէն մէկ պարբերութեան Տէր-  
քայինները: — Տէրքայի են այն ամէն բառերը որոնք իր կամ  
անձ կը ցուցնեն եւ որոնք բային գործողութիւնը կը կատարեն:  
Օրինակ. Աղջիկն ըսաւ մայրիկին. այս խօսքին մէջ աղջիկը  
տէք բայի է ըսաւ բային:

#### 13. — ԱՇԽԱՏԱՆՔ ԵՒ ԱՆԳՈՐԾՈՒԹԻՒՆ

*Խնկին արօրի մը ժանգոտած համբուն  
Հանգիսէն երկար,  
Տեսաւ իր եղբայրն որ ըղուղ, փայլուն,  
Դաւսէն կը դառնար:  
— Նոյն նիւթէն կը ըսուած, բազուկներէն նոյն,*

Էսաւ, ո՞վ եղբայր,  
Ես ինչո՞ւ աղօս, իւկ պայծառ ես դուն։  
— Ես կ'աշխատիմ յար։

Ա Ռ Ա Ծ

Պարտէզը՝ թէ դարմանես,  
Կը ծլի ու կը ծաղկի։  
Երեսի վրայ թէ թողնես՝  
Փուշ տատասկով կը ծածկի։+

14. — ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

ԾՆՈՂԱՑ ԵԻ ՈՒՐԻՇՆԵՐՈՒ ՀԱՆԴԵՊ

«Մի՛ ըներ ուրիշին ինչ որ չես ուզեր որ ուրիշները քեզի ընեն։ ըրէ՛ ուրիշներուն ինչ որ կ'ուզես որ անոնք քեզի ընեն»։ Ասով կը ճանչնանք մեր պարտականութիւնները եւ կը կատարենք մեր նմաններուն հանդէպ։

Առաջին սկզբունքով կը սովորինք ուրիշին կեանքը ինչքը, համբաւն ու ազատութիւնը յարգել։

Երկրորդ սկզբունքով՝ կը մտածենք թէ իրաւցնէ չկայ մարդ մը որ իրեն անիրաւութիւն մը ըլլալը ուզէ, չետեւաբար պէտք չէ որ ուրիշին իրաւունքը բռնաբարենք։



Կ'ուզենք որ կարօտութիւն ունեցած ժամանակնիս ուրիշները մեզի օգնեն, ուստի պէտք է որ մենք ալ չուրիշներուն օգնենք, աղքատին ողորմութիւն տանք, հիւանդները հոգտնք ու միիթարենք։

Մեր ծնողաց ունեցած գլխաւոր պարտքերնիս սա երեք պարտքերն են։ մեծարան, սկը և երախտագիտութիւն։

Մեծարան պարտինք, վասն զի անոնք մեզի կեանք տուած են, մեր առաջին մեծերն են։ հետեւաբար պէտք է պատուենք ու մեծարենք զանոնք։

Սեր՝ վասն զի անոնք մեզի դիւրութիւններ տու-  
աեր, աշխատեր, տղայութիւննիս մեծցուցեր ու մեզի  
լաւ դաստիարակութիւն տուեր են կամ դեռ կուտան:

Երախտագիտուքիւն՝ որով անոնց մեզի ըրած բա-  
րիքը ճանչնալով՝ պիտի ջանանք փոխարէնն հատու-  
ցանել. նեղութեան մէջ միսիթարել, պաշտպանել ու  
կարօտ վիճակի մէջ չճգել զանոնք, ծերութեան մէջ  
խնամել ու յիշատակնին պատուել:

ՔերԱԿԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ. — Գտէք շակապները:  
— Շաղկապ կ'ըսուին այն բառերը որոնք երկու բառ կամ  
երկու խօսք իրար կը կապեն. օրինակ « Հօրեղբայրս եւ հօրեղ-  
բօրորդիս այսօր մեզի եկան ». այս խօսքին մէջ եւը շաղկապ է:

### ԱՉՈՒԱԽ ՈՒ ԱՅՐԻՀԱ

### 15. — ԱՉՈՒԱԽ ՈՒ ԱՂՈՒԷՍ

Ճիւղի մը ծայր  
Պարոն ազռաւն եր բառեր,  
Բերանն առաս  
Գողցած պանիր կտոր մ'ուներ.  
Հոսն առնելով՝  
Աղուէսը վեր վեր կ'իյնայ.  
Անուշ լեզուով  
Կուգայ վարեն ձայն կուտայ.  
« Բարե՛ւ, բարե՛ւ,  
Պարոն ազռաւ,

Քեզ շատ արեւ :  
Ո՞հ, ի՞նչ ալուոր  
Ի՞նչ զեզեցիկ  
Ես՝ իրաւ որ :  
Սուս չի կարծես,  
Թէ ձայնդ ալ է  
Սա տեսիդ պէս,  
Դուն մեկ հատիկ



Անտախս մէջ հիւր հաւերուն եսչփիւնիկ :  
Աս լսելով՝ խնդումեն  
Աշելէ՛ ազռաւն ինքնիրմէն .  
Կտուց մը լայն կը բանայ  
Որ անուշ ձայնը ձրգէ ,  
Որսը բերնեն վար կ'իյնայ :  
Աղուէսն իսկոյն կը խըլէ ,

Զայս ըսելով իրեն հոն .

« Միամի՛ս պարոն ,

Գրնա՛ խելք սորվէ ».

Ամեն շողոքոր՝ կ'ապրի անոնցմէ :

Որոնք կը խաբուին իր անուտ լեզուէ .

Աս դասն որ հիմա դուն ինձնմէ առիր ,

Կ'արծէ , — խօսք չկայ , — կտոր մը պանիր »:

Սգուան ամօրով

Մրժին երուբով

Երդում կ'ընէ հոն , քեզկէ ֆիշ մը ոււ « ,

Մեկ մ'ալ չաւտալու լեզուի փաղաքուտ : »

### 16. — ՏՆԱԻԵՐ ԿԻՆԸ

(ԽՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ԴՐՈՒՅԴ ՄԸ)

Հարուստ սեղանաւորի մը մէկ հատիկ աղջիկն էր  
տիկին Պերճուհի Սարգսեան : Հայրը՝ տարածամ մահ-  
ուամբ մեռած էր , բայց բաւական հարստութիւն թո-  
ղուցած : Մայրը ծուլութեան , շռայլութեան եւ պըճ-  
նասիրութեան վարժուած ըլլալով , ինքն ալ նոյն  
ընթացքը շարունակեց , այնպէս որ հօրմէն մնացած  
հարստութիւնը կարճ ժամանակի մէջ փնացուց և Բե-  
րայի մէջ տուն մը , Ղալաթիոյ մէջ ալ խանութ մը  
միայն մնաց :

Պերճուհի սոյն խանութը իրը դրամօժիտ տալով՝  
ամուսնացաւ նորոյթի նիւթեր վաճառող երիտասար-  
դի մը հետ :

Եւ որովհետեւ տնական աշխատութիւններու ըն-  
տելացած չէր , տան բոլոր գործերը սպասաւորի մը  
ձեռք մնացեր էին :

Տիկինը ինքզինքը տուած էր արդուզարդի և հա-  
ճոյքներու . այցեր կուտար , այցեր կ'ընդունէր .  
իր խօսակցութեան նիւթերն էին նորաձեւութիւն-  
ները , այս կամ այն ընտանեաց ընթացքը , այս կամ  
այն տան մէջ պատահած դէպքերու վրայ դատողու-  
թիւններ , գիտողութիւններ , խծրծանք , բանբասանք:  
Այս էր իր սովորական կեանքը :

Իսկ տնական գործերը երեսի վրայ ձգուած էին ,  
ամէն բան անկարգ վիճակի մէջ եւ կարասիները փո-  
շով ծածկուած . ամէն կողմ անմաքրութիւն ու խառ-  
նաշփոթութիւն կը տիրէր :

Տարի մը չանցած ամուսինը հարկադրուեցաւ ծա-  
խել իրը դրամօժիտ առած խանութը , ժամանակ մը  
եւս առհարկի գոհացնելու . համար կնոջ պահանջները :

Վերջապէս , սպառելով ամուսնոյն կարողութիւնը  
և համբերութիւնը , տանը մէջ վէճն ու գժտութիւնը  
սկսաւ , և գործը այն վիճակը հասաւ որ կենակցու-  
թիւնն ա'լ անհնարին եղաւ և այրը տունէն բաժ-  
նուեցաւ առանց այլ եւս վերադառնալու :

Աւելորդ է ըսել թէ Պերճուհի հօրմէն մնացած

տունն ալ ծախեց , և քանի մը տարի ալ չարունակեց  
նոյն անկարգ ընթացքը : Վերջապէս չքաւորութեան  
մէջ ինկաւ և սկսաւ անէծք կարդալ իր մօր , որ  
զինքը այսպէս անկիրթ ու շռայլ մեծցնելով՝ պատ-  
ճառ եղած էր իր թշուառութեան :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ . —

Գտէք հասուածին բարդ եւ ածանց բառերը :



17. — ԾՈՎԸ

ԱՅիսիրս եւ անսարսուո.  
Ծովը կը նիրիէ ,  
Անւարժ զանգուած միակուուր  
Կապոյս բիւրեղէ :

Շոգենաւերն հոն բողուն  
Ակոս մ 'ըսպիտակ  
Որ ընդ երկար , փողփողուն ,  
Կը մընայ յստակ :

Ինչպէս նեղ զիծն ասեղի  
Թիբեղին վլրայ ,  
Կամ խրդունջին , որ սողի ,  
Լոյծ հետին արծարեայ :

Կը փորձուիս կոյսել հոն  
Եւ բայլով մ 'անվախ  
Երբալ մինչեւ հորիզոն  
Անհոգ ու խիզախ :

Ու կը հարցնես . «Այս անօւնչ  
Զանգուածէ՞ն է որ  
Պիտի ցատկէ մեծամոռունշ  
Մրրիկն ահաւոր :



#### **18. — ՄՈԼԻՔՈՒ ԿԵԱՆՔԻՆ ԴՐՈՒՅԴ ՄԸ**

Մոլիէռ՝ Գաղլացւոց անուանի կատակերգակ բանաստեղծը՝ օր մը իր բարեկամին հետ գիւղէն կը վերադառնար. ճամբան աղքատ մը կուգայ իրմէ ողորմութիւն կ'ուզէ: Մոլիէռ ձեռքը գրպանը տանելով ստակ մը կը հանէ կուտայ ու ճամբան կը շարունակէ:

Աղքատը կը նայի որ տուածը ոսկի է. շուտ մը ետեւէն կը փազէ որ ետ դարձնէ:

«Տէ՛ր, կ'ըսէ, «խալմամբ 20 ֆրանքնոց ոսկի մը առւեր էք ինձի»:

Աղքատին այս պարկելութեան վրայ կը զար-  
մանայ Մոլի էռ և գրանէն ուրիշ ոսկի մըն ալ հա-  
նելով անոր կուտայ եւ իր բարեկամին կը դառնայ .  
«Տե՛ս , կ'լսէ , մինչեւ ո՛ւր . կ'երթայ կը ծածկուի  
առաքինութիւնը » :

Σ Ρ Ο. Σ Ο. Ε Υ. -

Գտէք բաերը եւ յոզնակիի վերածեցէք իրենց մասերով։

## 19. — ԹԵՌԻԱՆԸ ԽՈՐՀԵՑՔԵՐ

Երբ իրինուան խաղաղ սրտով տուն դառնաց  
Սեղան նասիք, ուրախ ըլլաց ու խայտաբ. ·  
Երբ ձեր որդուց հեջ զգուանիք վայելիք,  
Թշուառը խորհեցկ' :

Երբ հանգիս կ՛, ձեր սիրտերը զուարք են,  
Երգեք, կայսոնք, զբաղմունինի երգեր են.  
Գիշերն անոնց եւ անդորրիկ ժուկն սիրեկ,  
Թշուառը խորհեցկ'ք:

Առաւտօնները զայ ողջունել, արթևնափ,  
Արդիւոյն շողիք վայեկու սիրս ունենափ.  
Անվիչց տղու մը պէս զուարք կայտսոնեփ  
Թշուատք խորհեցեփ:

Երբ յերկ դառնավ, ժիշ շատ շահիփ, գոհ ըլլավ,  
Ցերեկն անցնիփ առանց վշտի, անվլտանգ,  
Ո՞հ, անզամ մը ձեր ուշն անր դարձնիցի,  
Թշուառը խորհեցկ' :

b. s.

## ՀՊ. — ՅԱՎՀԱՆԻԿԱ ԱՅՎԱԶՈՎՎԻ

Յովհաննէս Այլվաղովաքի՝ հայ նկարիչը, ծնաւ  
1812ին Խրիմի մէջ, իր եղական և հզօր տաղանդը՝  
ոչ միայն զինքը բարձրացուց Ռուսիոյ արքունիքին  
նկարիչը ըլլալու պատոյն, այլ և նշանաւոր հանդի-  
սացուց ամբողջ Եւրոպայի:

իր ամէնէն մեծ յատկութիւնն է լոյսին ազդեցութիւնները և փոթորկալից ծովուն տեսարանները պատկերացնել տարօրինակ ճարտարութիւնով մը՝ Բարիզի և Բեթերսպուրի նկարչական արուես-

տահանդէսներուն մէջ իր ցուցադրած նկարներուն  
ամէնէն գեղեցիկներն են Զմեռը Ռուսիոյ մէջ ,  
Խրիմի Ծովեզերը , Մրրիկը Սեւ Ծովու ափունին  
վրայ , Մրրիկը Միջերկրականի մէջ , որոնք իր փառքն  
ու հարստութիւնը կազմած են :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ . —

Մէջմէկ իօսք շինել հետեւեալ բառերով .

Նկարիչ , յատկութիւն , ազդեցութիւն , նարտարութիւն , ար-  
ուեստահանդէս , նկար , մերիկ , փառք , հարստութիւն :

## ㉙ . — ՄԻ ԽԱԲՈՒԼԻՔ ՍՐԾԱՔԻՆ ԵՐԵՒՈՅԹՆԵՐԸ

Արմենակ օր մը իր հօրը հետ մացառներով եւ  
ամէն տեսակ ծառատունկերով շրջապատուած ճամբէ  
մը կ'անցնէր :

« Ո՞հ , ինչ սիրուն կարմիր միրգեր , ո՞րչափ հա-  
մով են արդեօք » , գոչեց Արմենակ , տեսնելով կար-  
միր մանրիկ պտուղներ :

Բայց հազիւ հատ մը բերանը դրաւ , դէմքը ծըռ-  
մըռկեց և բարկութենէն հեռուն նետեց զանոնք :

« Զէի կարծեր երբեք որ , ըստու , այսչափ գեղե-  
ցիկ պտուղներ այսչափ խիստ ըլլան :

— Թող այս փոքրիկ պատահարը ապագային հա-  
մար դաս մը ըլլայ քեզի , սիրելի Արմենակո , ըստ  
հայրը , պէտք չէ խարուխա արտաքին երեւոյթնե-

րէն . մարդիկ ալ պտուղներու պէս են . շատերը ի-  
րենց պակասութիւնները կը ծածկեն սիրուն ու շը-  
լացուցիչ կերպարանքներու տակ » :

## ㉚ . — ԳԱՅԼԸ ԵՒ ԳԱՌՆՈՒԿԸ

Գայլը . — Դուն ո՞վ ես որ իմ խմելու ջուրս եկեր  
պղտուես :

Հիմա պատիժդդ կը զտնես . աներես :

Գառնուկը . — Մի՛ բարկանար վրաս . Sk'r իմ .

Նայէ՛ , կ'աղաջնիմ ,

ես որշափ վար եմ

քու կեցած տեղէդ

Ու խլմած ջուրէդ .

Ի՞նչպիս կրնամ պղտուել այն ջրարը որ ժենէ ինձ  
կուզայ :

Գայլը . — Կը պղտուես . ըսի ժեզի , իմ խօսիս մեջ  
սուս չկայ .

Հապա հերու , լուսանի ըրիր ինձի ...

Գառնուկը . — Հերու ես աշխարհ ալ եկած չէի .

Ես դեռ կաթ կ'ուտեմ , կը սխալիս , Sk'r :

Գայլը . — Թէ որ դու չէիր , ուրեմն եղբայրդ էր :

Գառնուկը . — Եղբայր ալ չունիմ ...

Գայլը . — Է՞հ , շատ երկրնեցուցիր .

Ես սուս չեմ խօսիր , աս աղեկ զիսցիր .

Հսել է թէ ազգական եր ան ֆեղի .  
Միքէ յիշտէմ ինչ ֆեն ունի՛ դու՛ ինձի ,  
Ամենինիդ ալ , հօս եւ հովիւ եւ շըներ .  
Ալ ճար չկայ , չեմ ներեր :

### 23. — ՓՈՒԹԿՈՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԾՈՒԼՈՒԹԻՒՆ

Երկու քոյր էին Վերդինէ եւ Արուսեակ . մէկը փութկոտութեան տիպար , միւսը՝ ծուլութեան պատկեր :

Վերդինէ առաւօտուն կանուխու կ'ելլէր , կը լը-ուացու էր , կը հագուէր , իր սենեակը կը ժողուըտէր , կ'աւէր , անկողինը կը յարդարէր , և յետոյ վար կ'իջնէր , դէմքը պայծառ ու զուարթ , մազերը սանտրուած եւ վայելչապէս յարդարուած , ակրաները մարգրիտի պէս սպիտակ , շըջազդեստը ձիւնի պէս ձերմակ , կօշիկները փայլուն . վերջապէս՝ մաքրութիւն , վայելչութիւն , եւ անարատութիւն իր վրայ կը ցոլային :

Արուսեակ ալ կ'արթննար , բայց ոչ սիրտ ունէր անկողինէն իջնելու , ոչ յօժարութիւն . Աչքը կը գոցէր , մեղկիկ երազներ կ'երազէր , և նորէն քնոյ մէջ կ'իջնար . որով գլուխը կը ծանրանար , աչքերը կը բժոտէին , երեսները կը թըմթոկէին : Վերջապէս երկրորդ անդամ արթննալով՝ քիչ մը ժամանակ եւս



անկողնին մէջնայս կամ այն կողմ գառնալէ ետք,  
կ'ելլէր կը նստէր, կը յօրանջէր, կը ձգտէր, պահ  
մը անշարժ կը մնար և չէր համարձակեր վար իջնել  
անկողնէն ու հագուիլ։ Հուացուելու ախորժ չէր  
զգար, հանդերձները կը փնտոէր որոնք խառն ի  
խուռն անդին ասդին նետուած էին. գուլպաները կը  
հագնէր, բայց ծնդակապերը լաւ չանցնելով՝ գու-  
պաները սրունճերն ի վար կ'իջնային. կօշիկները  
կը հագնէր առանց ամբողջապէս կոճկելու։

Նախաճաշի զանգակը կը զարնէր, Արուսեակ տա-  
կաւին ոչ գլուխը սանտրած էր ո՛չ ալ մաքրուած։

Երկու քոյրերու ներկայած այս հակապատկերը՝  
ոչ միայն իրենց անձին ու արդուզարդին վրայ կը  
տեսնուէր, այլ և իրենց վարքին և ունակութիւննե-  
րուն մէջ, այնպէս որ այդ երկու աղջիկներուն ա-  
ռաջինը տեսնողը համակլութիւն կ'զգար, երկրորդը  
տեսնողը՝ հակակրութիւն։

Քերականական վլրժմնաժիկններ . —

Ստորազել ածանցեալ ածականները։

#### 24. — ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵՆՔ

Ո՞վ սուրբ վայրեր, անհոգ ժամե՞ր իմ կենաց,  
Որ մըսէիս մէջ խաղցր յիշատակ մ չէր քողած.  
Ըսէ՞ր ինձի, չի՞ կարելի ես դառնաք,  
Այրած սրտիկ զովացընել զալ փուրաք։



Ի՞նչ խաղցր է սերն դպրոցական լնկերաց,  
Որով մարդիկ մանկութենեն հետ միմեանց  
Համակրանի սեր կապովը կը կապուին։

Բարեկամաց մէջ ամենէն խաղըրեներն  
Են դպրոցի ու դասատան լնկերներն,  
Որոնց սիրուն յիշատակներ խան զայլոցն,  
Կուտան սրտին հետ ու խաղըր սփոփան։

Ո՞հ, երջանիկ էք դրւք, սիրուն մանուկներ,  
Որ ձեր անմեղ ժամերն ուսման նուիրեր՝  
Մեղուի պէս ծաղիկներն նիւք խաղէք,  
Եւ աշխարհիս ո՛չ հոգ, ոչ վիշտը կրէք։

#### 25. — ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՈՒ ՊՈՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՔ

Զեր պարտքն է սիրել ձեր դաստիարակ-ուսու-  
ցիչները. պէտք է հնազանդիք ու ելախտագէտ ըլ-  
լաք անոնց։

Զեր պարտքն է սիրել զանոնք, որովհետեւ ձեզ  
կը խնամեն, ձեր միտքն ու սիրտը կը կազմեն, կը  
մշակեն։

Զեր պարտքն է հնազանդիլ անոնց, որովհետեւ  
ձեր ծնողքը անոնց յանձնած են ձեզ և իշխանու-  
թիւն տուած են ձեր վրայ։



Զեր պարտքն է երախտագիտ ըլլալ անոնց ,  
որովհետեւ անոնց ձեր սրտին ու հոգւոյն տուած  
մնունդը ձեր մարմնոյն տուած մնունդէն աւելի ար-  
ժէքաւոր ու կարեւոր է :

Երբեք մի' զրպարտէք ձեր ընկերները , մի' բողո-  
քէք թէ ձեզի չասցուցած են . գոհացէք մի-  
այն մեղադրելալ զանոնք , և անոնցմէ լաւ եղիք :

Զեր ընկերներուն հետ հաճոյալի եւ բարեացակամ  
եղիք . անոնց մէջէն լաւագոյններն ընտրեցէք բա-  
րեկամանալու համար :

Հեռու կեցէք գէշ ընկերներէ . անոնցմէ՝ որոնք  
իրենց ծնողքը չեն յարգեր — ստախօսներէն — կեղ-  
ծաւորներէն — նախանձուներէն — զրպարտողնե-  
րէն — այն վատերէն՝ որոնք տկարներուն հետ գէշ  
կը վարուին — սրիկաններէն՝ որոնք անվայել բառեր  
կը գործածեն — մոլիններէն՝ որոնք անպատիւ գոր-  
ծեր կը գործեն :

Չարերու ընկերակցութիւնը կ'ապականէ ձեզ :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ . —

Գտէք յետաղրութիւնները եւ ըսէք թէ ի՞նչ բառերու կը  
պատկանին :

**26.** — ՄԵՂՈՒ, ՃՊՈՒԽՆ ՈՒ ՃԱՆՅ

(Ա. Ռ. Կ.)

Մեղու մը կանուխ ելած առտուանց ,  
Կ'երթար ժողովել բերքն անուշ ծաղկանց .  
Ճպուռն ու ճանճն ալ հոն զանուելով՝  
Սկսան քննել մեղը սուր իսելքով :  
Ճպուռը կ'ըսէք . — « Իրա՛ւ , ո՛վ մեղու ,  
Քու մեղըդ կ'արժէ շատ զարմանալու .  
Բայց մարդ պէտք է որ հոտին դիմանայ ,  
Վարդէն , աննուխէն գըլուխ կը դառնայ :  
Թէ որ մէջը քիչ մը դըդում մըտնար .  
Քիչ մըն ալ շոմին՝ գին չէր ունենար .  
Ճանճն ալ վրայ բերաւ . — ի՞նչ ըսենք մոմուն ,  
Իրաւ որ վարպետ շինող է մեղուն ,  
Բայց ես ալ աղուոր մոմ մը տեսած եմ ,  
Ճըրագու կ'ըսեն , ի՞նչպէս բացատրեմ ,  
Հո՛տ ու համ , սեպէ՛ թէ րո՛ւն մանանայ :  
Քուկդ այնպէս շինէ՛ , տե՛ս ի՞նչ կը դառնայ :»  
Այս ու այսպիսի բարակ դատումով  
Երկու գիտուններն եկած քովէ քով  
Մեղին ու մոմին վըրայ խօսէին ,  
— Մեղուն լըռութեամբ կը նայէր գործին :

Բարոյական . — Բնաւ մի՛ վհատիր չարամիտ քննա-  
դատութիւններէ , բաւ է որ ուղիղ և օդտակար բանի  
մը կ'աշխատիս :

**27.** — ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ

Պետրոս Դուրեան՝ համեստ եւ աղքատիկ ընտա-  
նիքէ երկաթագործի որդի՝ ծնաւ 1851 մայիս 20ին  
Պոլսոյ Խւսկիւտարու մէջ եւ մեռաւ 1872 յունվար  
21ին քսան տարեկան :

Մինչեւ իր տասնեւեհինգ տարեկան հասակը ուս-  
ման պարապեցաւ արուարձանին Ս. Կարապետ թա-  
ղի ազգային դպրոցին մէջ : Տղայ տարիքէն ազգին  
օգտակար ըլլալու եռանդով վառուած՝ եւ ի բնէ բա-  
նաստեղծական հանճարի մը տէր՝ գրական ասպարէ-  
զէն ուրիշ միջոց չէր գտներ իր եռանդու փափաքը  
յագեցնելու , եւ արդէն նոյն իսկ եռանդի . կլակն էր  
որ վերջապէս հալեցուց ու մաշեցուց ծաղկահաս բա-  
նաստեղծին կեանքը : Կարօտ վիճակ մը ունենալով ,  
իր գրիշը՝ զոր գիշերային աշխատութիւններուն մէջ  
հողէ կանթեղի մը լուսովը կը շարժէր՝ բաւական չէր  
իր խանդավառ զգացմամբ լեցուն երկասիրութիւն-  
ները հրապարակ հանելու միջոցները տալ իրեն :

Աղքատիկ ծնողաց զաւակ՝ ոչ ճոխ գրատուն մը  
ունէր եւ ոչ դիւրութիւն գիտուններու ակումբները

յաճախելու, միմիայն իր առանձնակի աշխատութիւնով  
կարող եղաւ իր միտքը մշակել, եւ եթէ իր բնական  
հանձարը աւելի մշակելու միջոցներն ունենար, ան-  
շուշտ իր պատանեկութիւնովն իսկ, իսաւ բար-  
ձըր տեղ մը պիտի բռնէր գրական աշխարհին մէջ:

Դուրեհանի հեղահամրոյր բնութիւնը; սիրավառ  
աշխայժը եւ առաքինասէր բարքը ճշմարիտ երաշխիք  
մըն էին իր ստանալիք փառաւոր ապագային համար.  
ամէն զինքը տեսնողին համակրութիւնը կը գրաւէր  
եւ ամէնուն սիրելի եղած էր:

Իր կենաց վերջին օրերը գրած մտերմական նա-  
մակի մը մէջ հետեւեալ տողերը կը կարդանք:

«Ես աշխարհի մէջ միայն երգերը շատ սիրեցի,  
կ'ուզեմ' որ իմ վերջին շանչս ալ երգ մը ըլլայ, ո՛վ  
որ երգ չունի կամ երգել չգիտեր՝ չունի գեղեցկին  
ու սիրունին զգացումն ու գաղափարը: Մարդուս էն  
առաջին ձայնը երգն է... բնութիւնը ամբողջ երգ  
մըն է... երիտասարդ ըլլալ եւ երգել, ծեր ըլլալ  
և աղօթել:»

ԱՌ ԱՇԱԿԵՐՏՍ. — Զեր զաղափարն ի՞նչ է երգերու նկատ-  
մամբ. զըստոր կերպով ժեր զգացումներն արտայայտեցէր այդ  
մասին:

28. — Ի՞ՆՉ Կ'ՀՍԵՆ

Ինձի կ'ըսեն — ինչո՞ւ լուռ ես. —  
«Ո՞հ, միթէ բառ կամ խօսք ունի՞  
Արշալոյսը որ կը բռընկի,  
Զի անհուն է այն ալ ինձ պէս.»

Ինձի կ'ըսեն — միշտ տխուր ես. —  
«Ի՞նչպէս չըլլամ, մէկիկ մէկիկ  
Թօթափեցան զիսուս աստիկ...  
Արշալոյս մը չանցաւ սրտէս»:

Ինձի կ'ըսեն — կըրակոս չես.  
Լընակի մը պէս ես մեռած.  
Դալկահար դէմքդ ու հայեցուած. —  
«Ո՞հ, յատակն են իմ փրփուրներս:»

Ես ինձ կ'ըսեմ — ժամդ է հասեր,  
Քու երկրորդ սեւ մօրդ գընա գոգ,  
Գերեզման, հոն գտնեա զու գոգ  
Վարդեր՝ թրբում քոիչ ու աստիեր:»

Պ. ԳՈՒՐԵԱՆ

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ. —  
ՀՐԱՀԱՆԴ. — Արժակի վերածեցէր այս ոտանաւորը:



**29.** — ՅԻՍՈՒՄԻ ՄԿՐՏՈՒԹԻՒՆԸ

Յիսուս երեսուն տարու էր և կ'ուզէր մկրտուիլ Յովհաննէս Մկրտիչէն, բայց Յովհաննէս կը մերժէր զայն բաելով. « Ես քենէ պէտք է մկրտուիմ, դուն ինձի՞ կուգաս »։ Յիսուս ըստւ. « Թո՛ղ . Հիմա այսպէս կը վայելէ »։

Յիսուս երբ կը մկրտուէր, երկինք բացուեցաւ, Հոգին Սուրբ աղաւնիի կերպարանքով իջաւ անոր Վրայ եւ երկինքէն ձայն եկաւ որ կ'ըսէր. « Ատիկա է իմ սիրելի Որդին »։

Յիսուսի մկրտութսան ժամանակ Սուրբ Երրորդութիւնը յայտնուեցաւ աշխարհի. այս պատճառաւ է որ այդ տօնը Աստուածայայնութեան Տօն կը կոչուի։ Յիսուսի Մկրտութեան և Աստուածայայտնութեան տօնը կը կատարուի Յունվար 6ի Ս. Պատարագին։

Յիսուսի մկրտութիւնը յիշատակելու համար Ս. Պատարագին ետքը հանդիսաւոր կերպով ջուր կ'օրհնուի. այս արարողութիւնը Զրօհնիկ կը կոչուի։

Յիսուս, ինչպէս ըսինք, երեսուն տարեկան հասակին մէջ մկրտուեցաւ և այնուհետեւ սկսեց իր քարողութիւնները։

Ա Ռ Ա Ծ

Այն մոլութիւնը՝ զոր ծըծեց  
երախան հետ մօր կաթին՝  
Չելլեր, ո՛չ, զուր կը ծեծես,  
Մինչեւ որ չելլէ հոգին։

**30.** — ԲԱՐԻ ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ունի՞ք լաւ տրամադրութիւններ, բարի սովորութիւններ. գիտոցէ՞ք որ կրնաք բարիք ընել աւանց դժուարութեան։

Ինչ որ ալ ըլլայ, երբեք սուտ մի՛ խօսիք. եթէ յանցանքէ մը ձեզ արդարացնելու համար սուտ խօսիք, նոր յանցանք մըն ալ գործած կ'ըլլաք։

Միշտ համարձակ եղիք, երբեք մի խօսիք աւանց նախապէս մտածելու։ Միբեցէք որպէսզի սիր-

ուիք. բայց մի՛ ջանաք շողոքորթութիւնով, կեղծաւորութիւնով ուրիշներու սիրաը չահիլ :

Բարի նախանձ ունեցէք. ջանացէք աղէկ կատարել ձեր ամէն գործերը :

Զար նախանձ մի՛ ունենաք, ատով փոխանակ ձեր նպաստկին հասներու աւելի թշուառ կ'ըլլաք :

Եղի՛ք մաքուր . արատ մի՛ ունենաք ո՛չ ձեր հազուսին և ո՛չ անձին վրայ :

Ամէն մարդու հետ քաղաքավար եղիք, մանաւանդ ձերերուն և թշուառներուն վրայ գթացէք. անկարին ձեր բազուկը կարկառեցէք որ կրթնի, կոյրին՝ ձեր ձեռքը որ առաջնորդուի :

Մի՛ մոռնաք թէ երբ ձեր մանկութեան մէջ լաւ ընթացք մը ունենաք, ձեզի համար պատուաւոր ու երջանիկ կեանք մը կը պատրաստէք :

ՔԵՐԱԿԱՆԱԿՈՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ : —

Որոշեցէք բայերուն տեսակը, եղանակը, ծամանակը, թիւր եւ դէմքը :

### ՅԱ. — ԳՆՏԱՍԵԴ. ՄՀ

Երբ Պ. Լաֆիթ 1778ին Բարիզ գնաց, իր միակ նպաստակին էր դրամատան մը մէջ պաշաօն վարել. ուստի Պ. Փէրիկոյի ներկայացաւ որ այն ատենուան ամէնէն հարուսա դրամատէրներէն մէկն էր : Աղքատիկ երե-

տասարդը պարկէշտութեամբ ու դողդղալով մտաւ դրամատէրին սենեակը եւ իր փափաքը յայտնեց անոր :

« Անկարելի է որ մօտ ատեններս քեզ գործիս մէջ ընդունիմ, վասն զի բոլոր գրասենեակներուն պաշտօնէութիւնը ամբողջ է, պատասխանեց Պ. Փէրիկո . եթէ պէտք ունենամ՝ քեզ կը կանչեմ, սակայն կը խրատեմ քեզի որ ուրիշ տեղ մը վնտուես, որովհետեւ չեմ յուսար որ մօտ օրելս հոս բաց պաշտօն մը գտնուի :

Խեղճ պատանին Պ. Փէրիկոյի հրաժեշտի ողջյն տուաւ ու դուրս ելաւ գլխիկոր, երբ դրամատան գտաւիթէն կ'անցնէր տիտոր եւ յուսահատ, գետինը գնտասեղ մը նշմարեց . անմիջապէս ծռելով գնտասեղն առաւ ու վերարկուին օձիքին անցուց, ամենեւին մտքէն չանցնելով թէ իր այս մեքենաբար ըրած գործը իր ապագան պիտի վճռէր :

Պ. Փէրիկո իր սենեակին պատուհանին առջեւ նստած էր, աչքով երիտասարդին կը հետեւէր : Այս դրամատէրը այն դիտող անձերէն էր որոնք փոքր գործերը լաւ կը գնահատեն ու չնչին բանէ մը մարդուս բնութիւնը կը կռահեն : Այս պարզ շարժումին մէջ Պ. Փէրիկո կոկիկութիւն և տնտեսականութիւն մը նշմարեց երիտասարդին վրայ :

Նոյն իրիկունը Պ. Լաֆիթ Պ. Փէրիկոյէն նամակ մը առաւ. որուն մէջ գլուած էր . « Իմ դրասենեակիս

մէջ պաշտօն մը տուի ձեղի . վազուընէ կրնաք դործի սկսիլ » :

Դրամատէրը խաբուած կամ սխալած չէր . գնտասեղը գետնէն վերցնող երիտասարդը գովեհի հանգամանքներով օժտուած անձ մըն էր : Դեռահաս դործակատարը քիչ ժամանակէն գանձապահ եղաւ . յետոյ թարիզի առաջին դրամատան տնօրէն կարգըուցաւ . ետքը երեսփոխան եղաւ և վերջապէս ֆըրանսայի նախարարաց Խորհուրդին նախագահ ընտրուեցաւ :

Ահա այսպէս գնտասեղ մը աղքատ անձի մը ապագան փառքով ու հարստութեամբ պսակեց :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹԻՒՆԵՐ . —

Ի՞նչ տեսակ բառեր են . դրամատուն, գրասենեակ, գլխիոր, յուսահատ, գնասանեղ, կարգապահութիւն, դեռահաս, զործակատ, զանձապահ, նախագահ բառերը :

### 32. — ԻՃՆ ՈՒ ՏԶՐՈՒԿԲ

( Ա Ռ Ս Կ )

Մի օր պատահմամբ, իժ մ'եւ մի սգրուկ  
Միմեանց դեմ ելան, իճն ըսաւ . «Քո՛ւրուկ,  
Դուն ալ ինձ նման,  
Մի արիւն խըման

Տրգել սողուն ես . քու խայրուածեղ ալ միշտ  
Որպէս իմա՝ ազդէ մարդուն ցաւ ու վիշտ :

Ես խոտերու տակ,

Դուն՝ զուրին յատակ

Կ'ապրին յափտեան անծուք ու խոնահի .

Կայ սակայն մի կէս զոր չեմ հասկընաւ .

Ունինք, ես եւ դու

Ակռաներ ազդու .

Անունդ է սգրուկ, իսկ զիս կոչեն իժ .

Կը սիրեն լզենզ, մինչ զիս անպատճ

Չեն բողուր, զիտե՞ս,

Երբու խայրեմ ես .

Զիս կը հալսծին անդուլ անդադար

Եւ միշտ կ'սպանեն, բնաւ չեն զրբար :

Դուն զիւեր ու տիւ

Գրտնես յարդ պատիւ .

Զիեզ կ'որոնեն, հանին ի վաճառ .

Այս մեծ խսրութեան ի՞նչ բան է պատճառ :

— Ո՞հ, խիս պարզ է այդ .

Միմեանց նման խայր

Ունինք արդարեւ, սուր, արիւնահեղ,

Այս քու խայրդ է բոյն, մինչդեռ իմս է դեղ .

Դուն մարդ կ'սպանես ,

Մինչ կը բուժեմ ես » :

**33.** — ՓՈԿԻՈՆԻ ԱՆՇԱՀԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

Մեծահամբաւ Աթենացի Փոկիոն զօրավարին անշահասիրութիւնը մեծ հռչակ հանած էր :

Մեծն Աղէքսանդր իր երախտագիտութիւնը ցուցնելու համար հարիւր ոսկի զրկեց անոր :

Փոկիոն հարցուց այս նոռէրը բերողներուն .

« Ինչո՞ւ համար Աղէքսանդր այս պարգեւը կ'ընէ ինձի :

— Վասնզի , ըսին , ամէնէն անշահախնդիր և արդարասէր մարդը ճանչցած է քեզ :

— Թէ որ Աղէքսանդր այդպէս կը ճանչնայ զիս , կրկնեց Փոկիոն , թող ձգէ որ այնպէս մնամ միշտ » :  
Եւ ստակը շառաւ :

Այս մերժումը ըրած ժամանակ ինքը ջրհորէն ջուր կը քաշէր և կինը հաց կը չինէր . աղքատ եւ պարզունակ կ'ապրէր :

**34.** — ԳՈՂԸ ԿԸ ՊԱՏՃՈՒԻ

Գարեգին , Միհրան և ուրիշ երկու ընկերներ դպրոցէն կուգային : Ճամբուն վլայ ագարակ մը կար որ ցանկով ըրջապատռած պարտէզ մը ունէր :  
Գարեգին ակնարկ մը նետեց պարտէզին վրայ եւ

տեսաւ սալորենիներ որոնք՝ պատուղներով ծանրաբեռնուած էին :

« Է՞հ , ըսաւ , սալուն ները հասեր են . այս միջոցին ագարակին մէջ բնաւ մարդ գտնուելու չէ . առիթէն օգուտ քաղենք և ուզածնուս չափ սալոր ուտենք » :

— Մոռցա՞ր ուրեմն , սիրելի Գարեգին , մեր գաստիարակին ամէն օր մեզի տուած պատուէրները որոնցմէ մէկն էր նաեւ ուրիշին ինչքը երբեք չյափշտակել : Եկուր ճամբանիս շարունակենք . կ'աղաքէնք որ հետեւիս մեզի » :

Գարեգին քիչ մը վարանեցաւ . իր ախորժակը գրգռող սալորներուն սէրէն չէր կրնար անցնիլ : Մէկ թափով ցանկապատէն ցատկեց եւ սալորենիի մը վրայ մագլցեց :



Ագարակին շունը սկսաւ հաչել . ագարակապանն  
ու ծառաները վազեցին , վրայ հասան :

Գարեգին փորձեց փախչել . բայց աճապարանքէն  
հազուստը ծառին կռոչեցաւ : Հոն կախուած մնաց  
ձիշդ տուրակի մը պէս . պարտիզպանները վրայ  
հասնելով լաւ մը տփեցին զանիկա : Գարեգին սա-  
լոր գողնալու դիտումը ստիպուեցաւ խոստովանիւ :

Գարեգին եթէ չըռնուէր ալ , կը կարծէք որ  
անպատիժ մնար իր ըրած գողութեան համար :

Յիշեցէք միշտ Աստուծոյ պատուէրը . « ՄԻ'  
գողնար » :

### Ա. Բ. Ա. Ծ

Զարին շարիք հատուցանել  
Փոքրահոգի մարդու գործ է .  
Զարին բարիք հատուցանել  
Մեծահոգի մարդու գործ է :

ՔԵՐԱԿԱՆՈՒԿՈՒ, ՎԱՐԺՈՒԹԻՒՆԵՐ  
Բացատրեցէք սոյն առածը :

### ՅՅ. — Զ Ի Ի Ն Հ Ա Լ

Պատուհաննես երբ նայեցայ դուրս առտուն ,  
Զիւն-վերմակին մէջ փարբրւած էր զետին :  
Մինչ օդն էր զինջ , երկինքն անամպ ու ծպտւն ,  
Վերը կապոյն , վարն ալ ներմակը ձիւնին :

Բայց արեւուն զերմահոսան ըողերէն  
Դանդաղօրէն ձիւնն հալեցաւ մինչ իրկուն ,  
Թորուեց երկիրն այդ սառ պատանիք վրային ,  
Ու ծըծեց ջերմ նառագայթներն արեւուն :

Ցաւոց մահինն ինկած նըկուն ու անկուր  
Կեանիքի զզուանն էր պաշարած զիս վաղուց ,  
Երբ յանկարծ դուն , կարծես հրաւեռով դէմ ելար :

Դու սէրդ . ո՛վ մայր , բուժեց սիրս վետահար ,  
Սիրոյդ կրրակն իմ հոգւոյս սառն հալեցուց  
Երջանկութեան ուղին ինձի տալով ցոյց :

### Ա. Բ. Ա. Ծ

Հիւըը տան տիրոջ մօտին  
Վարդ է , կըզմայլի հոտին .  
Բայց թէ շատ կենայ մօտը  
Թոռմի կ'երթայ իր հոտը :

## ՅԵ. — ՌՈՒՍԻՆԵԱՆ

Տօքթօր Նահապետ Ռուսինեան ծնած է Կեսարիա,  
Ա. Կարապետի վանքին մօտերը, էֆքէրէ գիւղը,  
1819 Սեպտեմբեր 28ին։ Իր ընտանիքը կը կոչուէր  
Պավլանտաղլը։

Պատանեկութեան օրէն կ'ոկտին իր սերտ  
յարաբերութիւնները Պալեան, Սերգերեան և Օտեան  
ընտանիքներուն հետ, որոնց ծախքովն ու-  
ղեւորեցաւ Բարիզ 1840 թուսկանին, բժշկութիւն  
ուսանելու համար։

Իրեն նման ուսումնասէր և բանիբուն մարդու մը  
Համար առկէ լաւագոյն ժամանակ չէր կրնար գըտ-  
նուիլ Բարիզ երթալ բան սորվելու։ Լուի Ֆիլիպի  
իշխանութեան ժամանակն էր. տասնեւթր տարուան  
մէջ բեմին վրայ, ատեաններու և կամ Սորպոնի ու  
Քոլէժ տը Ֆրանսի մէջ պերճախոս ձայներ լսուեցան։  
Թիէռ, Պէռիէռ, Կիզո, Օտէլօն Պաու, Հիւկո, Մօն-  
դալանպէր, Կառնիէ Փաժէս, Լամառթին, Լըարիւ,  
Քոլէն, Ժիւլ Ֆավր, Միշէ, Քինէ եւ ուրիշներ կը  
ծաղկէին։ Վիքթոր Հիւկո իր հանձարի ծայրակէտն  
էր հասած։ Լամառթին գրած էր իր Մածմունին ու  
մտած քաղաքական կեանքին մէջ, ուր իր համբաւն  
աւելի պիտի նսեմանար քան փայլէր։

Վինեի, Քաղիմիո Տըլավինել, Պէռանժէ եւ  
Միւսէ ամէն օր մէյմէկ հրաշակերտներ կ'արտադրէին։

Կիզո, Թիէռ, Միշէ, Քինէ, Հանրի Մառթէն,  
Գրած էին ու կը գրէին իրենց պատմական գործերը։  
Հեռագիրը, լուսանկարն ու երկաթուղին՝ Պո-  
թիէռ անգործադրելի ցնորք մը կը հոչակէր՝ օր-  
ուան գիւտերն էին։

Ռուսինեանի Բարիզ գտնուած միջոցին ծագեաւ  
ընտրական բարեփոխմանց խնդիրը։ յաջորդ տարին՝  
Փետրուարի և Յունիսի միջադէպերը, ապա Լուի  
Նարուէոնի նախագահութիւնը, ու վերջապէս Դեկ-  
տեմբերի անցքերը իրար յաջորդեցին, որմէ վերջը  
Ռուսինեան դարձաւ ի Պոլիս։

Ա. յսպիսի պարագաներու և մարդերու մէջ ապրեցաւ  
Ռուսինեան իր կեանքի ամէնէն զօրեղ ժամանակնե-  
րուն։ Կեսարացի այս հայը իր բնագաւառի յատկու-  
թիւններէն զուրկ չէր. ամէն պարագայէ օգուտ քա-  
ղեց. միայն թէ փոխանակ դրագնը պարարելու  
միտքը պարարեց։ Բարիզի մէջ զինքը ձանչցողները  
կ'ըսեն թէ ծոյլ էր ու իր գասերուն չէր աշխատեր,  
այլ օրն ի բուն ժուռ կուգար իրբեւ հովկուլ մը, իր  
իսկ յօրինած բառով։

Բայց կ'երեւայ թէ Ռուսինեանի ծուլութիւնը առե-  
րեւոյթ բան մը կամ մանաւանդ իր աշխատութեան  
կերպն էր, վասն զի երբ Պոլիս դարձաւ. իր բժը-  
կական քէզը գրած ու վկայականը առած էր.  
Կական քէզը գրած ու վկայականը առած էր.  
Համարեալ Փրանսերէն սորված ու խորին ծա-  
կատարեալ Փրանսերէն սորված ու խորին ծա-  
կատարեալ Փրանսերէն սորված ու խորին յուզուող  
ամէն մեծ հարցերու մասին։

**37. — Ա. Ռ. Ա. Ծ Ն Ե Ր**

Մինչեւ որ աղը հասաւ, մատաղը հստաւ:  
Ես գանձ կ'ըսեմ, դուն տանձ կը հասկնաս:  
Տաշուած քարը գետինը չմնար:  
Սեւը սապօնն ինչ ընէ, խենթը խրատն ինչ ընէ:  
Առանց փուշի վարդ չըլլար:  
Մարդուս փողն որ աւելնայ, տանը սիւնը ծուռ  
կ'երեւայ:  
Խենթը քար մը նետեց հորը, հազար խելօք  
չկրցան հանել:  
Մէկ ծաղիկով գարուն չի գար:  
Մօրուք չունիմ որ խօսքս բանի:  
Մօտ դրացին լաւ է հեռու բարեկամէն:  
Վազող ձիուն գլխուն չեն զարներ:  
Կերակուր քշիկ՝ գլուխ խաղաղիկ:

**38. — ՀՈՂԱԳՈՐԾՆ ՈՒ ԶԱԻԿԱՆԵՐԸ**

Հարուս հողագործ մ'իր մահուան մահնին  
Մօտ կանչեց իր մանչ զաւակներն արի.  
Եւ ըսաւ անոնց. «Միակ ու վերջին  
Պատուերսէ որ՝ մի՛ երեկ օտարին  
Ի վաճառ հա՞ւաւ, յանձնել հաւանիի  
Այն հորն զոր քողած են մեզ նախնին.  
Չի ան ու ներիւ մի զանձ կայ բազուն:

Ո՛ր կողմ գտնուիլն աղեկ չեմ գիտեր.  
Բայց իիչ մ'աշխատանք եւ կամք աննըկուն  
Կըրեան այն զանձին ընել ըզձեզ տեր:  
Ուսի այս տարի, երբ զայ օգոստու,  
Առեկ ձեր զործին — արօր, բրիչ ու բահ —  
Բացէ՛ք, փորեցէք ամեն տեղ ակու,  
Չի ըլրորուած խո՛րշ մ'անգամ չի մնայ...»:  
Մեռաւ հողագործն. իր որդիին ուժեղ,  
Զլապինադ բազկօֆ զետինն հերկեցին.  
Տակն ի վրայ ըրին հողերն ամեն տեղ...:  
Եւ՝ բկայէս հետքն իսկ չի զըտան զանձին:  
Սակայն այնինան լաւ հերկուած հողերեն  
— երբ սերմանեցին — խիս առաօրեն  
Քաղեցին ցորեն, հանար ու զարի,  
Եւ լաւ հասկրցան թէ՝ իրենց բարի  
Հայրն ուզած եր նախ — մեռնելէ առաջ —  
Իր զաւակներուն ուսուցանել յաջ  
Թէ՝ աշխատուրին զանձ մ'կ յաշխարհի:

Այս առակը արձակի վերածեցէք աւելի ընդլայնելով:

**39. — ՏԱՄԼ ԿՈՅՍԵՐԸ**

Ցիսուս կը քարոզէ որ երկինքի արքայութիւնը  
մտնելու համար պէտք է առաջուց պատրաստութին  
տեսնել, ուստի եւ սա առակը կ'ըսէ.

Տասը՝ աղջիկներ կային որոնք իրենց լապտերներն  
առին որ հարսն ու փեսան դիմաւորեն :

Աղջիկներուն հինգը յիմար էին, իսկ հինգը՝ ի-  
մաստուն : Իմաստունները լապտերներուն հետ բա-  
ւական ալ ձէթ տուած էին, իսկ յիմարները՝ ոչ :  
Փեսան ուշացաւ, բոլորն ալ սկսան քնանալ, Կէս գի-  
շերին յանկարծ լսուեցաւ թէ փեսան կուգայ, ելեք  
դիմաւորեցէք :

Աղջիկները ելան իրենց լապտերները պատրաս-  
տեցին : Յիմարներուն ձէթը կը պակսէր, իմաս-  
տուններէն ձէթ ուղեցին, բայց ասոնք պատասխա-  
նեցին. «Դուցէ մեր ձէթը մեզի ալ չբաւէ, գացէք  
ձեզի համար ձէթ գնեցէք» : Երբ յիմարները ձէթ  
գնելու գացին, փեսան եկաւ, պատրաստ գտնուող-  
ները անոր հետ հարսնիք մոտան եւ դուռը գոցուե-  
ցաւ. յիմարները եկան, սկսան դուռը զարնել ու  
կանչել. «Դուռը բա՛ց, դուռը բա՛ց» : Փեսան պա-  
տասխանեց, «Զեզ չեմ ճանչնար» :

— Փեսան Քրիստոսն է, յիմարներն ու իմաստուն-  
ները մարդիկն են, հարսնիքը՝ երկինքի արքա-  
յութիւնն է, լապտերը՝ Քրիստոնեայ անունն է զոր  
ամէն մարդ կը կըէ, իսկ ձէթը, բարեգործութիւնն  
է : Ո՛վ որ բարեգործութիւն չունի, չկրնար եր-  
կինքի արքայութիւնը մտնել, եւ թէպէտ Քրիստոն-  
եայ ալ ըլլայ, Քրիստոս դանիկա չճանչնար :

Ամէն ատեն պէտք է պատրաստ գտնուիլ և բա-

րեգործութիւններ ընել, որպէսզի մահը զմեզ ան-  
պատրաստ չի գտնէ :

Յիսուս այս առակը վերջացուց ըսելով. «Արթուն  
կեցէք, որովհետեւ չէք գիտեր (ձեր մահուան) օրն  
ու ժամը» :

#### ԱՕ. — ԱՆՁԻՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Տարուէ տարի բնականաբար կը մեծնաք եւ օր օրի  
կը լրջանաք. մտածեցէք ուրեմն ձեր պարտականու-  
թիւններուն վրայ :

Ունիք պարտականութիւններ նոյն իսկ ձեր՝ այ-  
սինքն ձեր մարմոյն եւ հոգւոյն նկատմամբ :

Առողջապահական լաւագոյն միջոցներով մարդ  
կրնայ իր կազմը միշտ առողջ եւ առոյգ պահել և  
հակառակ վարուելով՝ սկարացնել զայն :

Առողջաբանութիւնը կը պատուիրէ որ մաքրա-  
սէր ըլլաք, ուրեմն խնամքով և ստէպ լուացէք ձեր  
ամբողջ մարմինը :

Զըլլայ որ աղտոտ բաներ գտնուին ո՛չ վրանիդ,  
ոչ տուններնիդ, ո՛չ ալ մօտերնիդ :

Առողջաբանութիւնը կը պատուիրէ որ մաքուր  
օդ ծըծէք. նայեցէք որ ձեր մնկողինը, ձեր ննջա-  
սենեակը եւ աշխատութեան ու բնակութեան տեղերը  
միշտ մաքուր օդ ունենան :

Առողջարանութիւնը կ'արգիլէ վնասակար ։ Առողջու,  
ինչպէս ոգելից ըմպելիի ծխախոտի գործածութիւնն ու  
չափազանցութիւնը ։ կը պատուիրէ որ համբերատար  
ու ժուժկալ ըլլաք :

Առողջարանութիւնը կը պատռւիրէ զգուշանալ  
տաք ու պաղի յանկարծական փոփոխութենէ ։ Երբ  
քրտնած ըլլաք, ըլլայ որ գետինը հողի վրայ պառ-  
կիք, հովի հոսանքի մէջ նստիք և պաղ ջուր խմէք :

Առողջարանութիւնը կը պատռւիրէ մարմինը կըր-  
թել մարմնամարզութիւնով որպէս զի աւելի ճկուն և  
առողջ ու զօրաւոր ըլլայ :

Ուրեմն առողջապահութիւնով եւ մատնաւոր  
խնամքներով կրնաք ձեր կեանքը երկարել :

Զեր հոգւոյն նկատմամբ ունեցած պարտակա-  
նութիւննիդ կատարելու համար, պիտի շարունակէք  
մշակել ձեր իմացականութիւնը :


Մի՛ մոռնաք երբեք թէ մարդ կրնայ կրթուիլ ինչ  
տարիքի մէջ ալ ըլլայ :

Զեր ներքին կիրքերը չափաւորեցէք միշտ, որ-  
պէսզի ըլլաք շատակեր, գինով եւ ցոփակեաց : Յաղ-  
թեցէք ծուլութեան, որպէս զի անշահ և նոյն իսկ  
ձեր անձին բեռ եղող մարդիկ ըլլաք : Ատեցէք եսա-  
սիրութիւնն ու պարձենկոտութիւնը, որպէսզի ատելի  
չըլլաք :

Ատեցէք չար նախանձը, որպէսզի թշուառ եւ ան-  
տանելի չըլլաք :

Ատեցէք բարկութիւնն ու թշնամութիւնը որոնք  
կրնան գէշ գործելու առաջնորդել ձեզ :

41. — ԳԵՂՋԿՈՒՀԻՈՑՆ ԵՐԳԸ



Ահա ելաւ լուսինն արծաք  
Մուք ամպերու ստուերեն,  
Ահա նաւակ մ'ալ գեղազարդ  
Դուրս սահեցաւ ժայռերեն :  
Անուե հովիկ, փրչէ յուշիկ  
Ու դեալ ինձ բե՛ր բիւր ժիր ալիք :

Նաւակին մէջը գեղջկուհին  
Բռուած անփոյք լուսի տակ,  
Կը ձայնակցի իր կիրառին  
Հճչուն ձայնով մը լրսակի :  
Անուշ հովիկ, փրչէ յուշիկ  
Ու դեպ ինձ բե՛ր երգն անուշիկ :

Զայնը կ'երգէ սէր ու զըգուանի,  
Համակ յուզում ու սարսուո,  
Ա՛լ բոլ, զեղզո՛ւկ, երգի ու նուագ .  
Բոց աշերդ ինձ դարձո՛ւր :  
Անուշ հովիկ, փրչէ յուշիկ  
Ու դեպ ինձ բե՛ր երգն անուշիկ .

.42 . — Կ Ա Պ Ի Կ

Ա Ռ Ա Կ

Աշխատէ՛, յոզնէ՛ որչափ որ կ'ուզես,  
Բայց մի՛ յուսար որ ժեզ տան զովասանի  
Երբ աշխատանիկդ ոչ մեկուն ոչ ժեզ  
Օգուտ մը չըլլայ եւ կամ ըզմօսանի:  
Գիւղացի մը ամէն օր՝ առտուն կանուխ դաշտ կ'եղեր,  
Չեղը մանին, բահն ուսին, արտն ու այդին կը բաներ.  
Այնպիս ալ շատ կ'աշխատէր մեր բարեսիր զիւղացին  
Որ ճակատին քրիստու անձրեւի պէս կը վազեր .

Աշխատասէր մարդ ըսես\* ահա ա՛յսչափ կը լինէր .  
Ուստի անցնող դարձողին շատ ապրիսներ կը լըսէր :  
Կապիկն որ տեսաւ . ի՞նչ ընէ աղեկ,  
Նախանձ շարժեցաւ, բայց նախանձ անխելի :  
Արի՛, ըսաւ ինքնիրեն . ես ալ նըսիմ աշխատիմ,  
Տես ի՞նչ զովես, ի՞նչ պատիւ իիչ ատենէն վասըկիմ :  
Կոշ ու պըլոշ փայտի կտոր մը գըտաւ,  
Խելլը միտը անոր տուաւ :  
Մեծ բանի մէջ եր կապիկը .  
Մէյ մը կ'առնէր փայտը զիրկը ,  
Մէյ մը ուսը կամ շարակը .  
Մէյ մը կ'առնէր ոսիին տակը ,  
Կամ կը զլորէր մինչեւ բակը .  
Արիւն քրիստոս մըտաւ կապիկն այդ փայտով ,  
Այնչափ տըլաց, այնչափ հետաց փրփրալով ,  
Որ ուրիշները կ'ըսէին թէ՝ զարմանի .  
Բայց նա մէկէ մ'ալ չի լըսեց զովասանի :  
Դուն ալ, սիրելիս, շատ մի՛ զարմանար ,  
Երբ շա's կ'աշխատիս ու մարդ չի ճանչնար .  
Կ'ուզես վասըկիւ փառի, պատիւ, պարծանի ,  
Օգտակար լլայ ձեռինի աշխատանի :

ՔՈՒԽՈՎ

**43. — ՊԱՐՏՔ ՈՒՆԵՑՈՂԸ ԿՐՆԱՅՑ ՔՆԱՆԱԼ**

Հռոմայեցի ասպետ մը կը մեռնի : Իր պարտքերը  
ստացուածքներէն աւելի ըլլալով՝ կահկարասիներն  
ալ կը ծախեն :

Օգոստոս կը հրամայէ որ իրեն համար այդ ան-  
կողինը գնեն և հեգնութեամբ. «Պէտք է որ, կ'ըսէ,  
այդ անկողինը քնածու զօրութիւն մը ունենայ, քա-  
նի որ ստացուածքէն աւելի պարտք ունեցող այդ  
մարդը հանգիստ քուն կը քաշէր հոն » :

**44. — Ս Ա Կ Ա Ի Ա Խ Օ Ս Ո Ի Թ Ի Ի Ն**

Ֆրանսայի Կարոլոս թագաւորը՝ որ իմաստուն  
կոչուած է՝ այնպիսի անուշ խօսակցութիւն մը ունէր  
որ լսողները զմայլելով մտիկ կ'ընէին :

Կարոլոս փոխանակ իր այս ձիրքին վրայ հպար-  
տանալով շատախօս ըլլալու, ընդհակառակը քիչ կը  
խօսէր :

Օր մը երբոր մտիկ ընողները զմայլած կ'ըսէին.  
«Մեծ կատարելութիւն է լաւ խօսիլ գիտնալ :

— Ճշմարիտ է, պատասխանեց, բայց լոել գիտ-  
նալն ալ անկէ վար չմնար » :

— Երէ խօսիլ արծար կ'արժէ, լոել՝ ոսկի :

**45. — Ա Ռ Ա Ծ Ն Ե Բ**

Գլտորող քարը հիմ չըռներ :  
Բնկոյզը չկոտրած՝ միջուկը չուտուիր :  
Նախատինքը աւազի վրայ գրէ, բարիքը՝ պղինձին  
Օձը շապիկը կը փոխէ բայց ոչ բնոյթը :  
Անձրեւէ փախանք, կարկուտի հանդիպեցանք :  
Լեցուն հասկը գլուխ չտնկեր :  
Տունը սատանայ, դուրսը քահանայ :  
Լալու էշը մերն է որ պոչ չունի :  
Ուր որ փորդ չկշտանար, անօթութիւնդ մի՛  
յայտներ :

Անոյշ լեզու, դէմք ժպտուն, կը յաղթեն միշտ  
թշնամոյն :

Ուզածն ըսողը չուզածը կը լսէ :  
Վազող ձին կերը կ'աւելցնէ :  
Բարիք ուզէ դրացւոյդ որ բարիք հասնի գլխուդ :

**46. — Ի Մ Մ Ա Հ Ը**

Երէ տրդգոյն մահու հրեւսակ  
Անհուն ժպտով մ'իջնէ իմ դեմ...  
Շոգիանան ցաւսու ու հոգիս.  
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ :

Երեւանը իմ տիպար  
Մոմ մը վրտիս ու մահաղեմ,  
Ո՞հ, նրանու ցուրտ նառազայք .  
Գիտեցէ՞ որ դեռ կենդանի եմ :

Երեւանը արտօռազօծ ,  
Զիս պատանի մէջ՝ ցուրտ զերդ վեմ  
Փարքեն, դընեն սէւ դագաղը .  
Գիտեցէ՞ որ դեռ կենդանի եմ :

Երեւանը տըխուր կոչնակ՝  
Թրբուն ծիծաղն մանու դժիսեմ .  
Դագալս առնէ իր համըր հայլ,  
Գիտեցէ՞ որ դեռ կենդանի եմ :

Երեւանը մարդիկն այս մահերգակ ,  
Որք սէւ ունին ու խոժոռ դէմ ,  
Համարփուն խունկ ու աղօք .  
Գիտեցէ՞ որ դեռ կենդանի եմ :

Թէ յարդարեն իմ հողակոյց  
Եւ հեծեծմամբ ու սրգալէն  
Իմ սիրելիքը բաժնուին .  
Գիտեցէ՞ որ դեռ կենդանի եմ :

Իսկ անեւան երեւանայ  
Երկրի մեկ խորշն հողակոյցն իմ ,  
Եւ յիշատակս ալ բառամի .  
Ո՞հ, այն ատեն ես կը մեռնիմ .

Պ. ԴՈՒՐԵԱՆ

### ԱՇ. — ՍՏԱԿ ՎԱՍՏԿԵԼՈՒ ԱՐՈՒԵՑՏԸ

Մարդարէի յատկութեան պէտք չկայ ըսելու համարթէ՝ այն մարդք որ իր բոլոր վաստկածը կը ծախոէ առանց մտածելու թէ կեանքին մէջ կրնայ ձախող պարագայի մը հանդիպիլ , երբեք չկրնար զբամական անկախութեան հասնի : Իր բոլոր քմահաճոյքը գոհացնելու վարժուող անձի մը համար նախ դժուար պիտի ըլլայ իր անօղուտ ծախքերը դադրեցնել և անձնազոհութիւն պիտի նկատէ ան իր սովորածէն աւելի փոքր տունի մը մէջ բնակիլ , զրկուիլ մեծածախ երեկոյթներէ , ճոխ կարասիներէ , թատրոններէ , կառաքերով երթեւեկելէ եւ այլ ամէն անմտութենէ . սակայն անգամ մը որ խնայազութեան վարժուի և ատով հող մը կամ տնակ մը գնէ , աննկարագրելի հաճոյք մը պիտի զգայ :

Այլ եւս ընտանեկան շրջանակի մէջ անմեզ խօսակցութիւն մը , երեկոյեան ընթերցանութիւն մը կամ անմեզ խաղ մը տւելի հաճոյք պիտի պատճառէ անորքան խաղասրահի մը գարշելի տեսքը ու թունառորդող մթնոլորտը , մանաւանդ երբ նկատողութեան առնէ ապրելու այս երկու եղանակէն գոյացած ծախքերու ահագին տարբերութիւնը : Կեանքի մէջ յաջողութեան հիմը առողջութիւնն է : Հիւանդ մարդը չկրնար աշխատիլ . ուստի ամէն միջոց գործածելու է քաջառողջ ըլլալու համար :

48. — ԵՐԵՔ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

Մարդ մը երեք բարեկամ ունէր . Երկուքը չառ սիրելի էին իրեն . իսկ երրորդը՝ թէեւ անկեղծ սիրով կը սիրէր զինքը , սակայն երբեք չէր կրցած համակրելի ըլլալ անոր :

Մեր մարդուկը օր մը դատարան կանչուելով , իր բարեկամներուն աղաչեց որ երթան իրեն համար բարեխօսութիւն ընեն :

Բարեկամներուն առաջինը անմիջապէս մերժեց անոր առաջարկութիւնը , առարկելով թէ ուրիշ գործեր ունենալուն՝ չկրնար ընկերանալ : Երկրորդը՝ մինչեւ ոստիկանութեան դուռը ընկերացաւ անոր . բայց անկէ ետ դարձաւ :

Իսկ երրորդը , որմէ յոյս չունէր բնաւ , հետը ներս մտաւ , անոր համար բարեխօսութիւն ըրաւ եւ անմեղութիւնը այնպէս հաստատամութեամբ վըկայեց որ դատաւորը անպարտ արձակեց ամբաստանեալը :

Երեք բարեկամ ունեցող մարդն է աշխարհէս մեկնող ու Աստուծոյ դատաստանին ներկայացող մարդը :

Առաջին բարեկամն է իր հարստութիւնը որ աշխարհիս մէջ սիրելի բան մըն է եւ որ մահուան ժաման զինքը կը թողու եւ հետը չերթար :

Երկրորդ բարեկամն են իր ծնողքն ու բարեկամները , որ մինչեւ գերեզմանին դուռն անոր կ'ընկե-

րանան եւ անկէ դարձեալ տուն կը վերադառնան : Իսկ երրորդ բարեկամը՝ բարի գործերն են որ մինչեւ գելագոյն Դատաւորին գահին առջեւ կ'ընկերանան , անոր համար կը բարեխօսեն եւ կ'արդարացնեն զանիկա :

49. — ՃՆԾՂՈՒԿՆ ՈՒ ՆԱՊԱՍՏԱԿԸ

( Ա. Ռ. Ա. Կ )

Ազուաւ մը իր սուր ձիրաններուն տակ Բոնած եր ուժգին մի խեղճ նապասակ . Տեսաւ զայն ճնճղուկն ու զոյեց , « ընկեր , Սըրլնիքաց ոսքերդ ո՞ւր կիր ձրգեր . . . » Բազէ մ'որ կ'անցներ լըսեց այս խօսքեր , Սըրացաւ եկաւ եւ ճնճղուկն որսաց . Նապասակն յայնժամ իր սիրտին խորհն ինդաց ու դարձաւ հարցուց հեղմօրեն , « Ո՞ւր ձրգեր կիր քեւերդ սըրլնիքաց » :

— Ուրիշին դժբաղդութեան վրայ մի՛ խնդար բնաւ :

**50. — ՄԵՐ ՀՈՌԻԶՈՒՆԻՆ ՎՐԱՅ**

Անցեալ տարի, Փետրուարին, իզմիր դերձակի մը խանութը կը մտնեմ որ հագուստս փորձէ։ Մաղրաշարժ դէմքով մէկը որ գետինը կը ջրէ աւկելու համար, իսկոյն կը փութայ գալ ժամկը բռնելու որպէս զի հագնիմ եւ իր վարպետը փորձէ զայն։ տարօրինակ միսնակի դէմք մը, ածիլուած եւ վերջէն բռւսած պէխերով։ կարծես թէ պիտի ճանչնամ զինքը։ Թես ժամկը մէջ անցնելու պատրաստուելով։

— Դրեանցն էք։

Իբր ամէն պատասխան, հաստատական քմծիծաղ մը « հը ը ը »։ Կը քաշեմ իր ձեռքէն կ'առնեմ ժամկը։ ա'ն էր պակաս որ հայոց առաջին կատակերգակը, երեք հարիւր զրուշի ձեռք մը հագուստ շնել տուած ըլլալուս համար, ելլէր ժամկը բռնէր։ Ես ինքս կը հագնիմ։ բայց վայրկեան մը յետոյ դերձակը դժգոհ։ հագուստս փորձելով կ'ըսէ հրամայական։

— Դրեանց, Դրեանց, գնա՛ սա տեղէն տասը փարայի թօվլու բեր։

Դրեանց կը վազէ եւ երր հեւալով գնտասեղները ձեռքը ներս կը մտնէ, արդէն հագուստիս փորձն աւարտած է։ Ա՛լ հիմա կ'առնեմ զինքը կը նստիմ, սիկառէր մը կուտամ իրեն։ խօսեցնել կուտամ զինքը իր յաղթանակներուն վրայ, կ'եռանդնոտի, կ'ոգեսորի։

— Դրեանց, Դրեանց, էֆէնտիին բանթալո՞նը։ Դրեանց կը վազէ նոր յաճախորդի մը բանթալո՞նը բռնելու որպէս զի հագցնէ զայն։

Եւ հիմա որ այս պատմութիւնը գիտէք, կարդացէք հետեւեալ տողերը Արեւելէն քաղուած։

« Նոյեմբեր 16ին տեղի ունեցեր է Թիֆլիզի մէջ Դրեանցի նպաստը։ Այս ներկայացման Պ. Դրեանց ընտրեր է Մոլիէռի Պարոն Տրուսոնեամ կատակերգութիւնը որ լաւ ընդունելութիւն գտեր է։ Թիֆլիզի հասարակութիւնը՝ որ իր արուեստագէտները ծաղկեցունչերով ու ծափահարութիւններով միայն վարձատրելու սովորութիւն չունի՝ այդ երեկոյ հայ կատակերգակին նուիրեր է ոսկի ժամացոյց մը ոսկի շըլթայով, ծխախոտի տուփ մը, արծաթեայ պնակ մը եւայլն։ Ներկայացումէն յետոյ, սեղան մը տրուեր է ի պատիւ Պ. Դրեանցի։

— Բաղդէ շատ անգամ կը հարուածէ մարդը և կը տորնացնէ։ ինչ որ ալ ըլլայ ոտկայն արժանիքը արժանիք է միշտ։

**51. — ՅԻՍՈՒՍԻ ՄԱՏՆՈՒԹԻՒՆԸ**


Ղազարոսի յարութենէն յետոյ, որչափ որ Յիսուսի պատիւը հասարակ ժողովուրդին մէջ բարձրացաւ, ա'յնչափ ալ հրէից մեծամեծներու նախանձը մեծցաւ։ կը մտածէին սպանել Յիսուսը։

Յիսուսի աշակերտներէն մէկը, որուն անունը Յուդա էր, շատ արծաթասէր մարդ մը՝ իմանալով հրէից մեծամեծներու միտքը, գնաց անոնց քով եւ ըսաւ . « Ինձի ի՞նչ կուտաք եթէ Յիսուսը ձեզի մատնեմ : » Անոնք ալ խոստացան երեսուն արծաթալ : Յուդա երբ ստացաւ արծաթը յօժարութեամբ յանձն առաւ մատնել :

Զատկի տօնին, Յիսուս վերնատունը ընթրիք ընելու պահուն, գիտնալով իր մահուան մօտեցած ըլլալը, մարմոյն տեղ հաց և արեան տեղ գինի տալով աշակերտներուն՝ Սուրբ Պատարագի խորհուրդը հաստատեց, որպէս զի զինքը յիշելու համար միշտ կատարեն : Այնուհետեւ Յուդային ըսաւ . « Գնա՛, ինչ որ ընելու ես . ըրէ՛ : », որովհետեւ արդէն գիտէր որ Յուդա խօսք տուած էր զինքը հրէից մատնելու : Երբ Յուդա մեկնեցաւ, ինքն ալ աշակերտներն առաւ եւ Զիթենեաց լեռը գնաց աղօթելու համար : Զիթենեաց մօտ է Գեթսեմանի գիւղը :

Յիսուս Գեթսեմանիի պարտէզը թողլով իր աշակերտները, առանձնացաւ, սկսաւ աղօթել, հոգ ընել եւ արտմիլ : Ճիշդ այս ատեն էր որ Յուդա աւ հրեաներն ու ամբոխը հետն առած՝ եկաւ Յիսուսի եղած տեղը : Նա ըսած էր իր հետ եղողներուն թէ՛ « Զով որ համբուրեմ, ան է Յիսուսը, զանիկա բռնեցէք » : Եւ մօտենալով Յիսուսին՝ համբուրեց : Յիսուս ըսաւ . « Յուդա՛, զիս համբուրելո՞վ կը մատնես :

Ամբոխը բռնեց Յիսուսը եւ քահանայապետին տարաւ : Հոն երեք տեսակ մեղք բարուրեցին Յիսուսի վրայ, ու երեքով ալ Անիկա մահապարտի պատիժ պէտք էր ընդունիլ, եւ մեղքերն էին . — թէ՛ Յիսուս ինքը ընդունիլ, եւ մեղքերն էին . — թէ՛ Յիսուս ինքը



զինքը Աստուծոյ որդի կը կոչէ, մինչդեռ ինքը մարդ է : — Բ . թէ՛ օրէնքի հակառակ բաներ կը քարոզէ եւ կ'ընէ , որով ժողովուրդը կը մոլորեցնէ . — Եւ Գ . թէ՛ զինքը հրեաներու թագաւոր հոչակելով՝ կը գրգոէ ժողովուրդը եւ կ'արգիլէ Հոռվմայեցւոց կայ-

սեր հարկ վճարելը . կը պահանջէ որ զինքը ճանչ-  
նան թագաւոր :

Առաջին երկու յանցանքներուն համար Յիսուս հը-  
րէից օրէնքով պէտք էր քարկոծուիլ . իսկ վերջին  
յանցանքին համար՝ Հոռվմայեցւոց օրէնքով՝ պէտք էր  
խաչուիլ , որովհետեւ այդ ժամանակ Հրէաստան Հը-  
ռոմայեցւոց իշխանութեան աակ էր :

Այս մեղադրութիւնները Յիսուսի վրայ բարու-  
րելէ յետոյ մինչեւ լոյս չարչարեցին եւ առաւօտուն  
պատրաստուեցան Պիղատոսին տանելու համար զա-  
նիկա որպէս զի գատապարտել տան :

### 52. — Ա. Ռ. Ա. Ծ Ն Ե Ր

- Ամէն հաչան չուն խածան չէ :
- Չար մարդուն գլխու բարձը փուշով լի է :
- Ամէն ոչխար իր ոտքէն կը կախուի :
- Ոչխարը գայլին վատահելու չէ :
- Լաւ է համր ըլլալ քան ստախօս :
- Մարդարիտը խոզերուն առջեւ թափելու չէ :
- Առանց փուշի վարդ չըլլար :
- Երկաթը տաք տաք կը ծեծուի :
- Անձրեւոտ օրը հաւերուն ջուր տուող շատ կ'ըլլայ :
- Բարեկամի հետ կերտուխում ըրէ , առուտուը մի'  
ըներ :

Դարբինը դանակ չունենար , ջուլհակը՝ պատանք :

Դեռ չծնած երախային շոր մի' կարեր :

Ես աղա , դուն աղա , ջաղացքը ո՞վ աղայ :

Լաւ օրին բարեկամ շատ կը գտնուի :

Գողը գողէն գողացաւ , Աստուած տեսաւ զարմա-  
ցաւ :

Պտղատու ծառին քար նետող շատ կ'ըլլայ :

### 53. — ԱՅԼՈՅ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Ուրիշներու կամ նմաններու նկատմամբ պարտա-  
կանութիւններ ունիք :

Մի' ընէք ուրիշին ինչ որ չէք ուզեր որ ուրիշ-  
ները ձեզի ընեն :

Զէք ուզեր անշուշտ որ ձեզի կամ ձեր գործերուն  
նկատմամբ անիրաւութիւն մը ի գործ դրուի . ուրեմն  
դուք ալ անիրաւութիւն մի' ընէք ուրիշի ո'չ անձին  
ո'չ ալ ինչքին :


Մարդասպանութիւն , վրէժ լուծելու համար կրակի  
տալ , հարուած եւ վէրք , գողութիւն եւայլն , ասոնք  
ոճիրներ են որ սոսկում կ'ազդեն . ուրեմն հեռու կե-  
ցէք այս տեսակ ոճրագործութիւններէ :

Մի' կարծէք որ գողութիւն անունը չկրող շատ մը  
արարքներ ճշմարիտ գողութիւններ չեն :

Վճարքը անկարելի ըլլալը հաստատապէս գիտնա-

լով հանդերձ երբ փոխառութիւն կ'ընէք, գողութիւն ըրած կ'ըլլաք:

Եթէ ձեր գտած մէկ բանը ձեր քով վար դնէք, գողութիւն ըրած կ'ըլլաք: Այդ առարկան ա'յն ա-



տեն միայն ձերը կընայ ըլլալ երբ տէրը բչինուէ զայն. բայց որպէս զի տէրը գտնէ զայն, պէտք է որ այդ առարկան գտած ըլլալնիդ թաղապետութեան կամ Ոստիկանութեան իմաց տաք:

Եթէ ուրիշի մը արտէն կամ այգիէն բանջարեղէն կամ պտուղ առնէք, գողութիւն ըրած կ'ըլլաք:

Ծառայ մը որ գնած մէկ բանին համար իր տուած գինէն աւելի կ'առնէ տիրոջմէն, գողութիւն ըրած կ'ըլլայ:

Ան որ մէկու մը գործին մէջ կը ծառայէ կամ կը պաշտօնավարէ եւ անոր զրամը կ'իւրացնէ, ա'յնչափ աւելի գէշ արարք մը գործած կ'ըլլայ որչափ իր տէրը ըրած էր այդ գործն անոր վստահելով:

#### 54. — ԿԱՊԻԿ ԵՒ ԱԿՆՈՑ

Կապիկին մէկն որ ծերացաւ՝ աչֆին ուժը պակսեր էր.

Բայց մարդոցմէ լրսեր էր

Թէ ան չարն ալ ունի նար.

Ճարն էր ակնոց դնել աչֆին անպատճառ :

Կ'երբայ իրեն հինգ վեց հաս ակնոց կ'առնէ,

Ասդին անդին կը դարձնէ.

Մէկ մը կ'առնէ զբլոտն վլրայ կը դննէ,

Ասկէ կ'իջնէ պոչին վլրայ կ'անցընէ.

Կը հոտուրսայ ու կը լիզէ ապակին,

Բայց ակնոցէն տան չի տեսներ իր աչֆին :

« Գետինն անցնի, — կ'ըսէ յանկարծ զայրափին —

« Խենդ է ո'վ որ հաւայ մարդոց ըսածին.

« Ահա որչափ զովես ըսեն ակնոցի ,

« Առ' և է եղեր, ես ալ խենք՝ որ հաւտացի » :

Աս կ'ըսէ կապիկն ու ցաւով սրտի,

Ա'յնպէս կը զարնէ ակնոցը բարի

Որ ցըրելս ցըրելս խսկոյն կը կուրի :

—

Մեղք որ շար անգամ մարդոց մէջ ալ նիշդ նոյնը պա-  
տահի .

Չեն կրնար ճանչնալ բանի մ'արժեքը՝ թէեւ շարգի :

**55. — ԳՈՐԾԵՐՆԻՆ ԳԻՏՑՈՂ ՏՂԱՐ**

Երկու պղտիկ մանչ ու աղջնկ տղոց արգիլեր էին  
որ սեղանի վրայ բան չուզեն : Ինչպէս կ'ըլլայ, ման-  
չուն կերակուր տալու կը մոռնան, ևւ խեղճը վախ-  
նալով որ անհնաղանդ չգտնուի կերակուր ուզելովը՝  
խելք կը բանեցնէ ու կտոր մը աղ կ'առնէ սկաւա-  
ռակին մէջ կը դնէ : Կը տեսնեն զայն ու երրոր կը  
հարցնեն թէ ի՞նչ պիտի ընէ այդ աղը . « Եթէ ինձի  
միս տան, հետը պիտի ուտեմ : » կը պատասխանէ :

Իսկ անդին աղջիկն ամէն կերակըէ կերեր էր  
բացի մէկէն՝ զոր ամէնէն աւելի կը սիրէր : Առանց  
անհնաղանդութեան զայն ձեռք բերելու համար ի՞նչ  
կ'ընէ, գիտէ՞ք, — կ'սկսի կերածները մէկիկ մէկիկ  
մատովը ցուցնել եւ ըսել . « Ասկէ կերայ, ատկէ կե-

րայ » : Միտքը կը կուահեն ևւ իր հնաղանդութեան  
փոխարէն, սիրած կերակուրէն խոշոր կտոր մը կու-  
տան որ ուզածին չափ ուտէ :

—

Ի՞նչ սրամութիւն կը զտնէք այս հատուածին մէջ :

**56. — ԻՄ ԿԵԱՆՔԸ**



Օր պիտի զայ որ այս կենաց  
Բեռն ուսերէս քօթափեղով՝  
Պիտի ննջեմ հետ սիրելեաց

Որոնց հայիմ ես կարօսով :

Ա՞հ , զերեզման այն տեղ ըստ  
Ուր վոսկորի դարեւանդներ  
Ծաղկապըսակ ու միշտ դաշտ  
Թանան յալիս իրենց պատկեր :  
Եւ կապուտիկ այն աղիքներ  
Գային փլրշի շիրմիս վլրայ,  
Ու հոն՝ նոճեաց մէջեն կարեր  
Ճերմակ մահիկն լոյսն արծաթեայ :  
Եւ թէ սպիտակ պատանիներով  
Նսեր հոգիս հոն եցր շիրմին,  
Լըսեր հեռուանց դանշաղ թիով  
Ծովաշրջիկ երգ ձկնորսին :  
Աւա՛ղ , աչերս յուսախնդիր  
Չուր ծանօթներս պիտի հայցեն .  
Մահուան հովովը ցան ու ցիր  
Ո՞վ գիտէ , ո՞ր ափունս ննջեն :  
Նո՞ր մարդկուրին մը , նորաքո՞յս  
Նոր արցունիք կամ նոր ծպիտներ  
Անկարեկիր իմ ցաւերու  
Շիրմիս նայուածք մ'իսկ չեն նետեր :  
Սյու անփոփոխ ըգբեզ միայն  
Պիտի գտնեմ , ո՞վ մեծ բնուրին ,  
Եւ հոն՝ անդունդ մոռացուրեան  
Պիտի ժպտիս իհաճ միայն դուն :  
(Արժակի վերածեցէր զայս) :

Ֆ Ֆ . — ԻՐԱՐՄՈՎ ՊԱՏԺՈՒԱԾ ՈՃԻՐՆԵՐ

Երեք մարդիկ միասին կը ճամբորդէին . քսակ  
մը՝ գտան . պարունակութիւնը բաժնեցին իրենց մէջ :  
Շարունակեցին իրենց ճամբան խօսակցելով իրենց  
հարատութեան գործածութեան վրայ : Հետերնին  
ունեցած պաշարնին սպառած էր . ուստի որոշեցին  
որ իրենցմէ մէկը քաղաք երթայ ուտելիք բերելու :  
Այս գործը կատարելը ամէնէն փոքրին վիճակեցաւ  
որ անմիջապէս մեկնեցաւ :

Ասիկա ճամբան ինքնիրենը կ'ըսէր . « Ահա հա-  
րուստ եմ , բայց աւելի հարուստ պիտի ըլլայի եթէ  
քսակը միայն ես գտնէի . այս երկու մարդիկ հարըս-  
տութիւնս յափշտակեցին . միթէ կարելի՛ չէ՞ որ նորէն  
ձեռք բերեմ : Շատ դիւրին բան մըն է այդ ինձի  
համար , եթէ գնելիք կերակուրիս մէջ թոյն խառնեմ  
և վերադարձիս ըսկեմ թէ ես քաղաքը ճաշեցի , կը  
յաջողիմ : Ընկերներս կ'ուտեն առանց կասկածելու  
ու կը մեռնին . հիմա գանձին երրորդ մասը միայն  
ունիմ , այն ատեն ամբողջը կ'ունենամ » :

Իսկ միւս երկու ճամբորդները կ'ըսէին իրարու .  
« Այս մարդուն մեզի հետ գտնուիլը շատ գէշ ըրաւ  
գործերնիս . ստիպուեցանք գանձէն անոր ալ բաժին  
հանելու . իր բաժինը մերինները պիտի աւելցնէր եւ  
մենք ճշմարտապէս հարուստ եղած պիտի ըլլայինք :  
Հիմա կը վերադառնայ , լաւ են մեր դաշոյնները » :

Երիտասարդը վերադարձաւ թունաւոր ուտեստներով . ընկերները սպանեցին զանիկա . նստան կերան կերակուրները եւ մեռան : Գանձը ո՞չ մէկուն եղաւ :

Լաւ չէ՞ր բլլար որ չունենային այդ չար նախանձը և ամէն մէկը իր բաժինէն գոհ մնալով՝ վայելէր :



### 58 . — ՄԿՐՑԻՉ ՊԵՇԻԿԹԱՇՆԵԱՆ

Մկրտիչ Պէշիկթաշնեան, թատրերդակ-բանաստեղծը, իր առաքինի եւ համեստ վարքովն ու բարքով և անշահանէր, ճշմարտասէր ու ճշմարտախոյզ բնաւորութիւնով համակրելի հանդիսացած էր Պոլսոյ Հայ տարրին, աւագանիներու կարեւորագոյն դասակարգին մէջ : Վարժապետ մըն էր ան որ իր պաշտօնին պատշաճ պատիւը պահեց միշտ եւ բաղդով իրմէ վեր եղող մարդոց բարեկամութիւնը վայելեց, առանց այդ բարեկամութեան փոքրիկ արատ մը բերելու : Տարի մը և աւելի ժամանակ, երբ հիւանդութիւնը զինքը գրեթէ անկողնին գամեց և որ զինքը գերեզման պիտի իջեցնէր, գրեթէ միշտ շրջապատուած էր իր բարեկամութիւնը, աշակերտակիցներէն ու աշակերտներէն :

Իր քով կը տեսնուէին շարունակ իր մտերիմ բարեկամներէն Գրիգոր Օտեան, Սագրզ Յովհաննէս, Եռուսուֆեան Տիգրան և Համամձեան Սարգիս էֆէնտիները, Տոքթէօր Բարունակ պէյ, Մողեան, Շիշմանեան, Ռափայէլեան, Քեաթիպեան, եւն :

Ապագան Պէշիկթաշնեանի որտն էր, տկարու հիւանդ՝ կարօտ ապրելու վախը զինքը կը սարսափեցնէր :

Բարերազդութիւն մըն է սակայն որ աշխարհիս վրայ երբեմն ազնուական անձեր կը գտնուին սրտով ու վիճակով : Այսպիսի մէկը իր անունը քօղարկելով յիսուն լիրա զրկած էր մեր հիւանդին որուն այս անակնկալ օգնութիւնը փոքրիկ յոյս մը տուաւ, իր բարեկամաց քաջալերութիւններուն խառնուելով :

Պէշիկթաշնեան մեռած է 1868 Նոյեմբեր 29ին և իր գերեզմանին վրայ համեստ մահարձան մը կանգնուած է Ֆէրի գիւղի մէջ :

Ի՞նչ տպաւորութիւն կը կրէս ողբացեալ Մկրտիչ Պէշիկթաշնեանի կենսագրականի ընթերյումէն :

**59. — Ո Ս Կ Ի**

( Ա Ռ Ա Կ )

Մարդուն մէկը՝ գիւղացիին գիւղացին՝  
Գետինին մէկ ոսկի դրամ մը զբաւ .  
Հողոս, փուռոս, աղտոս բան մ 'եր ան ոսկին,  
Բայց տեղն ափով դրւուց տուռոլ մը եղաւ :  
  
Աս որ տեսաւ  
« Կեցի՞ր, ըստ  
Ինքն իրեն գիւղացին .  
  
« Ես ա'յնպիսի ցոլք մը տամ այս ոսկին  
Որ ընդունիմ արժեքին շատ աւելին : »  
  
Առաւ աւազ ու մանր խին,  
Ծեծած աղիւս ու կաւին : »  
  
Սորտըւեցաւ ,  
Աշխատանի ձեռք զարկաւ .  
  
Բոլոր ուժովն ոսկին բրսեց աղիւսին  
Մաներ խինովը ինրեց  
Ու կաւինովը մաւեց ,  
  
Աւազ օրփեց ոսկւոյն աղտոս երեսին :  
Զերկընցընեմ , խելքը միտքը աս եր որ ան իր ոսկին  
Կըրակի պէս փայի վառի , տեսնողները զմային :  
Եւ իրաւի , ան ոսկին փառը փառը փայլեցաւ ,  
Բայց եկու տե՛ս որ ծանրութիւնն ալ ֆիշցաւ .  
  
Առջի արժեքն ալ չի մնաց

Կորաւ զընաց :

Պի՞սէ եր միքէ որ սուտ ցոլիի մը համար  
Իր սուդ ոսկին մատեցըներ , վլրայ տար :

Ա. Ռ. Ա. Ծ

Երկու նաւապետ  
Ունող նաւակը ,  
Շուտով կը զընայ  
Շովուն յատակը :

ՀՐԱՀԱՆՔ . — Բացատրեցէք այս առածին իմաստը :

« Հազար բանուորի մէկ վարիչ պէտք է , ինչպէս մէկ նա-  
ւու՝ մէկ նաւապետ միայն :

**60. — ԶՍԽԱԼԻՆՔ ՄԵՐ ԿՈՉՈՒՄԻՆ ՄԷՋ**

Ահա կարեւոր հարց մըն ալ « չի սխալինք մեր կո-  
չումին մէջ » : Կեանքի մէջ նոր ճամբայ ելլող երիտա-  
սարդի մը յաջողութեան ամէնէն ապահով միջոցը եր  
ճաշակին համաձայն վիճակ մը ընտրելն է :  
Սովորաբար հայր մը կ'ըսէ . Սահակս վարդապետ ,  
Յակոբս բժիշկ ու Պետրոս գրագիր պիտի ընեմ : Շու-  
կայ կ'երթայ եւ կը մտածէ թէ ի՞նչ արհեստի տայ  
Սամիկը : Տուն կը վերադառնայ եւ կ'ըսէ . « Սամիկ ,

Ժամագործութիւնը գեղեցեկ արուեստ մը վայելուչ  
գործ մըն է : Կարծեմ թէ քեզ ժամագործ պիտի ը-  
նեմ » : Եւ այսպէս ալ կ'ընէ առանց նկատի առնե-  
լու Սամիկի բնական հակումն ու յարմարութիւնը :  
Անտարակոյս ամէնքնիս ալ իմաստուն նպատակի մը  
համար ծնած ենք : Այնչափ ալ զանազանութիւն կայ  
մեր խառնուածքին մէջ : Ոմանք բնապէս մեքենադէտ  
ծնած են . մինչ ոմանք մեծ հակակրութիւն ունին  
մեքենադիտութեան : Տասը տարեկան տասներկու  
տղաք միատեղ բեր եւ պիտի տեսնես որ անոնցմէ  
երկուքը կամ երեքը միայն այդ արհետոին հակում  
մը պիտի ցուցնեն : Ահա ատոնք բնական մեքենա-  
գէտներ են , մինչդեռ մնացեալ ութը կամ ինը տը-  
ղաք տարրեր միտումներ ունին :

Կեանքի մէջ յաջողելու լաւագոյն միջոցներէն մէկն  
ալ խառնուածքին յարմար վիճակի մը մէջ աշխատիլն  
ու յարատեւելն է :

Ա. Ռ. Ա. Ծ

Վարդը հարկաւ փուշեր ունի ,  
Մարդը հարկաւ գէշեր ունի .  
Միւր ոսկոր , ծառը շուք ,  
Ցորեկը գիշեր ունի :

Բացատրեցէք սոյն առածին իմաստը :

❶ . — ՅԻՍՈՒՍԻ ԴԱՏՈՒԻԼ , ԽԱԶԵԼՈՒԹԻՒՆՆ  
ՈՒ ՄԱՀԸ


Հրէաները ամբողջ գիշերը Յիսուսը չարչրկէլէն  
ետքը , երբ հազիւ լուսցած էր , ասին տարին Պի-  
ղատոսի մօտ որ Հռոմայեցւոց կողմէ Երուսաղէմի  
դատաւոր կարգուած էր : Պիղատոս հարցաքննելէն  
ետքը , երբ տեսաւ որ Յիսուս անմեղ է , ուզեց ան-  
պարտ արձակել զանիկա . սակայն Հրէաները սկսան  
աղաղակել պահանջելով որ Քրիստոս պատժուի :

Պիղատոս երբ իմացաւ թէ Քրիստոս Գալիլիացի  
է , Հրէաները գլխէն հեռացնելու համար զրկեց զա-  
նիկա Գալիլիայի կառավարիչն՝ Նէրովդէսին՝ որ այն  
ատեն Զատկի տօներուն պատճառաւ Երուսաղէմ կը  
գտնուէր : Նէրովդէս ալ յանցանք չգտնելով Յիսուսի  
վրայ , դարձեալ Պիղատոսին զրկեց :

Պիղատոս շատ աշխատեցաւ Յիսուսը աղատ ար-  
ձակելու , բայց Հրէաները միշտ կը կրկնէին որ խաչ-  
ուի ու վերջն ալ սկսան սպառնալ ըսելով որ եթէ  
Յիսուսը չխաչես , կայսեր բարեկամ չես . որովհետեւ  
ո՛վ որ ինքզինքը թագաւոր կը կոչէ , անիկա Կայսեր  
հակառակ կը վարուի եւ պէտք է որ խաչուի , քանի  
որ ատիկա ալ ինքզինքը թագաւոր կը կոչէ :

Պիղատոս վախցաւ եւ թողուց որ խաչեն :  
Հրէաները երբ խաչելու հրաման ստացան , խաչը

Յիսուսի կռնակը տուին և Գողգոթա տարին ուր առհասարակ մահապարտներու պատիժը կը գործադրուէր : Գողգոթա երուսաղէմի մօտ բլուր մըն է , ուր խաչուեցաւ Յիսուս : Սովորութիւն էր որ մահապարտներու յանցանքը խաչին վրայ գրուէր , Պիղատոս ալ Յիսուսի խաչին վրայ գրեց , « Յիսուս Նազովեցի , քագաւոր Հրեց » . որովհետեւ Յիսուս դատապար-



տուած էր իբր կայսեր հակառակ ինքզինքը թագաւոր հոչակող : Յիսուսի խաչելութեան սիջոցին շատ բազմութիւն հաւաքուած էր . կիները կուլային , Հրէաները Յիսուս կը ծաղրէին ու կ'ըսէին . « Ուրիշները կ'ապրեցնէր . եթէ Աստուծոյ որդին է , թո՛ղ ինքզինքը ազատէ » : Զինուորները կ'ըսէին . « Հրէաներուն թագաւորն ես եւ անձդ չես կրնար ազա-

տել » : Յիսուսի հետ մէկը աջ եւ միւսը ձախ կողմը խաչուած էին երկու աւազակներ : Զախ կողմի աւազակն ալ կը ծաղրէր զանիկա ըսելով . « Զէ՞ որ դուն Քրիստոս ես , քեզ ալ փրկէ' մեղ ալ » :

Յիսուս իր այդ դառն տանջանքին մէջ երբ տեսաւ իր մայրը որ խաչին տակ կուլար , ցաւը մուցաւ եւ աշակերտներէն Յովհաննէսին յանձնելով զանիկա՝ ըսաւ . « Ահա որդիդ » . Յովհաննէսին ալ ըսաւ . « Ահա՝ մայրդ » :

Երբ մօրը հոգէն ազատեցաւ , բարձր ձայնով ըսաւ . « Հայր , քու ճեռքդ կ'աւանդեմ հոգիս » եւ հոգին աւանդեց :

Այն ատեն արեգակը խաւարեցաւ , մուխը ամբողջ երկիրը պատեց , երկիրը շարժեցաւ ու քարերը պատուեցան :

Հարիւրապետը որուն յանձնուած էր Յիսուսը պատժելու պաշտօնը՝ այս իրողութիւնը տեսնելով ըսաւ . « Իրաւցնէ այս մարդը արդար էր » :

Ժողովուրդը յուսահատ եւ տրաում ետ դարձաւ : Գալիլիայէն եկող կիները այս ամէնուն հանդիսատես եղան :

**62.** — ՏԻՄԻՐ ԵՐԱԺՇՑՈՒԹԻՒՆ

Կը լսեմ հովին որ կը հեծէ օդին մէջ .  
Լը յուած ջուրակ մ' է ան մուրին մէջ տոկախ ,  
Սառած մատներ կը դողղըղան եղեւէց ,  
Ո՞նք սըրտին վըրայ հիւանդ անբարախ :

Ծովը մօս է , մեծ յուզումներ ունի ան ,  
Ծընծղայ մ' է ան որ կը հնչէ անդաշնակ ,  
Կարապները աղիներուն մէջ կ' իշնան ,  
Ու հին ծնծղան կը հանէ շատ ձայններ խակ :

Դանդաղ շիրերն ալ անձեւին , կուրած սրինգ ,  
Նրին խազեր կ' աւելցնեն բիրտ նուազին :  
Խսկ հեռուն բու մը կը վայէ դեպ երկինք ,  
Սարսափն հոգւոյն որ կը նկի ցաւազին :

Յոզնած սիրտը կը սեղմուի յարաւեւ ,  
Ան հոր մըն է պարապ , մասնով բոլորուն .  
Ուր անցեալին կը կրկնուի հեւ ի հեւ ,  
Խօշ արձագանգն շացած հին , հի՞ն երգերուն :


**63.** — ԲԱՐՈՅԱԿԱՆ ՍԿԶԲՈՒԻՆՔ

Հաւատքը կը միսիթարէ մարդը գժրազդութեան  
մէջ եւ երկնային անուշութիւն մը կը խառնէ կենաց  
դառնութիւններուն հետ :

Աղօթքը հոգւոյն չնչառութիւնն է . ո՞վ որ չա-  
ղօթէր՝ չապլիր :

Ապրէ՛ այն կերպով որ եթէ յանկարծ մահը վրայ  
հասնի , միշտ քեզ պատրաստ գտնէ :

Ո՞վ որ իր պարտքերը լաւ կը կատարէ , ամէն օր




մահուան պատրաստ կը գտնուի եւ անոր գալը աներ-  
կիւղ կրնայ տեսնել :

Մաքուր իւիղճը մաքուր բարձ մըն է որուն վրայ  
բարի մարդը միայն կրնայ հանգչիլ ու քնանալ :

Մաքուր եղիր գործերուդ ու խօսքերուդ մէջ, մա-  
քուր եղիր նաև խորհրդներուդ մէջ, այնպէս որ եթէ  
մէկը յանկարծ հարցնէ թէ՝ ի՞նչ կը խորհիս, կարե-  
նաս միշտ արագ ու անկեղծօրէն պատասխանել :

Պատուաւոր անձերու ընկերութիւնը գանձ մըն է :  
Լաւ է առանձինն ըլլալ քան չարերու հետ :  
Հսէ՛ ինձի թէ ուր կը յաճախես, այն ատեն կ'ը-  
սեմ թէ ո՛վ ես :



Ա. Ռ. Ա. Ծ

Մի՛ թեներ երկինքն ի վեր,  
Թուեր ճակիդի վըրայ կուզայ .  
Մի՛ յանդզնիր զլիսէդ ի վեր .  
Խելքը միտքը շուտ ման կուզայ :

#### 64. — ՈՒՐԻՇԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Ստախօսութեամբ մարդ ուրիշի անիրաւութիւն  
ըրած կ'ըլլայ, քանի որ ստախօսութիւնը ուրիշը  
խարելու կը ծառայէ :

Խոստումը չկատարելով ալ մարդ ուրիշն անիրա-  
ւած կ'ըլլայ: Ափյափոյ խոստում մի՛ ընէք երբեք,  
բայց անդամ մը որ խոստացաք, կատարեցէք:

Նախատինքով, սպառնալիքով և անպատուելով  
ալ մարդ կընայ ուրիշին անիրաւել :



Մի՛ գոհանաք միայն ուրիշի ընելով ինչ որ՝ չէք

ուղեր. ըլքէք նաեւ անոնց ինչ որ կ'ուղէք որ ձեզի  
ընեն :

Կ'ուղէք որ ձեր նմանները ձեզ սիրեն, սիրեցէք  
ուրեմն զանոնք :

Կ'ուղէք որ ձեզի երախտաճանաչ ըլլան ձեր ը-  
րած բարիքներուն համար. ուրեմն ձեզի բարիք մը  
ընողին երախտագէտ եղիք :

Կը փափաքի՞ք որ անխարդախ և ճշմարիտ ըլլան  
ձեզի հետ, ուրեմն դուք ալ ուղիղ եղիք այլոց հետ:

Կ'ուղէք որ ուրիշները ձեր գաղտնիքը պահեն.  
ուրեմն դուք ալ ուրիշին գաղտնիքը մի՛ հրապա-  
րակէք :

Կը սիրէք որ ուրիշները ձեր գործին չխառնուին.  
ուրեմն դուք ալ ուրիշի գործին մի՛ խառնուիք :

Զգուշացէք ձեր հասցէին չեղած նամակ բանալէ ու-  
կարդալէ, ուրիշի դրան ականջ դնելէ, փականքի ծա-  
կէն նայելէ, Ասոնք բոլորը վատ գործեր են :

Դժբաղդութեան մէջ անշուշտ կը փափաքիք որ  
ձեզի նպաստեն. ուրեմն դուք ալ օգնեցէք թշուառ-  
ներուն :

Մարդ կրնայ իր նմանին օգնել դրամով, կրնայ  
օգնել աշխատութիւնով ալ. ինչպէս, օրինակի հա-  
մար, հիւանդ կամ վիրաւոր եղած ատենը անոր  
պէտքերը հոգալով, թարի խրատներով ալ կրնայ  
օգնել անոր :

Գթութիւն՝ սէր կը նշակէ : Մարդ կրնայ նաեւ

թշուառներուն օգնել ի սէր մարդկութեան, խղճա-  
լով անոնց ցաւերուն վրայ :

Ա. Ռ. Ա. Շ

Գլխուն մէջ խելի ունեցողը  
Խելքը իրեն կը պահէ .  
Գլխուն մէջ խելի չունեցողը  
Ուրիշին խելի կը ծախէ :

### 65. — ՇՈՒՐ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ

Ա. Ռ. Ա. Կ

Տըղայամիտ մարդուն մէկը  
Բըռնել կ'ուղէք իր շուքը .  
Քանի որ ան քայլ մը կ'առնէք,  
Շուքն ալ առջեւէն կը քալէք .  
Մէկ քայլ մըն ալ ետեւէն՝  
Շուքը մէկ քայլ առջեւէն:  
Յետոյ վազել սկըսաւ ,  
Դարձեալ նոյն բանը տեսաւ .  
Քանի որ շուտ կը վազէք  
Շուքն այնչափ շուտ կը փախչէք .

Ամենեւին ձեռք չէր իյնար ,  
Կարծես աննիւթ գանձ մըն էր .  
Մէկ մ'ալ յանկարծ մեր չէլկալին  
Ետ կը դառնայ բոլորովին ,  
Աչքին ծայրով ի՞նչ տեսնայ ,  
— Շուքն ալ ետեւէն կուգայ :

Ով օրիորդք , ես շատ անգամ լըսեր եմ ,  
Մի' հարցընէք թէ ի՞նչ է .  
Իրաւ որ ձեր վրան չէ , —  
Ես շատ լըսեր տեսեր եմ  
Որ հետ բաղդին  
Մարդիկ նոյնպէս կը վարուին :  
Մէկը անոր ետեւէն  
Հասնելու մեծ բաղձանքէն  
Զի խընայեր աշխատանքի  
Եւ ոչ անգին ժամանակի :  
Միւսը կարծես թէ կը փախչի իր բաղդէն  
Բաղդն այնպիսւոյն չի բաժնուիր ետեւէն :

Ա. Ռ. Ա. Ծ

Ի՞նչ կ'ընես ըրէ' , ո'րդի ,  
Չար ընկերի նետ մի' մընար .  
Ի՞նչ կ'ընես ըրէ' , ո'րդի ,  
Լաւ ընկերէ ետ մի' մընար :

๔๖. — ՇՈՂՈՔՈՐԹՈՒԹԻՒՆ

(ԱԽԱՆԴԱՎԱԿՊ)

Նափոլէոն երբոր Աւատէրլիցի պատերտզմէն կը դառնայ , թանգարանաց վերատեսուչը՝ Տընոն՝ անոր կը ներկայացնէ ի յիշատակ այդ յաղթութեան դրոշմուած գեղեցիկ միտալ մը , որուն մէկ կողմը տպուած էր կայսեր գլուխը եւ միւս կողմը Փրանսական արծիւը՝ մագիլներուն մէջ անգլիական ընձառիւծն ունենալով :

« Այս ի՞նչ է , հարցուց Նափոլէոն : — Ինքնակալ տէր , պատասխանեց Տընոն , Փրանսական արծիւն է որ իր մագիլներուն մէջ բուներ կը խեղդէ անգլիական ընձառիւծը : — Ցա՛ծ շողոքորթ , գոչեց մեծ մարդը , ի՞նչպէս կը համարձակիս ըսելու որ Փրանսական արծիւը անգլիական ընձառիւծը կը խեղդէ , մինչդեռ ես եւ ո՛չ մէկ նաւակ կրնամ ծով իջեցնել որուն Անգլիացիք չափեն : Իսկոյն տա՛ր այս միտալը հալեցուր եւ աչքս ուրիշ անգամ այսպիսի բան չը տեսնէ : »

Այսպէս ատելի է շողոքորթութիւնը ամէն իր արժանապատուութիւնը ճանչցող մարդու :



**67. — ԵՐԵԿՈՅԵԱՆ ԱՂՋԹՔ**

Երեկոն արդ գայ մեղմօրէն,  
Ընկերք, դասեց վերշացած են .  
Օ՛ն, աշխուժիւ, հոգւով զուարք  
Մեր ծընողաց բով դառնանք արդ,  
Ու ճաւակենք հոն հանդարտիկ  
Երեց զըրոյն խընամք փափկիկ:  
Ո՞վ Տէր, որոյ զուքն անսահման  
Հսկէ մեր զիւզ կենաց վըրան,  
Ընկա'լ այժմիկ մեր երկն, իղձեր,  
Երկրիս վըրայ մեզ պաւազան լե՛ր:  
Ցոյց տուր դու մեզ, ո՞վ Տէր բարի,  
Ճամբան որ ժետ երկինք տանի,

Աստուած հըզօր որ մեր տըկար  
Անձանց կ'օգնես դու անդադար,  
Ու մեր միտք, սիրտ, բանաս տակաւ ;  
Սըրտանց կ'օրինենք բո զուքն անբաւ :  
Թողլ մեր տըրներն, ո՞վ Տէր մեր հեզ  
Միաբերան զոչեն. « Փա՛ռք քեզ » :

**68. — ԱՐԺԱՆԻՔ ԹԷ ԴԻՊՈՒԽԾ**

Խելացի եւ բանիրուն գիւղացիին մէկը իր մէկ  
հատիկ զաւկին ընթացքին չհաւնելով՝ օր մը կ'ըսէ  
անոր. « Զաւա'կս, դուն մարդ չես ըլլար » :

Այս խօսքէն տղան ցաւելով՝ իր հայրը ու ծնըն-  
դավայրը կը թողու եւ օտար երկիր կ'երթայ. Քանի  
մը տարի անցնելէ ետքը, տղան՝ որ արդէն չա-  
փահաս էր՝ դիպուածով երկրին կուսակալ կ'ընտրուի :

Ժամանակ մը ետքը, օր մը իր հօրը ըսած խօսքը  
միտքն իյնելով հրաման կ'ընէ որ գիւղէն հայրը բե-  
րեն :

Երբոր հայրը գիւղացիի հին ու պատուտած հա-  
գուստներով իր որդւոյն դէմը կը հանեն, կուսակալը  
կ'ըսէ. « Է՛յ, մարդ, զիս ճանչցա՞ր, ես քու զաւակի՛  
եմ. տարիներ առաջ կը յիշե՞ս ինձի ըրած խօսքդ.՝  
ահա հակառակն ըլլալով՝ ես կուսակալ եղայ, ի՞նչ  
կ'ըսես : »

Այս ատեն գիւղացին . « Ո՞հ , զաւակս , կ'ըսէ ,  
ես քեզի չըսի թէ կուսակալ չես ըլլար , այլ ըսի որ  
մարդ չես ըլլար եւ հիմա դարձեալ մարդ չես . եթէ  
մարդ ըլլայիր , հիմա սա խեղճ վիճակովս զիս դիմացդ  
հանել չէիր տար , քանի որ դուն կուսակալ զաւակս  
ես եւ ես քու հարազատ հայրն եմ» :

Շատ անգամ դիպուածը կը բարձրացնէ մարդը  
եւ ոչ թէ արժանիքը :

### 69. — ԱԳԱՀՆ ՈՒ ՀԱԻՐ

( Ա. Ո. Ա. Կ. )

Ազահ մարդը միշտ աւելին ունենալու ետեւ  
Ունեցածն ալ կը կորսընէ .

Այս բանիս օրինակներ զանազան  
Թեպէս զիտեմ որ շատ կան ,  
Բայց շիտակը , փնտուելու միշտ չունիմ .  
Ի՞նչ սուս ըսեմ ,  
Քիչ մը ծոյլ եմ :

Հին առակ մը պատմեմ ձեզի ազատիմ :  
Տըղայութեանս ժամանակ

Ազահութեան գէշութեանը օրինակ  
Տեղ մը սա՛ եմ կարդացեր  
Թէ ատենով ազահ մարդ մը կայ եղեր

Որ ոչ արհես ուներ ձեռիլ ոչ պաշտօն ,  
Եւ սակայն իր սնտուկն էր միշտ լեփեցուն :  
Այս մարդուկը հաւ մը ուներ ընդասուն :

Հաւն ալ բա՞ն է , ըսէ դուն :  
Այն հաւն հաւկիթ կ'ածէր ,  
Բայց ածածն ի՞նչ հաւկիթ էր ,  
Ոչ հասարակ հաւկիթ , որ է ձու ,  
Հապս ուկիէ կարծես թէ բափծու :  
Ուրիշն ըլլար ի հարկէ մեծապէս կ'ուրախանար  
Որ օր օր հարստութեան տէր կ'ըլլար .  
Բայց ի՞նչ կ'ըսես որ ազահին համար այն շահը ֆիշ  
եկաւ .

Տե՛ս թէ միշտը ի՞նչ ինկաւ .  
« Արի՛ , ըսաւ , սա հաւուն փորը բանամ ,  
Սնշուշն մէջը ուկեհանն մը կը զընամ » :  
Մոոցաւ իրեն անկէ եկած բարիլը ,  
Եւ թէ ի՞նչ սոսկալի է ապերախսին զործած մաղիլը :  
Իեղճ հաւը մորթեց ու փորը ձեղիլեց .  
Բայց ի՞նչ զսաւ հոն եւ ի՞նչ ձեռի ձղեց :  
Սովորական ժարանիկ  
Ու հասարակ փորոնիի :





**70.** — ԱՌԻՒԾԸ ԵՒ ԽՐ ՈՐՍԸ

(Ա Ա Ա Կ )

Առիւծն ու զայլ, աղուէս եւ շուն  
Կազմեցին նոր ընկերութիւն.  
Խրառու հետ դաշինք դրբին  
Որ զատ զատ ինչ որ որսան  
Հասարակաց բերեն սեղան,  
Եւ հաւասար առնեն բաժին:  
Զեմ զիտեր ուր եւ կամ ինչպէս,  
Մեծդի այծ մը որսաց աղուէս.  
Լուրը շուտով լսուեցաւ,  
Ընկերն հասան տապաւ,  
Առիւծ բացած նիրաններ  
Նայեցաւ մէկ մ'ր չորս դին.  
— « Մենք, տղամ, եմ չորս ընկեր . »  
Որսն ալ բաժնեց չորս բաժին:  
« Առաջինն ես եմ ՏՔ ,

Ինչպէս որ մեր դաշինքն էր :  
Դարձեալ երկրորդն ալ ինձ կ'իյնայ  
Զի մեծաւոր եմ ձեր վլրայ .  
Երրորդ բաժինն ուժովինն է .  
Ո՞վ ուժով է , բող դէմս ելլէ :  
Խսկ չորրորդին՝ թէ միկուն ձեռքն երկնայ  
Մեռնի առիւծ թէ նա տեղէս ողջ դառնայ » .

**71.** — ՍՏԱԿ ՎԱՍՏԿԵԼՈՒ ԱՐԱՒԵՍՏԸ

Պարտք ընելէ զգուշացիր :

Կեանքի ասպարէզը նոր մտնող երիտասարդները  
պարտք ընելէ պէտք է փախչին . որովհետեւ պարտ-  
քի չափ մարդս ընկճող ուրիշ բան չեմ կարծեր որ  
գտնուի :

Գերիի մը դիրքն է այն զոր կ'առնէ մարդ պար-  
տական ըլլալով , սակայն դեռ կընանք հանդիպիլ  
նոր գործի սկսող երիտասարդի մը որ իր ընկերոջ  
պատահելով ըսէ խրոխտարար . « Տե՛ս . դերձակս  
ձեռք մը զգեստ վստահեցաւ ինձ ապասիկ » : Այդ  
երիտասարդը եթէ յաջողի իր պարտքը վճարել եւ  
եթէ նորէն վստահին իրեն , ապահով եղիք որ պատ-  
րաստած պիտի ըլլայ զինքը իր ամբողջ կեանքին  
մէջ աղքատ պահող դրութեան մը : Պարտքը կը  
մերկացնէ մարդն իր պատիւէն և մինչեւ անդամ ար-  
գահատելի աստիճանի կ'իջեցնէ զանիկա :

Հող կամ տնակ մը գնելու համար փոքրիկ գումարի մը պարտքը ներելի է, սակայն ուժելու, խմելու և պչընելու համար պարտք ընելը այպահելի է:

Դիւրին է ըսել վաթսուն օրէն վճարելու պայմանաւ պարտք ըրի և եթէ պայմանաժամուն լրանալուն ստակ չունենամ պարտապահանջութերեւս մոռնայ ամէն բան :

Աշխարհիս մէջ չկայ ժողովուրդի դասակարգ մը որ այնչափ սուր յիշողութիւն ունենայ որչափ պարտապահանջը :

Վաթսուն օրը անցնելուն պէս պէտք է վճարես : Եթէ չվճարես, խոստումի դրժած պիտի ըլլաս եւ հաւանականաբար ստելու աստիճան ստորնացած : Կրնաս մէկ քանի պատրուակներ հնարելով պարտապահանջիդ ձեռքէն պահ մը պրծիլ և երթալ այլուր նոր պարտք մը ընելու . Բայց վայ քեզ զայդ ընելով աւելի պիտի տագնապիս : Պարտապահանջդ տոկոս պիտի պահանջէ քենէ : Անիկա լաւ քուն մը քաշելէ ետք տռաւօտուն զուարթ պիտի ելլէ անկողնէն, որովհետեւ իր տոկոսը ամբողջ գիշերն ալ բանած է . իսկ դուն քունիդ մէջ աւելի աղքատցած պիտի ըլլաս, որովհետեւ տոկոսը քու պարտքիդ վրայ բարդուած է գիշերն ալ : Կեանքի մէջ և ոչ մէկ դիւրութիւն կայ տոկոս վճարողին համար ,



## 72. — 2 է'

Երազի մը մէջ ձայն մը ինձ ըսաւ .

«Կ'ուզե՞ս քեզ տանիմ այն աշխարհն աղուոր Ուր անփուշ է վարդն, ուր սիրտն է անցաւ, Ուր կեանքը տեսիլք մըն է լուսաւոր :

«Աշխարհ ուր ժըպիտ միայն կը շողայ, Ուր գիշեր չի կայ, ուր չի կայ արցունք, Ուր երջանկութիւնն ինչպէս շափիւղայ Զինջ է և ծաւի, բուրեան ինչպէս խունկ :

«Ծաղիկներն այնտեղ թառամիլ չունին. Կինն հօն չի խարեր, մարդն այնտեղ շիրիմ Զունի, ինչպէս մայր չի մտներ արփին .

Կ'ուզե՞ս, ըսէ ինձ, քեզ այնտեղ տանիմ » : Եւ ես պատասխան տըւի այդ ձայնին .

« ԶԵ՞ , իմ տառապանքս ես շատ կը սիրեմ .  
Կեանք առանց ցաւի , ի՞նչ ցաւ ահագին ,  
Ա.յդ աշխարհը ցուրտ է և շատ վըսեմ .  
Առանց փուշի վարդն հըրապոյր չունի ,  
Եւ ի՞նչ տաղտկութիւն՝ ժպտի՛լ յաւիտեան :  
Ինչպէ՞ս սիրել կեանքն երբ գերեզմանի  
Մեր դէմ չի ցըցուիր վախն ամէն վայրկեան :  
« Ա.յդ երջանկութիւնն անհամ է և կեղծ ,  
Չեմ ուզեր ապրիլ այդ աշխարհին մէջ .  
Թո՞ղ իմ արցունքս և կեանքըս տըխեղծ ,  
Ես երջանիկ եմ իղձերովս անվերջ :

Ի մաստին թափանցելով ընդայնել եւ վերածել արծակի :

### 33. — ՅԻՍՈՒՄԻ ԹԱՂՈՒՄԸ

Յիսուս ուրբաթ օրը խաչուեցաւ և ուրբաթ օրն ալ  
իր հոգին աւանդեց . Հրէից իշխաններէն մէկը՝ Արե-  
մաթացի Յովսէփ՝ Նիկոդիմոս անունով ուրիշ իշ-  
խանի մը հետ Պիղատոսի մեծ ընծաներ տալով՝  
Յիսուսի մարմինը առաւ , խաչէն իջեցուց , Հրէից  
սովորութեան պէս պատճեց և թաղեց Գողգո-  
թայի մօտ պարտէցի մը նոր պատրաստուած մէկ  
գերեզմանին մէջ :

Գալիիայէն եկող կիները տեսան Յիսուսի թա-  
ղումը և գացին իւղ ու խունկ պատրաստելու , որ-

պէս զի շաբաթ օրը անցնելէ ետքը գան և . Յիսուսի  
գերեզմանին վրայ խունկ ծխեն . որովհետեւ Հրէա-  
ները շաբաթ օրը կիրակի կը պահեն և այդ օրը ա-  
մենեւին ո և է գործ չեն կատարեր :

Հրէաները Յիսուսի գերեզմանին վրայ մեծ քար  
մը ձգեցին , կնքեցին և պահապաններ կարգեցին  
որ աշակերտները չգողնան մարմինը ու ըսեն թէ  
յարութիւն առաւ . որովհետեւ Յիսուս ըսած էր թէ  
երեք օրէն եաքը յարութիւն պիտի առնէր :

### 34. — ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ , ԿԱՐԴԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Ընտրեցէք ձեզի համար այն արհեստը որ ամէ-  
նէն աւելի կը յարմարի ձեր կազմին , ձեր ճաշակին  
և ձեր նիւթական կարողութեան :

Եթէ ծնողքդ հողագործ է , դու ալ հողագործ  
եղիր . երկիրը մշակող մարդը անկախ է բոլորվին :  
Մաքուր օդ կը ծծէ . Եթէ օր մը ընտանեաց և զա-  
ւակներու տէր ըլլայ , շատ սուզի չնստիր իրեն զա-  
նոնք մեծցնելը և կարելի եղածին չափ կրթելը . աշ-  
խատութիւնը երբեք չպակսիր :

Քաղաքացի գործաւորը վարպետէ կախում ունի ,  
շատ անգամ ապականած օդ կը ծծէ . Եթէ ընտա-  
նիքի և զաւակաց տէր ըլլայ , մեծ գժուարութեամբ  
կրնայ անոնց առօրեայ պէտքը հոգալ . յաճախ գործ  
չգտնուիր :

ինչ որ ալ ըլլայ ձեր արհեստը, ձենէ պահան-  
ջուած առաջին առաքինութիւնն է պատուաւորութիւն:

Պէտք է մարզուիք ձեր արհեստին մէջ, որպէս զի  
աւելի ճարտար ու ճարպիկ ըլլաք:

Պէտք է որ ոգի և բոխն աշխատիք. պէտք է  
նաեւ որ խնայող և կրկիկ ըլլաք: Խնայողութիւնը  
կը կայանայ անօգուտ ծախքեր չընելու մէջ, իսկ  
կարգապահութիւնը կը կայանայ Ա. իր գործերուն  
լաւ հսկելու, Բ. իւրաքանչիւր առարկայի իր յա-  
տուկ տեղը որոշելու և իր տեղը դնելու, Գ. միեւ-  
նոյն ատեն շատ մը գործերու չձեռնարկելու, Դ.  
սկսուած գործը յարատեւութեամբ յառաջ տանելու,  
Ե. գործ մը կիսկատար չթողլու, Զ. այսօրուան կա-  
տարուելիք գործ մը վաղուան չթողլու, Եւն. մէջ:

## 75. — ԻՄԱՍՏՈՒՆ ԱՂՈՒԵՍ

(Ա. Ռ. Ա. Կ.)

Օր մը ձին, շուն, եզն ու իշուկ  
Մէկսեղ եկած կը խօսէին.  
Նախ շունն ըսաւ, « Երջանի՞կ դուք  
Որ չեք մատնած անգուք բաղդին.  
Ա՞հ, զիտնալիք ինչ կը ֆաւեմ,  
Գիշերն արքուն պէսք է սպասեմ

իմ տէրերուս պահպանութեան,  
Ցորեկն երամ հաշուիմ զրնդան  
Յանցաւորի պէս կապկրպած .

Սյաշափ չարեաց ի՞նչ կարծեք վարձ. —  
Քանի մը հատ չորցած ոսկոր,  
Քիչ մ 'ալ մրգլու հացի կրտոր : »  
« Ատիկա բան չէ, եզն ըսաւ,  
Դժբաղդուրիւնն ինձի ինկաւ .  
Դու յոգնուրիւնն ի՞նչ է չիյտիս .  
Աւխատուրիւն՝ իմինըս տե՛ս.  
Կանուխ ելլել ու բոլոր օր  
Կա՛մ սայլ ֆաշել կա՛մ խիստ արօր .  
Աս ալ հերիք չէ, կոնակդ ալ  
Սուր խրբանի մը պէսք է տալ: »  
« Բայց դուն գոնէ ձմեռն հանգիս  
Ախոռին մէջ ծոյլ կը նատիս,  
Ըսաւ ձին, ես բերանըս սանձ  
Ամառ ձրմեռ մարդ մը շալկած  
Գաւեւ, ձորեւ պէսք է երբամ,  
Պատերազմի մէջ ալ մրտնամ: »  
« Փառքով մեռնին ալ պարծանք է ,  
Ո՛վ բարեկամ, եօք կ'ըսէ,  
Իմ նեղուրիւնս ի՞նչպէս յայտնեմ,  
Ա՛յս բաւական է որ ըսեմ .  
Մէկուն բաղդը որ աւրուի  
Ա՛լ բեռնակիր էս կ'անուանուի : »

Ասանկ զանգատ լիրած ատեն  
Ծերուկ աղուէս մ'անցաւ մօսէն :  
Վարպետ աղուէս , ըսին , եկուր  
Սա բռուառաց նար մը ցըցուր : »  
« Թէ որ կ'ուզէք , ըսաւ աղուէսն ,  
Որ օգտակար չխռաւ մը տամ ձեզ .  
Բաղդէն ամենեղ ալ գոն եղի՛ք  
Որ ա՛լ գեշին չի հանդիպի : »

76. — ՄԱՆՐԱՎԵՊՆԵՐ

Խելացիին մէկը կ'ըսէ իր ծառային որ երթայ առ  
սեւաժամացոյցին նայի թէ ժամը քանի՞ն է : « Բայց  
տէ՛ր , գիշեր է , ի՞նչպէս նայիմ , » կը պատասխանէ  
ծառան : « Գիշեր ըլլալէն ի՞նչ փնտա , կը կրկնէ հան-  
ձարեղ տէրը , հետդ ճրագ ա՛ռ որ տեսնես : »

Խեղճը իր ծառային չափ անգամ չգիտէ եղեր որ  
արեւաժամացոյցը ցորեկը միայն կրնար ժամերը  
ցուցնել :

Ո՞րչափ այսպիսի տէրեր կան , որոնց տգիտու-  
թիւնը իրենց սպասաւորներէն կը յանդիմանուի :

×

Ուրիշ մըն ալ իր սպասաւորը քովը կը պառկե-  
ցնէր և անդադար կը կանչէր . « Մարկոս , քնացա՞յ

թէ ոչ » : Եւ երբ « Այո՛ , քնացար » կը պատասխանէր ,  
այն ատեն միայն անմիտը ինքզինքը բքնացած կը  
համարէր ու « Լաւ է ուրիմն » կ'ըսէր և աչքերը  
գոցելով քուն կը մտնէր .



77. — ԳԻՒՂԱՑԻ ԵՒ ՄԱՀ

( Ա. Ռ. Ա. Կ. )

Դիւղացի մը յոգմած դադրած  
Կոճակը թեռ մը փայտ շաղկած ,  
Կամաց կամաց տուն կը դառնար .  
Արեւը նոր մըտած եր մար ,  
Բարակ անձնեւն ալ կը մաղեր  
Գիւղացիին սիրը նեղ եր :

Իրաւ տղնակը չեւ հեռու ,  
Բայց մինչեւ այն տեղ հասնելու  
Ուժ կը պակսէր թշուառին :  
Չըգեց փայտերը գետին  
Եւ ինքն անոնց վրայ ինկած  
Չարալից կեանիը մտմաց :  
Չայրացաւ սիրտը խեղճին  
Այլերն արցունից կոխեցին .  
« Ո՞ւր ես , կանչեց , ո՞վ անզութ մահ ,  
Ա՞ն կեանիս , ա՞լ ձանձրացայ , ա՞հ » :  
Մահն յանկարծ , չե՞մ գիտեր ուստի ,  
Չեռիը բռնած ուր գերանիի ,  
Եկաւ կեցաւ մարդուն դիմաց .  
Աչյերը փոս , դէմիք հողոտ .  
Ուկոր . կաշի , ձայնի խըռպոտ .  
« Ինչո՞ւ , լսաւ , ինձ ձայն տուիր » :  
Մարդը վախին շուարած  
« Խնդրեմ , լսաւ , ինձ օգնիիր  
Որ նորկն սա բեռլս շալիած  
Հասնեի տեղը չի մըրնած .  
Կ'ըսպասեն հոն ինձ անհամբեր » :  
Մահը իրաւ ամեն ցաւեր  
Կը վերցընէ ու վարց կուտայ ,  
Բայց ձանձրութեամբ կանչելն զնա  
Մեր բնութեան հակառակ է :  
Ամենին հեռն արարածն աւ

Նեղ օրն ու կեանիը տառապեալ  
Դեռ յան զմահ վեր կը դասէ :

78. — Գիրշացի եի ՎԱՐՈՒԽԳ

Գիրշացի մը պարտէզ մը մտաւ վարունգ գողնալու : Սողալով մօտեցաւ անոնց սապէս մտածելով . հիմա կը քաղեմ տոպրակ մը վարունգ և կը տանիմ կը ծախեմ . այն փողելով հաւ մը կ'առնեմ : Հաւը հաւեկիթ կ'ածէ , թուլս կը նստի , ձագեր կը հանէ : Զագերը կը մեծցնեմ , կը ծախեմ և խոզ մը կ'առնեմ : Խոզը տարին մէկ երկու անգամ կը ծնի , կը բազմանայ : Խոզի ձագերը կը ծախեմ . մատակ ձի մը կ'առնեմ : Ձին քուռակ կը բերէ . Քուռակը կը մեծցընեմ , աղէկ գինով կը ծախեմ , տուն մը կ'առնեմ և առջեւը պարտէզ կը շինեմ , վարունգ կը ցանեմ , պահապաններ կը գնեմ որ գող չի մտնէ , վարունգները չգողցուին . Ես ալ գաղտուկ կուգամ և կը կանչեմ , « Էյ՝ պահապաններ , աղէկ նայեցէ՞ք : »

Գիրշացին այնչափ ինքինքը մոռցեր էր որ բարձրաձայն և պոռալով ըսեր էր այս վերջին բառերը : Այս միջոցին պահապանները կ'արթննան , վրան կը թափին և աղէկ մը կը տփեն :

( Ա. Ռ. Ա. Վ )

Երեք անհամ բան ուրիշին համ կուտայ,  
Անօրութիւնն՝ որ չոր հացին համ կուտայ,  
Սասիկ ծարաւն՝ պղտոր ջուրին համ կուտայ.  
Եւ աշխատանքն՝ որ հանգչողին համ կուտայ :

**ՏՊ.—ԹՈՎՄԱՍ ԹԷՐՁԵԱՆ**

Թովմաս թէրզեան . հայ գրագէտներուն մէջ նը-  
շանաւոր տեղ մը կը բռնէ այսօր : Մեր հանճարեղ  
բանաստեղծը Ծափայէլեան վարժարանի այն աշա-  
կերտներէն է , որոնք Պոլսոյ մէջ երկար ապարիներ  
դաստիարակութեան պաշտօն վարելով՝ նոր սերունդը  
պատրաստեցին :

Անթիւ են իր քերթուածները , որոնց մէջ կրնայ  
արժանապէս յիշուիլ Տիրամայրն առ Խաչին , Վաղա-  
մեռիկ Օրիորդը , Քրիստոնեայ Նահատակը և ուրիշ շատ  
մը անտիպ գրուածքներ : Իր գլուխ գործոցն է  
Հրանտ եւ Արուս գողարիկ վէպը :



**ՏՊ. — Մ Ո Ւ Կ Կ Բ Ր Լ**

( Ա. Ռ. Ա. Վ )

« Քուրիկ , խապա՞ր էք ,  
Փորձանքի մէջ ենք » .  
Մուկն ըստ մըկան ,  
Նաւու մը վըրան :  
« Քա՛ , ի՞նչ կայ , ըսէ՛ :  
— Ի՞նչ ըլլայ , աղէկ .  
Նաւու ջուր կ'առնէ ,  
Վար իջէք տեսէ՛ք :

Այնչափ ջուր կայ նաւուն վարի ամպարը  
Որ քիչ մընաց համնէր գունչիս ալ ծարը  
( Բայց շիտակը եթէ ըսել նա ուզէր .  
Թաթիկներն հաղիւ էին թրջուեր ) .  
Զարմանք ալ չէ , քուրուկ . միթէ չե՞ս տեսնար ,  
Նաւապետնիս կամ գինով է կամ յիմար .  
Իսկ նաւաստիք , մէկմէկէ ծոյլ վատանուն ,  
Մէկ խօսքով , ոչ մարդ կայ այստեղ ոչ կանոն :  
Քիչ մը առաջ բոլոր ուժովս ճուացի ,  
Նաւերնիս հիմայ կ'ընկլիմի ասացի :  
Որո՞ւ կ'ըսես , մտիկ ընող մալ չեղաւ .  
Իրը թէ իմ հանածս ըլլար սուտ հասրոււ :  
Բայց յայանի է թէ վար իջնես միանդամ ,  
Կը տեսնես որ դիմանանք շատ շատ մէկ ժամ :

Քուրիկ, ինչո՞ւ մենք ալ անոնց հետ մեռնինք,  
Երթանք շուտով փախչինք նաւէս ազատինք »,  
Նետուեցան միներն, ինկան ծովուն մէջ,  
Ցամաքը հեռու, ալիքներն անվերջ.

Քիչ մը լողացին  
Խեղդուեցան գացին :


Իսկ մեր նաւը ճարտար ձեռքով ուղղուած,  
Նաւահանդիստ հասաւ անփորձ անվեսա :

Տ 1 . — Յ Ա. Ր Ա. Տ Ե Ւ Ե'


Երբ մարդ ուղիղ ճամբուն մէջն է, պէտք է յարատեւէ . պէտք է յարատեւեն մինչեւ իսկ անոնք որ կարծես յոգնած ծնած են և բնականապէս ծոյլ և չունին ոչ իրենց անձին վրայ վստահութիւն և ոչ ալ ձեռներէցութեան ոգի :

Անձնապէս ճանչցած եմ, այնպիսիներ որոնք դրամական ճախողուածի մը առջեւ անձնասպան եղած են . շատեր ելմտական աւելի ծանր դժուարութիւններու հանդիպած և պարզ յարտեւութիւնով մը յաղթած են անոնց, այն հաստոտուն հաւատքով որ նախախնամութիւնը պիտի օգնէ իրենց :  
Մարդկային մտաց ամենամեծ արդիւնքները փոքրիկ այլ յարատեւ ջանքերով յառաջ եկած են :

Յարատեւել կարենալու համար պէտք է յատակագիծով աշխատիլ, այն է աննպատակ կերպով բանի մը չաշխատիլ, այլ միշտ գլուխ հանելիք գործի հաստատ գաղափարն ունենալ : Նաև փոփոխամիտ չըլլալ :



Մարդ մը որ շարունակ կը մտածէ թէ երկու գործերէն ո՞րն յառաջ տանի, անշարժութեան կը դատապարտէ ինքղինքը . դիւցազնական որոշումը կը պակսի իրեն, որ է յարատեւութեան աջ բազուկը :



82. — ՅԻՍՈՒՍԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբ ոթ երեկոյեան կիրակի լուսնալու առաջուն,  
Մարիամ Մագդաղենացի ուրիշ կիներու հետ իւզ և  
խունկ պատրաստած՝ գերեզման գնաց։ Այդ միջո-

ցին մեծ շարժում եղաւ և հրեշտակը երկինքէն իջ-  
նելով՝ գերեզմանաքարը գլորեց և անոր վրայ նըս-  
տաւ։ պահապանները այս բանէն վախցան և մեռելի  
պէս գետին ինկան։

Մարիամ Մագդաղենացի տեսնելով որ գերեզ-  
մանը դատարկ է, սկսաւ լալ։ հրեշտակը ըստա։  
«Ո՛վ կին, ինչո՞ւ կուլաս»։ Մարիամ պատասխանեց  
«Տէրս այս տեղէն տարեր են և չգիտեմ ո՛ւր դրեր  
են»։ Այս ըսելով Մարիամ ետին դարձաւ, տեսաւ  
Յիսուսը և կարծելով թէ պարտիզպանն է, ըստա։  
«Տէ՛ր, թէ որ դուն վերցուցիր Յիսուսի մարմինը,  
ըսէ ինձ, ո՞ւր դրիր»։ Յիսուս պատասխանեց. «Մա-  
րիամ»։ Մարիամ ճանչեց Յիսուսը և գոչեց. «Վա՛ր-  
դապետ»։ և ուզեց մօտենալ. Յիսուս ըստա. «Ինձի  
մի՛ մօտենար. գնա՛ և աշակերտներուս պատմէ ինչ  
որ տեսար»։

Մարիամ Մագդաղենացի և միւս կիները եկան  
պատմեցին այս եղելութիւնը աշակերտներուն և ու-  
րիշներուն. աշակերտները չհաւատացին և Պետրոս  
ու Յովհաննէս գերեզման դացին ու միայն պատանքի  
կտաւը տեսնելով զարմացան թէ ի՞նչ եղաւ Յիսուս։  
Յիսուս յարութիւն առած օրը երեկոյեան դէմ, երբ  
աշակերտները հրէաներու վախէն դռները գոց վեր-  
նատունը նստած էին, անոնց երեցաւ ու ըստա. «Ող-  
ջոյն ձեզ»։ Անոնց թերահաւատութիւնը փարատելու  
համար իր ձեռքերուն ու ոտքերուն ու կողի խոց-

ուածքները ցոյց տուաւ և փշելով անոնց ըստաւ, «Հո-  
գին Սուրբ առէք, որու մեղքին որ թողութիւն տաք  
ներուի, որու որ թողութիւն չտաք՝ թողութիւն  
չըլլայ: Ինչպէս որ Հայրս զիս զրկեց, ես ալ ձեզ  
կը զրկեմ. դաշէք քարոզեցէք բոլոր հեթանոսնե-  
րուն, մկրտեցէք Հօր, Որդւոյ և Սուրբ Հոգւոյ տ-  
նունով, ինչ որ ձեզ պատուիրեցի՝ սորվեցուցէք ա-  
նոնց որ սկահեն. ես ձեզի հետ եմ մինչեւ աշխարհի  
վերջը:

### 83. — Փ Ո Ք Ր Ի Կ Գ Ի Տ Ն Ա Կ Ա Ն Լ

(ՏՐԱՄԱԽՕՍՈՒԹԻՒՆ)

(Հերմինէ զիրեւրով եւ բնագիտական մեկ բանի զոր-  
ծիբներով շրջապատուած, նստած է մտազբաղ սեղանի  
մը առջեւ, աշերը զրքին վրայ սեւեռած, կ'աշխատի  
նոր զիւտեր ընել):

### Տ Ե Ս Ի Լ Ա .

ՍԻՐԱՆՈՅՑ, ԵՐԱՆՈՒՀԻ, ՀԵՐՄԻՆԵ

Սիրանոյշ եւ Երանուհի. — Օհօ՛ հօ՛, բարիլոյս,  
Օրիորդ Հերմինէ:

Հերմինէ. — Օհօ՛, բարի լոյս, աղնիւ օրիորդ-  
ներ. ի՞նչպէս էք, նայինք, հրամմեցէք նստեցէք:

Երանուհի. — Ան չէ ամմա, օրիորդ Հերմինէ,  
այսօր ալ չպիտի՞ կընաս մեզի քիչ մը զուարճացնել.  
սրտերնիս նեղուեցաւ նէ եկուր քիչ մը օրիորդ Հեր-  
մինէին երթանք. ըսի, մեր օրիորդ Սիրանոյշին:

Հերմինէ. — Շատ աղէկ ըրիք, հրամմեցէք. (Ա-  
րուներ կը ներկայացնէ):

Սիրանոյշ. — Իրաւ որ, օրիորդ, հոգի կուտամ  
ձեր գիւտերուն, ձեր զուարճալի խաղերուն, և մա-  
նաւանդ շատ կ'ախորժիմ ձեր սրաբանութիւններէն:

Հերմինէ. — Այդ ձեր աղնուութիւնն է. չարա-  
չար աղնիւ էք, օրիորդ:

Երանուհի. — Առի՞ր մի բայրդ, օրիորդ Սիրա-  
նոյշ... կատակը մէկդի, Հերմինէ, նայէ բան մը  
ըրէ սէ քիչ մը զուարճանանք, ըսէ՛, խօսէ՛, հարկաւ  
նոր բան մը սորված ես:

Հերմինէ. — Գիրքերու մէջ սորվելու նոր նոր  
բաներ անպակաս են, բաւական է որ մարդ հետա-  
քրքրուի և անգամ մը ձեռք առնէ զանոնք գտնելու  
համար:

Երանուհի. — Ան չէ ամմա...

Սիրանոյշ. — Սա գիտուններդ՝ առանց զզուեցը-  
նելու՝ ուսում սորվեցնելու գիւրին միջոցը կրցա՞ն  
գտնել. ամառուան սա տաքերուն, ձմրան ցուրտին  
դէմ գեղագիր մը կրցա՞ն պատրաստել. Օրացոյցը  
կրցա՞ն փոխել եւ սա արձակուրդի օրերը դոնէ 48  
ական ժամ ակատի կոնա՞ն ոնեւ:

Հերմինէ. — Այդչափ պահանջող ըլլալու չէք սակայն, աղնիւ օրիորդ, յատկապէս ձեզի գոհունակութիւն պատճառող բաներ գոնուած չեն թէեւ, բայց ինչպէս գիտէք . . . :

Երանուհի. — Բան մը գիտէ նէ սեւ կենայ երևոս . . . :

Հերմինէ. — Շոգիի, ելեքտրականութեան վերաբերեալ և ուրիշ հաղարաւոր գիւտեր ըրած են գիւտունք. պակաս մը եթէ կայ, այն ալ ծուլութեան դէմ գեղագիր մը չգտնուած ըլլալն է:

Սիրանոյշ. — Այդ վերջին քարը դարձեալ մեզի՞է, օրիորդ:

Հերմինէ. — Եթէ հասնի, կարելի է:

Երանուհի. — Էյ, մի՛ բարկանաք, օրիորդ, եթէ գիտնայինք որ մեր այցելութեամբ ձեզի պիտի նեղացնէինք, բնաւ չէինք գար:

Հեմինէ. — Քա՛ւ լիցի . . . :

Սիրանոյշ. — Քիպրիք լիցի . . . :

Հերմինէ. — Ես չէմ նեղանար, միայն թէ աւելի կը սիրեմ անոնք որ իրենց ժամանակը պարապ չեն անցըներ, այլ միշտ աշխատութեամբ կը պարապին . որովհետեւ տարիները մեզի շեն սպասեր ու երբոր մեր այս տարիքէն սկսելով աշխատութեան չվարժուինք, մեր ապագան սպաննած կ'ըլլանք:

Սիրանոյշ. — Բան մը հասկնաս նէ ետքը ինձի իմացուր, երանիկ: Հիմա գիտնական օրիորդս, մենք

այդ լեզուներէն շատ չենք հասկնար, ապագայ մապագայ չիյտենք, մենք ներկան նայինք . մեզի քիչ մը պիտի զուարձացնե՞ս, այն նայինք, դուն այսօր կեր տէ վաղուանը մի՛ մտածեր, ինչո՞ւդ պէտք:

Երանուհի. — Էհ, հոգի՞ս, ժամանակը կ'անցնի կոր, չէ նէ երթանք:

Հերմինէ. — Կը ցաւիմ որ դուք տակաւին այդ գաղափարին կը ծառայէք . ինչ եւ է. այսօր գիրքէ մը մէկ քանի փորձեր սորված եմ, ցայց տամ ձեզի, քանի որ զուարձանալ կ'ուզէք:

Երանուհի. — Հա՛ շկոյի պէ, քիչ մըն ալ իւընդացնող բաներու վրայ խօսինք, չէ նէ այս օրը իրիկուն ըլլալիք չունի:

Սիրանոյշ. — Եւ այն ատեն քեզի գիտուն ըսողներուն իրաւունք պիտի տամ: Տեսնենք, Ա. փորձ, ի՞նչ պիտի ընես:

Հերմինէ. — Սակայն պայմանաւ որ ինձի քիչ մը պիտի օգնէք:

Սիրանոյշ. — Հապա՛, հապա՛, ձեռքերնուս գայնէ հոգին անգամ կը հանենք:

Հերմինէ. — Հիմա առաջին անգամ առ սա շիշը և լաւ մը նայէ, մէջը բան մը կա՞յ:

ՏԵՍԻԼ Բ.

ՎԱՐՄԱՆԻԿ ԵՒ ԱՆԺԵԼ

Վարսենիկ . — Հա՛, հա՛, հոս հն եղեր :  
Անժել . — Է՛յ պռավօ , ժամ մըն է ձեզ կը փըն-  
տռենք կոր , ի՞նչ կ'ընէք կոր այս տեղ :

Սիրանոյշ . — (Մեկուսի) Ամա՞ն , ասոնք ալ ո՞ւր-  
կէ եկան , մենք աննախ գործերնիս յարմարցուցեր  
էինք :

Երանուհի . — Է՛յ , է՛յ , է՛յ , սուս եղիք տէ դուք  
ալ նայեցէք :

Վարսենիկ . — Քոյր իմ , մենք ձեզի արդելք չենք  
կարծեմ , շարունակեցէք , մենք ալ կ'զրունունք :

Սիրանոյշ . — Է՛յ հիմա ի՞նչ պիտի ընեմ , շիշ  
ձեռքս մնաց , մէջը բան մը չի կա՞յ ... պարապ է :

Անժել . — Ճիշտ Երանուհին գլխուն պէս ... :

Հերմինէ . — Ի՞նչ , ի՞նչպէս պարապ ... շիշն  
մէջը բան մը կայ , սիրելիս :

Վարսենիկ . — Մէյ մը ձեռքս տո՛ւր սա շիշ  
նայիմ , հիմա կ'ըսեմ անոր մէջի եղածը . մէջը բան  
մը չերեւար կոր ամմա , կարելի է որ օդ կայ , որով-  
հետեւ օդը չերեւար :

Հերմինէ . — Հա՛ , աղէկ գիտցար : — Հիմա ա՛ռ  
սա հաւկիթը և առանց կոտրելու , դիւրութեամբ  
շիշն մէջ մացուր :

Սիրանոյշ . — Ի՞նչ կ'ըսես , Հերմինէ , շիշն բե-  
րանը պղտիկ՝ հաւկիթը մե՛ծ . աս ապոր բերնէն կը  
մտնէ՞ :

Երանուհի . — Ինչո՞ւ չէ , ինչո՞ւ չէ . հրաման  
ըրէ՛ ինծի , կաղինին կեղեւին մէջը մտնեմ :

Հերմինէ . — Կատակի՞ ելար , Երանիկ . հիմա կը  
տեսնես : — Վառէ՛ սա բամպակը , նետէ՛ շիշին մէջ .  
հա՛ սապէս , դի՛ր հաւկիթն ալ շիշին բերանը . հօօօ՛ր  
տեսա՞ր :

Սիրանոյշ . — Է՛ , կեցցես , Հերմինէ . բայց ի՞նչ-  
պէս ըրիր ։ ըսէ՛ . ինդրեմ :

Անժել . — Տեսա՞ր հիմա , Սիրանոյշ , անկարելի  
է ըսիր . հիմա համոզուցա՞ր թէ անկարելիները ա-  
սեղ դերձանով կը կարուին :

Երանուհի . — Շիտակը այս խաղը շատ հետա-  
քրքրութիւնս շարժեց , միայն չկրցայ ըմբռնել թէ  
ի՞նչպէս կ'ըլլայ որ հաւկիթը շիշին նեղ բերնէն կը  
մտնէ առանց կոտրելու :

Հերմինէ . — Այդչափ չհասկնալու բան մը չէ .  
բացատրութիւնը շատ դիւրին է . բամպակը վառելով  
շիշն մէջ չնետեցի՞ր . անոր տաքութենէն շիշին օդը  
տարածուեցաւ և մէկ մասը դուրս թռաւ . քիչ մը  
ետքը շիշին մէջ դարձեալ ցուրտ օդ մտած ատեն  
հաւկիթը միասին ներս քաշեց :

Սիրանոյշ . — Շատ չորհակալ ենք , Օրիորդ .  
Աստուած ձեր հանճարը աւելցնէ :

*Երանիկ.* — Հանձարը ըլլայ նէ կարմիր բանձարը . . . :

*Անժել.* — Աղէկ որ եկեր ենք, վարսենիկ, շատ գոհ մնացինք. դժբաղդաբար մեր ժամադրութեան ժամանակը հասաւ. գոնէ փորձի մըն ալ կենանք:

*Վարսենիկ.* — Կենանք, կենանք. կէս ժամ ունինք տակաւին:

*Սիրանոյշ.* — Ուրիշ ի՞նչ պիտի ընես, աղուոր բան մը ըրէ, հա՞:

*Երանիկ.* — Հիմա ալ ինք հաւկիթ պիտի ըլլայ:

*Սիրանոյշ.* — Չայնդ կտրէ՛, Երանիկ, հիմա կը նեղանայ, փորձը չըներ. աղէկ որ չիմացաւ ըստծդդ:

*Հերմինէ.* — Հիմա գանք երկրորդ փորձին. հանէ մատէդ մատանիդ և տուր որ սա կերձանը անոր կապեմ:

*Սիրանոյշ.* — Տո՛ւր դերձանը, ես կը կապեմ:

*Հերմինէ.* — Ի՞նչ կայ որ, ինչո՞ւ չես տար:

*Սիրանոյշ.* — Բան չկայ, բայց ես կը կապեմ: (մեկուսի) Մատանիս ալ վրայ տալու ժամանակ չունիմ:

*Հերմինէ.* — Ա՛ռ կապէ, կապելու մէջ վարպետութիւն չկայ. դերձանին ծայրէն բռնէ, հիմա ես դերձանը պիտի այրեմ եւ մատանին օդին մէջ պիտի մնայ. ուշադրութիւն ըրէ՛ք:

*Անժել.* — Աստուած իմ, բայց ի՞նչպէս կ'ըլլայ կոր:

*Երանիկ.* — Ե՛ս ալ կընամ ընել, Ե՛ս ալ, Ե՛ս ալ.

շատ դժուար բան մը չէ: Վարսենիկ, ելի՛ր սա աթոռին վրայ. հիմա ես աթոռը պիտի քաշեմ և վարսենիկը օդին մէջ պիտի մնայ, ահաւասիկ... Բու՛ֆ:

*Վարսենիկ.* — Ո՛ւֆ, ո՛ւֆ, ո՛ւֆ. ինչո՞ւ կ'ընես պէ, չգիտցած բանիդ մէջը ինչո՞ւ կ'իյնաս. ես ալ կարծեցի թէ իրաւ օդին մէջ պիտի կենամ:

*Անժել.* — Ասոր գաղտնիքն ալ ըսէ տէ մենք երթանք,

*Հերմինէ.* — Շատ դիւրին բան մըն է աս. դերձանը առաջուց երեք-չորս անգամ աղջուրի մէջ թրջելէ եւ չորցնելէ ետք, բնաւ մի՛ կասկածիր, շատ լաւ կը յաջողիս. որովհետեւ վառած ատենդ թէեւ դերձանը կ'այրի, բայց այդ թէլը պատող աղէն ձեւացած սիւնակը կընայ մատանին վերցնել առանց փրթելու:

*Սիրանոյշ.* — Իրաւ որ շատ գիտուն ես եղեր, օրիորդ Հերմինէ, Երանի թէ ես ալ փողոցները չափ-չփելու տեղ վարժաբան երթայի ու աղուոր բաներ սորզէի. ամմա սա անպիտան Երանուհին տեսա՞ր. այսօր դպրոց չերթանք չէ նէ օրբախ չեմ ըլլար կ'ըսէ շարունակ:

*Երանիկ.* — Ե՛ս կ'ըսեմ քեզի թէ դպրոց մի՛ երթար. գուն բնաւ ըսած չես, անանկ չէ՞. Եյ շատ աղէկ, ըսենք թէ ես չար եմ, ինչո՞ւ իմին չար խրատներուս կը հետեւիս, հիմա քեզի հորը ինկիր ըսեմ նէ պիտի իյնա՞ս:

Սիրանոյշ. — 0'հ. քիչ մը դժուար աչքս բաց հորենիկ իշխան :

Վարսենիկ . — Դպրոցէն փախչիլը արդէն աչքը բաց հորը իշխալ ըսել է . — է՛յ հիմա հակածառութեան ժամանակ չէ . կարճ կապեցէք ա՛լ : — Օրիորդ Հերմինէ , բան մըն ալ պատրաստէ մեզ զարմացնելու :

Հերմինէ . — Քաւ լիցի և ես չեմ կրնար մարդ զարմացնել . այդպէս ըսելով ձեր ազնուութիւնը կը հաստատէք . հիմա երբորդ փորձ մըն ալ պիտի ընեմ : Տեսէ՛ք սա ամանով ջուրը . հիմա ես այս ջուրին մէջ քառորդ մէծիտ մը պիտի նետեմ և դուք մէջէն պիտի հանէք , առանց ձեռքերնիդ թրջելու :


Անձել . — է՛յ շատ աղէկ , ատկէ դիւրին ի՞նչ կայ , ունելիին ծայրովը կը բռնենք եւ ձեռքերնիս չի թրջիր :

Հերմինէ . — Ո'չ , ձեռքովնիդ պիտի բռնէք առանց թրջելու :

Երանիկ . — Արդէն անանկ կ'ըլլայ , գիտեմ , գիտեմ , կը հաստատեմ . կը յիշե՞ս , Սիրանոյշ , անցեալ օր մարդ մը շոգենաւէն նաւամատոյց ցատքած միջոցին ծովը ինկաւ և մուկի պէս . . . չթրջած դուրս հանեցին :

Վարսենիկ . — է՛յ , երանիկ , կը չափաղանցես կոր ա՛լ . հարկաւ այս ալ գաղտնիք մը ունի . քիչ մը համբերէ : — Բա՛յ , ինդըեմ , Հերմինէ , ասոր գաղտնիքը ի՞նչ է :

Հերմինէ . — Քոյր իմ , սա Եւրոպացիները չկա՞ն մի , շատ կարելի է օր մը իրենց գիտութիւնով առանց լինելու գովերու մէջ պիտի կրնան ապրիլ :



Վարսենիկ . — էյ իւսէ ատ չեն կրնար ընել . նայէ՛ այդ խօսքիդ պոչով սուտ կ'ըսեն :

Հերմինէ . — Դուն կ'երեւայ թէ թովմաս առաք-

Եալին ցեղէն ես, տե՛ս և հաւատա . ահա քառորդը առի . ձեռքս թրջա՞ծ է :

Անժել . — Ո՞վ Աստուած . իրաւ չոր է ձեռքը , բայց ի՞նչ նիտեցիր ջուրին մէջ :

Հերմինէ . — Լիօփօթ անուն փոշի մը կայ որ ամէն գեղարան կը ծախուի . Եթէ այդ փոշիէն քիչ մը ցանես ջուրին երեսը , ձեռքդ բնաւ . շթրջիր ջուրին մէջ խոթած ատենդ :

Երանիկ . — Դուն օգգապա՞զ ես , ի՞նչ ես . Ե՞րբ սորվեցար այդ բաները :

Վարսենիկ . — Մեր ժամադրութեան ատենը եկաւ , Սնժէլ , ուստի մենք մեր չնորհակալիքը յայտնելով մեկնինք :

Անժել . — Ժամադրութեանս մէջ ճշդապահ ըլլալու համար ես ալ մեկնիլ կուզեմ , ապա թէ ոչ բնաւ սրտէս չգար որ այս տեղէն բաժնուիմ :

Վարսենիկ . — Է՛յ ի՞նչ կրնանք ընել , օրիորդ Հերմինէն ամէն ատեն մերն է , երբ որ ուզենք անիկա մեզ կը դուարձացնէ . այնպէս չէ՞ , Հերմինէ :

Հերմինէ . — Ատոր տարակոյս չկայ , ուրեմն ճշդապահ եղիք ձեր ժամադրութեան :

Անժել և Վարսենիկ . — (Մեկնելու վրայ) Ուրեմն մնաք բարով , չնորհակալ ենք :

Հերմինէ . — Զարժեր . երթաք բարով . դարձեալ հրամմեցէք : — Է՛յ , ընկերներ , հիմա որ մինակ մնացինք , ձեզի ուրիշ զարմանալի փորձ մըն ալ պի-

տի ընեմ և վերջացնենք , որովհետեւ այսօր մայրս զիս Բերա պիտի տանի գլխարկ մը գնելու համար : Հիմա կ'ուզեմ որ ասեղով մը սա տասնոցը ծակենք :

Երանիկ . — Կը ներես , Հերմինէ , Խօսքդ ընդմինելուս , բայց կարծեմ սխալ ըսիր . գամով մը ծակենք պիտի ըսէիր , ասեղով ըսիր :

Հերմինէ . — Ո՛չ , ո՛չ , ես չսխալեցայ . այո՛ , ասեղով մը պիտի ծակենք . ա՛ռ , ահա մուրճը :

Սիրանոյշ . — Ի՞նչ կ'ըսես . քոյր իմ , կարելի՞ բան է որ ասեղը մուրճի հարուածէն չկոտրի , մանաւանդ հիմակուան կեղծ առեղները , մուրճով զարնելչէ՝ կար կարած ատենդ կը կոտրին :

Հերմինէ . — Ամէն խօսքդ հեգնական է , Սիրանոյշ , և զարմանալին ո՞րն է , գիտե՛ս . տգէտներն են ամէն ատեն որ մարդ կը ծաղրեն :

Սիրանոյշ . — Քաւ լիցի , օրիորդ , ասիկա ծաղրել չէ . այլ զարմանք մը ձեր ունեցած տաղանդին վրայ . Եթէ ես քիչ մը կոշտութեամբ կը խօսիմ , սոր ալ պատճառը վարժարան դացած չըլլալս է :

Երանուհի . — Փորձե՞նք , Հերմինէ , փորձենք , դուն անոր ըսածին մի՛ նայիր :

Հերմինէ . — Շատ լաւ , ասիկա դիւրին բան մըն է . ա՛ռ սա ասեղը եւ սա խիցին մէջէն անցուր . տասնոցը դիր սեղանին վրայ , ասեղն ալ տասնոցին վրայ . ուշադրութիւն ըրէ , մուրճը ձեռքիդ չզարնես . հիմա ուժով մը զարկ . . . տե՛ս :

**Սիրանոյշ.** — Շատ բա՞ն, սակայն խելքս չի՞……  
**Հերմինէ.** — Ի՞՞նչ խելքս…… խելքս չհասա՞ւ պի-  
 տի ըսես, իմ խելքս ալ չպիտի հասնէր այն ատեն  
 երբ մերկ ասեղով մը ծակէինք. բայց հիմա վրան  
 խից մը կայ, չե՞ս տեսներ. այդ խիցն է որ ասեղը  
 շիտակ կը բռնէ, որով ոչ կը կոտրի և ոչ ալ կը ծռի,  
 մանաւանդ որ ասեղը պողպատէ է և պողպատը ա-  
 ամէն մետաղներէ կարծր ըլլալով կրնայ ծակել այդ  
 տասնոցը:

**Երանուհի.** — Շատ շնորհակալ ենք. օրիորդ,  
 շատ գոհ մնացինք:


**Սիրանոյշ.** — Ամէն օր եթէ քեզի գալու ըլլանք.  
 Մեզի ալ ասանկ բաներ կը սորվեցնե՞ս:

**Հերմինէ.** — Ձեզի սորվեցնելը պարտականու-  
 թիւնս ըլլայ, ամենայն սիրով կը սորվեցնեմ. սա-  
 կայն կը փափաքիմ որ դուք ալ վարժարան երթաք.  
 հոն ամէն բան կատարելապէս պիտի սորվիք. բա-  
 ւական է որ կամք ու յարատեւութիւն ունենաք:  
 ապրին մեր ուսուցիչները որոնք երբեք չեն խնայեր  
 մեզի իրենց գիտցածը սորվեցնել. ապրին անոնք,  
 քանի որ կը փրկեն մարդկութիւնը տգիտութեան  
 ձիրաններէն. Օրհնեալ ըլլայ վարժապեաը:

**Տ4.** — ԼՈՒՍԻՆ, ԽԱՒԱՐՈՒՄ, ԳԻՍԱԼՈՐՆԵՐ

Լուսինը միեւնոյն ատեն կը գառնայ թէ՛ ինքնիր  
 վրայ եւ թէ՛ երկրիս բոլորտիքը շրջան մը կ'ընէ որ  
 կը տեւէ 27 օր և 8 ժամ: Իր լոյսը Արեւէն կ'ընդունի  
 եւ մեզի կ'երեւայ զանազան երեւոյթներու տակ: Ա-  
 սիկա յաջորդաբար կը ներկայացնէ մահիկի, կիսաշըր-  
 ջանակի եւ շրջանակի ձեւեր երկրիս եւ Արեւուն դէմ  
 տուած դիրքերուն համեմատ:

Լուսինը երկրիս բոլորտիքը ըրած շրջանին մէջ



եթէ երկրիս եւ Արեւուն մէջտեղն իյնայ, երկիրը՝ Ա-  
 րեւէն լոյս չկրնալ առնելուն արեգակի խաւարում տեղի  
 կ'ունենայ: Հակառակն ըլլալով, եթէ երկիրը Արե-  
 ւուն եւ Լուսինին մէջ տեղն իյնայ, Լուսինը արեւուն  
 լոյսէն զրկուելուն համար լուսնի խաւարում տեղի  
 կ'ունենայ: Գալով զիսաւորներուն, ասոնք աստան-  
 դական մարմիններ են որ լուսաւոր պոչ մը ունին:

85. — ԱՐՏԻ ԳՈՀԱՑՈՒՄ

Լուդովիկոս ԺԴ. եւ իր վեհանձն թագուհին օր մը Վէրսայի մէջ պտոյտ մը կ'ընէին։ Այս միջոցին տեսան տղեկ մը որ ձեռքը սկուտեղ մը ունէր մէջը մէկ-երկու հատ անագէ դգալներով։

« Ի՞նչ կը տանիս, հարցուց թագուհին։



— Ապուր է, տիկին, որ ծնողացս կը տանիմ, ոռոնք սա տեղ կ'աշխատին արտին մէջ։

— Ինչէ՞ պատրաստուած է։

— Զուրով և բուռային արմատներով, տիկին։

— Ի՞նչ, առանց միախ՞...։

— Ա՛յս, տիկին, շատ բաղդաւոր կը սեպենք մենք զմեղ, եթէ գոնէ չոր հացը գտնենք։

— Ա՛ռ սա ոսկին ուրեմն եւ հայրիկիդ տար, որ պէս զի լաւ ապուր մը եփել տայ քեզի։


Եւ կը խնդրէ իր վեհափառ ամուսինէն որ հետեւին տղուն իրաց վիճակը հասկնալու համար։

Իրաւցնէ ալ, հեռուէն տեսան որ բարի ծերունին ծանր աշխատութեան մէջ էր, եւ այն ատեն միայն գլուխը վեր առաւ երբ տղեկը ոսկին անոր ափը դրաւ և երբ արդէն լուդովիկոս ու թագուհին մօտեցեր էին իրեն։

Բարի ծերունին, կինը և տղաքը ծունդի գալով աղօթեցին անոնց համար։

— Կը տեսնէ՞ք, ըստ թագուհին, խեղձերը մեզի համար կ'աղօթեն։ ա՛յս, ի՞նչ աղէկ բան է բարիք ընելը։


Լուդովիկոս յուզուած էր այս տեսաբանէն։ սիրտը կը բարախէր ու գոհ էր։



ՏԵՍ. — ՄԱԿ ՎԱՍՏԻԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ

Ստուկ վաստկելը ո՞րչափ դիւրին նկատուի, անիւ կա պահելը աշխարհի մէջ ամէնէն դժուար բանն է : Իրօք ալ այսպէս չէ՞ : Շատեր շատ ստակ կը վաստը-կին, բայց պահելու արուեստն ու միջոցը կը պակսի իրենց :

Հարստանալու գաղտնիքը վաստկածէն պակաս



ծախսելուն մէջ է : Տարին 100 ոսկի վաստկող և 101 ոսկի ծախսող մարդը աշխարհի ամէնէն թշուառ արարածն է . մինչդեռ տարին 100 ոսկի վաստկող եւ 99ը ծախսողը՝ ամէնէն երջանիկը :

Գիտենք թէ ինայողութիւնը հարստութիւն է . բայց ճշմարիտ խնայողութիւնը սխալ ըմբռնուած է մեր մէջ և ամէնքս ալ չենք գիտեր թէ ի՞նչ է այդ սկզբունքը : Խնայողութիւնը պէտք չէ փնտռել գըձձութեան մէջ : Շատեր կը կարծեն որ խնայողութիւնը ըրած կ'ըլան երբ լուացարար կնոջ 20 փարան կը զեղչեն և 2 դահեկանի գնած մէկ քաշ պտուղնուն 40 փարա բեռնակիրի ծախք կը վճարեն : Այս կարգի մարդիկ երբեք խնայող չեն կրնար համարուիլ : Ճըշմարիտ խնայողութիւնը միշտ ելքը մուտքէն նուազ ընելուն մէջ է : Հագի՛ր հին հագուստդ քիչ մը ժամանակ ալ, մի՛ ունենար զոյգ մը նոր ձեռնոցներ . եթէ պէտք ըլլայ տեելի պարզ սնունդ մը ա՛ռ, որպէս զի ամէն պարագայի մէջ, եթէ անակնկալ դէպք մը չպատահի, ելքդ մուտքէդ նուազ ըլլայ : Երբ մարդ անդամ մը խնայել սորվի, աւելի գոհունակութիւն պիտի զգայ խելքով խնայելուն քան թէ անխելքութիւնով չուայլելուն մէջ : Ա՛ռ տետրակ մը եւ հոն նշանակի ամէն ծախսքերդ և ապա ամէն օր կամ ամէն շարաթ այդ ծախսքերը երկու սինակներու բաժնէ՛, մէկուն վրայ պիտանի և միւսին՝ անպիտ բառերը գրելով : Այն ատեն պիտի տեսնես որ վերջին սիւնակի գումարը կրկինը, եռապատիկը և յաճախ տասնապատիկը պիտի ըլլայ քան առաջինը . այսինքն պիտի տեսնես որ զեղիսութիւններու համար վատնած գումարդ տասնապատիկ աւելի պիտի

ըլլայ քան կեանքի իրական պէտքերու համար ծախսած գումարէն :



87. — Բ Ժ Ի Շ Կ Բ

(ՊԵՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ)

Քոյրի'կ, քոյրի'կ, տո՛ւր նայիմ անգամ մը սարազկերակդ . տեսնեմ ի՞նչ է տկարութեանդ պատճառը :

Օ՛հօ՛հօ՛, ո՞րչափ ալ արագ կը զարնէ . վայրկեանի մէջ 80է աւելի . աս ի՞նչ տաքութիւն , քոյրիկս , լեզուդ տեսնեմ անգամ մը , այո՛, այո՛, քիչ մը տկարութիւն ունիս . այս օր միայն տաքուկ ապուր մը պէտք է խմես , ուրիշ ոչինչ :

Ա՛խ , ագիտութիւն , տեսա՞ր մի բան չգիտնալէն ի՞նչ չարիքներ յառաջ կուղան եղեք : Մարդ ինչ որ ալ ըլլայ պէտք է որ քիչ մը առողջաբանութիւն սորմի՝ որ ամէնէն կարեւորն է , և քիչ մըն ալ բժըշկութիւն գէթ մինչեւ աստիճան մը . որպէս զի գոնէ թեթեւ անհանգստութիւններու համար Պ. բժիշկներու գլուխը չցաւցնէ և մանաւանդ մէկ քանի ծերտակ մէծիտներու կակծեցոցիշ ծախքէն զերծ մնայ :

Գիտէ՞ք , քոյրիկ . ես այսօր շատ աղէկ գիտցայ մարդակազմութեան և առողջաբանութեան դասերս .

Պ. Ռւառցիչս շատ գոհ մնաց ինէ , 10 և խաչանիշ առի և յետոյ Պ. բժիշկ տիտղոսը տուաւ ինծի . ես ա՛լ Պ. բժիշկն եմ :

Գիտնալու էք , քոյրիկս , թէ ապրիլ վատառողջ , ցաւերով ու տանջանքներով՝ մեռնիլ է յամր ու դան-



դաղ մահով . ապրիլ առողջ , կայտառ , գիմագրաւելով Փիզիքական և բարոյական ցաւերու՝ ապրիլ է մարդու արժանի երջանիկ կեանքով :

Վատառողջ մարմիններու մէջ հոգին շատ կը տըս կարանայ . իսկ առողջ սարմիններու մէջ , անիկա զօրաւոր է :

Ուրեմն ի՞նչ պէտք է ընել բնութեան մեզի տը-

ուած առողջութիւնը պահելու համար , և կամ ի՞նչ ընել այն շատ մը հիւանդութիւններուն , բիւրաւոր մանրէներուն դէմ որոնք մեր առողջութեան բարեկամ չեն . և սակայն դրացի են մեզի , քանի որ այդ շար ճճիները մեր չորս կողմը կը գտնուին , ինչպէս որ գիտութիւնը կը հաստատէ :

## 88. — ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ

(ՏՐԱՄԱԽՕՍՈՒԹԻՒՆ)

**Յակոբ.** — Միւսի՛ւ , միւսի՛ւ , ո՞ւր այդպէս աճապարանքով . վաճառականական յանձնառութիւն մը ունեցողի պէս կը վազես . եղբա՛յր , դպրոցէն ելլելէդ ի վեր չենք տեսնուած բնաւ :

**Գարեգին.** — Մարդ Աստուծոյ գուն ալ , դպրո՛ց՝ չըսե՞ս զնան մը ; Փառք Աստուծոյ որ սա անիծուած տեղէն ինքզինքս դուրս նետեցի և հիմա սանկ համարձակ կը պտըտիմ ; ի՞նչ է ան , մարդասպա՞ն ենք միթէ . « Փողոց չպիտի ելլես , ծովեղերքը չպիտի երթաս , դպրոցէն բացակայ չպիտի գտնուիս . սա պիտի ընես , նա պիտի չընես : » Ա՛խ , մանաւանդ այն տնօրէ՞ն է , անօրէ՞ն է , ի՞նչ է . անոր զարկած երկու հատ ապտակը չկա՞յ , մտքէս չպիտի ելլէ բնաւ : Հապա ան կառավարիչին ըրածնե՞րը . . . արդեօք մոռնալիք բա-

ներ են . « Ո՞ւր էիր այս ատեն , դուն տակաւին նո՞ր գպրոց կուգաս . դասերը ելան . . . քեզի անպիտան » : Կարծես դատարանն ենք , վայրկեանը վայրկեանին ներկայ գտնուելու է եղեր . քիչ մը ուշացա՞ր — օ՞ն , մէկ ժամ ծունդի . դասերդ պատրաստ չե՞ն — գրէ հարիւր տող պատժագիր . ոտքի ելա՞ր — ա՛ռ քեզի տասը բառ գոց ընելու . լուս չնստա՞ր — ա՛ռ քեզի նախատինք մը . գուլպա չե՞ս հագեր — ա՛ռ ոտքիդ



Տեյնեկ մը . ոտնաման չունի՞ս — ա՛ռ հատ մըն ալ : Եղբայր , ստեղծելո՞ւ է , հայրիկս ժամանակ չունի՞ . փարա չկա՞յ . . .

**Յակոբ.** — Է՞ֆ , եղբա՛յր , դեռ չվերջացա՞ւ . շատախօսի ճախարա՞կ ես , ի՞նչ ես , ես քեզի երկու խօսք ըսի , դուն գլխուս գանկը պայթեցուցիր .

**Գարեգին.** — Վա՞յ , վա՞յ , վա՞յ , ահա քիչ խօսող դպրոցական միւսիւս . ինձի կոյր ըսողը գոնէ ինք նոււ աշուի մը ըլլայ : Է՞յ , ի՞նչ է եղեր նայինք , ատիկա

դասատունի՞դ , կառավարիչը կամ տնօրէնը խրատ տուին որ ինծի հաղորդես : Ես շատախօս եմ հա՛ . շատախօսին մեծը քու դասատուներդ են . կը կը կը՝ , առաւօտէն մինչեւ իրիկուն կը խօսին կը կենան . գոնէ մտիկ ընող մը ըլլայ , գլուխ ունիս նէ տո՛ւր որ արդուկեն : Այս ֆրանսերէն է , ա՛յն՝ տաճկերէն , ա՛յս հայերէն , միւսը՝ չիյում ինչերէն . ա՛յս աշխարհագրութիւն է , ա՛յս ալ թուաբանութիւն , այս ի՞նչ տանջանք եւ ի՞նչ դժուարութիւն . մա՞րդ կը դիմանայ ատոր :

Յակոբ . — 0 հօ՛ , հօ՛ , չըսե՞ս , դուն դժուարութենէ փախուստ տուեր ես . անանկ է եա՛ , հաց գըտա՞ր — լիէ . դժուարութիւն մը ելա՞ւ դէմդ — ճիծօ՞զ . աղէկ շիտակը , կեցցես : Մարդ Աստուծոյ , դուն ի՞նչ կարծեցիր , առանց քրտինքի հաց կ'ըլլա՞յ : Հարկաւ , լեզու , գիտութիւն եւ ուրիշ բաներ սորվելու համար աշխատելու , յոգնելու ենք : Նստիլ աղէկ աղէկ աշխատելով՝ անշուշտ կը սորվինք , եթէ մեր չգիտցած կամ չհասկցած բան մը պատսհի , դասատուները ողջ ըլլան , հարցուցած ատենդ պատասխանդ կ'առնես . ա՛լ ասոր դժուարութիւնը ո՞րն է :

Դարեգին . — Ահա լմոցաւ գնաց :


Յակոբ . — Անշո՛ւշտ , հապա ի՞նչ կարծեցիր , «Համբերութիւնով աղոխը հրուշակ կ'ըլլայ կ'ըսեն , թութիւներեւն ալ սնդուս » : Մարդ կը յառաջադիմէ կամացուկ կամացուկ :

Դարեգին . — 0հօ՛ , փիլիսոփայ կտրեցար գլխուս , միւսիւ , աս ի՞նչ օրինակներ , աս ի՞նչ խրատներ . բայց ցաւալի է որ խրատ տուողները իրենք նախ իրենց տուած խրատին հակառակ կը վարուին . սա անցածները ըրած տղայութիւններդ մոռցա՞ր . Զիւմալիւլ տուտուին ապակիները կուրտելդ միտքէդ ելա՞ւ :

Յակոբ . — Ի՞նչ կընայ ըլլալ , խելքը տարիքի մէջ չէ այլ գլխուն մէջ . անցած տարուան վիճակիս ի՞նչ կը նայիս : Ես հիմա փառք կուտամ որ այսօր մեր դասատուներուն չնորհիւ այսպիսի դպրոցի մը մէջ դաստիարակութիւն եւ ուսում կ'առնենք . Ազգին եւ Տէրութեան օգտակար մէյմէկ անհատներ ըլլալու համար . մինչդեռ դուն , ամէն ատեն այսպէս տղայամիտ ու անկիրթ պիտի ըլլաս :

Դարեգին . Հաւկիթն ի՞նչ է , փուռը տրուած կեօվին չունիմ որ վրան զարնեմ :

Յակոբ . — 0հօ՛ , ի՞նչ աղէկ բան , անկիրթ եւ հաւկիթ իրարու հետ շփոթե՞լ . շիտակը ըսելիք չունիմ . ողբալի վիճակ , դպրոց չսիրող , դպրոց չյարատեւող մարդուն վիճակը ա՛յս է : « Սեւը սապօնն ի՞նչ խեւը խրատն ի՞նչ ընէ » :



89. — ՎԱՐԴՆ ՈՒ ՄԱՆԻՇԱԿ

« Ծաղիկներուն մէջ ե՞ս եմ քազուհին » .  
Կ'ըսկր օր մը վարդն հեզ մանիշակին .  
Որ կը գտնուեր խոտին տակն իր բով .  
« Առաջինն եմ ես կարգով ու յարգով .  
Նայէ մէյ մ'ինձի , կ'ըսկր նա անոր ,



Ի՞նչպէս կ'երեւամ , միքէ չե՞մ աղուոր .  
Ի՞նչ կ'ըսես իմ քարւ ու փայլուն գոյնին  
Եւ բովիկ աղուոր սիրուն հասակին ,  
Մինչ դու կը սըմիիս միշ խոտերուն տակ » :  
Պատասխան տուաւ սապէս մանիշակ .  
« Քու բոլոր ոչինչ այդ զոռոզ պչրանք

Տուեր են ֆեզի միայն սին պարծանիք .  
Թէ ինձ կը հաւասար , ձըգէ՛ այդ լեզուն ,  
Անվայել բան և ֆեզի պէս մէկուն :  
Կ'ուզե՞ս հաճելի ըլլալ ամենուն .  
Գիշցի՛ր միշ յարգել , սիրել պարզութիւն ,  
Նայէ՛ որ միշ հեզ , համես ըլլաս դուն » :

90. — ՊԱՐՏԱՏԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՊԱՆՀ

— Ո՞հ , գո՞ւն ես , կ'ըսէ պարտատերը իր գեր-  
ձակին , անչուշտ հաշուեցուցակու կը բերես .  
— Սյո՛ , պարոն , և քիչ մը ստակ պիտի ուզէի :  
— Գրասեղանս բա՛ց . քաշէ՛ սա գվրոցը ( գեր-  
ձակը ուրախութեամբ կը քաշէ ) , այն չէ՛ , միւսը ,  
( գերձակը երկլորդ գվրոց մը կը քաշէ ) Սյո՞ն ալ չէ ,  
վրայինը քաշէ՛ ... հա՛ , այն է , մէջը ի՞նչ կը  
տեսնես :

— Շատ մը թուղթ կը տեսնեմ . կ'ըսէ գեր-  
ձակը :

— Ատոնք վճարելի հաշուեցուցակնել են . քու-  
կինդ ալ անոնց հետ գիր , կ'ըսէ անհոգ պարտա-  
տէրը եւ միւս կողմ կը դառնայ :



# ՑԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒԻ

## ՑԱՆԿԱԲԱՆ

Ա. — Արձակ Հատուածներ

Դպրոցը	7
Տնաշէն կինը	9
Փախստական գպրոցականներ	15
Անիբաւ պատիճ	19
Տնաւեր կինը	30
Գնտասեղ մը	50
Մեր հորիդոնին վրայ	74
Գործերնին գիտցող աղաք	82
Արժանիք թէ դիպուած	103
Գիւղացի և վարունդ	117
Լուսին, խաւարում, գիսաւորներ	137
Պարտատէրը եւ պարտականը	149

Բ. — Բարդականի Դասեր

Պարտականութիւններ ծնողաց հանդէպ	26
Մի՛ խարուիք արտաքին երեսյթներէ	36
Փութկոտութիւն և ծուլութիւն	38
Դպրոցականներու պարտականութիւնք	41
Բարի սովորութիւններ	49
Գողը կը պատժուի	54
Անձին նկատմամբ պարտականութիւններ	63
Երեք բարեկամներ	72
Ա.յլոց նկատմամբ պարտականութիւններ	79
Իրարմով պատժուած ոճիրներ	85
Բարոյական սկզբունք	94
Ուրիշի նկատմամբ պարտականութիւնք	96

Գ. — Կրօնի Դասեր

Ցիսուս և մանուկները	23
Ցիսուսի Մկրտութիւնը	48
Տասը կոյսեր	61

Ցիսուսի Մատնութիւնը	75
Ցիսուսի Խաչելութիւնն ու Մահը	91
Ցիսուսի Թաղումը	110
Ցիսուսի Յարութիւնը	122

Դ. — Կենսագրականներ

Ցովհաննէս Այվազովսքի	35
Պետրոս Ղուրեան	45
Ռուսինեան	58
Մկրտիչ Պէշիքթաշլեան	86
Թովմաս Թէրզեան	118

Ե. — Տնտեսական Նիւրեր

Ստակ վաստկելու արուեստը	71
Զոխալինք մեր կոչումին մէջ	89
Ստակ վաստկելու արուեստը	107
Աշխատութիւն, կարգապահութիւն	111
Յարատեռէ'	120
Ստակ վաստկելու արուեստը	140

Զ. — Աւանդավիպեր

Սրամիտ պատասխան	13
Մոլիէսի կեանքէն	34
Պարտք ունեցողը կրնա՞յ քնանալ	68
Սակաւախօսութիւն	68
Փոկիոնի անշահասիրութիւնը	54
Շողոքորթութիւն	101
Մանրավէպեր	114
Սրտի գոհացում	138

Է. — Ուսնաւորներ

Ցեմի մէջ մարգարիտ	14
Փշոտ թուփը	22
Վերջին խոստում	24
Ծովը	32
Թշուառը խորհեցէք	34
Դպրոցական կեանք	40
Ի՞նչ կ'ըսեն	47

<b>Զիւնհալ</b>	57
<b>Գեղջկուհոյն երգը</b>	65
<b>Իմ մահը</b>	69
<b>Իմ կեանքը</b>	83
<b>Տխուր երաժշտութիւն</b>	94
<b>Երեկոյեան տղոթք</b>	102
<b>Զէ'</b>	109
<b>Ը. — Առակներ</b>	
<b>Ստախօսին պատիժը</b>	11
<b>Աղուան ու ձագերը</b>	17
<b>Աշխատանք եւ անգործութիւն</b>	25
<b>Աղուա և աղուէս</b>	28
<b>Գայլ եւ գառնուկ</b>	37
<b>Մեղու, ճպուռն և ճանճ</b>	44
<b>Իժն ու տղբուկը</b>	52
<b>Հողագործն ու զաւակները</b>	60
<b>Կապիկը</b>	66
<b>Ճնճղուկն ու նապաստակը</b>	73
<b>Կապիկ եւ ակնոց</b>	81
<b>Ոսկի</b>	88
<b>Շուք եւ երիտասարդ</b>	99
<b>Ագաչն ու հաւը</b>	104
<b>Առիւճն ու որսը</b>	106
<b>Իմաստուն աղուէս</b>	112
<b>Գիւղացի եւ մահ</b>	115
<b>Մուկերը</b>	119
<b>Վարդն ու մանիշակ</b>	148
<b>Թ. — Առածներ</b>	
<b>Տնտեսական առածներ</b>	21
<b>Առածներ</b>	60
»	69
»	78
<b>Ժ. — Տրամախօսութիւն</b>	
<b>Փոքրիկ գիտնականը</b>	124
<b>Բժիշկը</b>	142
<b>Դպրոցականները</b>	144

**Հեղինակին երկասիրութիւնների**

---

Ընթացք իրադիմութեան, բնաՊԱՏՄՈՒԹԵԱՆ եւ ԲՆԱ-

**ԳԻՏՈՒԹՅԱՆ**

Ա. — Նոր դասընթացք գործնական եւ արհեստական իրագիտութեան. — **Տարբական՝ 7—9 տարեկան տղոց յատուկ.** Երկրորդ տպագրութիւն, պատկերազարդ, հիմնովին բարեփոխուած եւ ձոխացած։ Կը խօսի,



Ուսումնական Խորհրդոյ կրթական ծրագրին համեմատ։

Ա. — Մարդուս եւ անոր կազմուածքին, սնունդի, շինուածանիւթերու, հագուստի, կահ կարասիներու

Եւ այլ զանազան պէտքերու եւ առողջապահական կանոններու վրայ:

Բ. — Կենդանիներու եւ անոնց օգտակար արտադրութիւններուն, նախնական սպառելի նիւթերուն եւ անոնց ստացման ու պատրաստութիւններուն.

Գ. — Բոյսերու եւ տունկերու եւ անոնց օգտակար արտադրութիւններուն, իւղի, ներկի, շաքարի եւ հիսելի գործածական նիւթերու եւ առարկաներու.

Դ. — Հանեային եւ մետաղային գլխաւոր արտադրութիւններու, ոսկիի, արծաթի, դրամի, զարդի իրեղէններու, վառելանիւթերու և անոնց ստացման և գործածութեան եղանակներուն. — Հողագործութեան, պարտիզպանութեան, չերամաբուծութեան, մեղուաբուծութեան, զանազան ըմպելիներու եւ գեղանիւթերու.

Ե. — Բնական երեւոյներու եւ յարակից մասերուն վրայ իրագիտական, բնապատմական, բնագիտական եւ բնախօսական աստիճանաւորուած ու խըտացած համառօտ տեսութիւններ եւ ծանօթութիւններ, խխատ պարզ եւ դիւրահասկնալի ոճով:

Գին 3 զրշ.


Զ. — Միջին դասընթացք Ա. տարի, գործնական և արհեստական իրազիտութիւն եւ Բնապատմութիւն, 9—11 տարեկան տղոց յատուկ, վաւերացած Ուսումն. Խորհրդէն: Կանդրադառնայ նախորդ դասընթացքի նիւթերուն վրայ աւելի ճոխ ու լայն կերպով և ման-



րամասնութեամբ տալով իրագիտական բոլոր ծանօթութիւնները որոնք 9—11 տարեկան տղոց տարիքին ու չափին համեմատ դրուած են դիւրահասկնալի ոճով:

Գին 4 զրշ.


**3.** — Միջին դասմբացք Բ. տարի. գործնական  
և արհեստական իրազիտութիւն եւ Բնապատմութիւն,  
որուն մէջ մասնաւորապէս կը շեշտուին կենդանական,  
բուսային և հանճային արտագրութիւնները, անոնց



պատրաստութեան և գործածութեան մասին մարդկային ձարտարութիւնը, արհեստներու և արուեստներու յառաջացումը և գիտական նորանոր միջոցներու և յառաջդիմութեանց չնորհիւ ձեռք բերուած դիւրութիւնները:

Գին 5 դր.

**4.** — Գործնական տարեք Բնազիտական եւ Բնապակմական զիտութեանց, բարձրագոյն ընթացք 41—43 տարեկան տղոց և զարգացելոց յատուկ, նիւթուննենալով ըստ Կրթ. Ծրագրի.



- 1<sup>o</sup>. Մարդը և իր կաղմութիւնը,
- 2<sup>o</sup>. Կենդանիք և իրենց օգտակարութիւնը,
- 3<sup>o</sup>. Բոյսք և երկրագործութիւն,
- 4<sup>o</sup>. Մէտէօրաբանութիւնը երկրագործին համար,
- 5<sup>o</sup>. Բնագիտութիւն,
- 6<sup>o</sup>. Տարրաբանութիւն :

228 ընտիր պատկերներով:

Գին 7 դր.

ԸՆԹԱՅՔ ՆԱԽԱԿՐԹՈՒԹԵԱՆ ՖՐԱՆՍԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ

**1.** — Մենոր Մանկանց կամ նոր Քերական ֆրանսերէն լեզուի, 7—9 տարեկան տղոց յատուկ. կ'ուսուցանէ ֆրանսերէնի ընթերցումը և պարզ ու



գործածական պարբերութիւններու դրուցատրութիւնը, բոլորովին նոր եւ մանկավարժական մէթուով։

Գին 2 դրւ.

**2.** — Մենոր մանկանց կամ երկրորդ դիրք ֆրանսերէնի, Միջին դասընթացք Ա. տարի. — Զըսուցատրական վարժութիւնք. Ֆրանսերէնէ ի Հայ. և փոխադարձ թարգմանութիւնք. Քերականական նախնական ծանօթութիւնք. Համաձայն Ուսումն. Խորհրդոյ կրթ. Ծրագրին։

Գին 4 դրւ.

**3.** — Առաջնորդ Մանկանց կամ երրորդ գիրք ֆրանսերէնի. Միջին դասընթացք Բ. տարի. Ընթերցում հաւորնափիր հատուածոց և թարգմանութիւն, Տիպար դասեր, հատուածին վրայ քերականական նորլուծութիւնք և հարցմունք ֆրանսերէնով. քերականական գլխաւոր և հիմնական կանոններ. հրահանգք Հայերէնէ ի ֆրանսերէն թարգմանութեանց. Շարադրութիւն. մտամարզական հրահանգք. Խոնարհմունք անկանոն բայից. Համաձայն Ուսումն. Խորհրդոյ կրթ. Ծրագրին։

Գին 6 դրւ.

ԸՆԹԱՅՔ ՆԱԽԱԿՐԹՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ


**1.** — Ծաղկաբաղ Մանկական Դասերու. պատկերագրդ նոր Ընթերցարան. Հաւաքածոյ արձակ եւ ուսանաւոր ընտափիր հատուածներու որոնք իբրեւ տի-

պար դասեր պիտի աւանդուին աշակերտաց մանկա-  
վարժական դիւրուսոյց եղանակով մը :

Գին 3 զրշ.

2. — Ծաղկաբաղ Տիպար Դասերու կա  
երկրորդ Գիւրք Հայ Լեզուի. Միջին դասընթացք :

Գին 4 զրշ.



205

3290 - 3292

ՀՀ Ազգային գրադարան



NL0060705

ՀՀ Ազգային գրադարան



NL0060704

ՀՀ Ազգային գրադարան



NL0060703

